

Երկրաչափ
թուղթեր
պատկերային և արտադր

Ի. Տ.

9(56)
Մ-25

19/5



11875

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՒՐԳԵՐԸ
ՊԱՏԵՐԱԶՄԵՆ ԱՌԱՋ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Աստուածները ծարափ են
ԱՆԱԹՈՒ ՅՐԱՆՍ



Ե. ՊՈՒԻՍ
Ս. Յ.ԱՍԵՏՈՒԲԵՆՆ ԵՒ ՈՐԳԻՒՄ

1919

24.06.2013

18350

29489-42

9(56)
15-25

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Այս գիրքը գործն է Ռուս ազատականի մը, իրաւագէտի մը որ իրաւունքը կը սիրէ և որ տասն և վեց տարի անցուցած է Կայսրութեան մը մէջ, որ իրաւունքի գաղափարին դէմ յաւիտենական պատերազմ մը յայտարարած է։ Այս պատճառաւ ամէն սրտի տէր մարդ պիտի հասկնայ թէ ի՞նչու համար հեղինակը այսօր կը յարձակի Օսմանեան Կայսրութեան վրայ։

Մեր՝ Թուրքիա ժամանելէն, 1898էն սկսելով, զգացինք այն ատելութիւնը զոր բնականաբար ամէն ազատական միտք կ'ունենայ Կարմիր Սուլթանին համար, և այս ատելութիւնը՝ անցնող տասը տարիներու ընթացքին, աճած է միայն, որովհետեւ այդ տարիներու միջոցին մենք պարտաւորուած ենք զայրացած և անկարող վկան ըլլալու անոր ոճիրներուն։ Բայց այս ատելութիւնը երբէք չէր տարածուեր Թուրք ժողովուրդին վրայ։ Ճիշդ հակառակը։ 1895-1896ի հայկական ջարդերէն վերջը Կոստանդնուպոլիս ժամանելով և տեսնելով Թուրք ազատականները որոնք Ապտիւլ Համիտի արինալի ճանկին տակ թերևս նուազ էր ապեր քան Քրիստոնեաները, մենք առանց լժուռութեան հաւատացինք ինչ որ Բարիկի Քաղաքական Կուսութեան Վարժարանին մէջ մեր Թուրք պաշտօնա իւրը ըսած էին մեզի. այսինքն թէ Թուրք ժողովուրդը ընտրութեամբ բարի և ազնիւ էր և թէ



12514-50

9

միայն իր կառավարութիւնը կը պատուազրկէր զայն, անոր անունովը ոճիրներ գործելով որոնց սարսափը կը դողացնէր այնքան իր թուրք հպատակները որքան Եւրոպան:

Ուրեմն, անկեղծ ուրախութեամբ մըն է որ մենք ընդունեցինք, մենք իբր ազատական Ռուս, 1908ի Երիտասարդ-թուրք յեղափոխութեան ծագող արևը, որուն առաջին ճառագայթները Օսմանեան կայսրութեան ընդարձակ հողին վրայ հաստատուած բոլոր ժողովուրդներուն համար լուսագոյն ժամանակները կը խօստանային: Այնքան աւելի որքան Ռուսիոյ, Փրանսայի և Անգլիոյ միջև մերձեցումը մէկ կողմէ և Նոր Թուրքիան միւս կողմէ — գոնէ կարելի էր յուսալ — թոյլ պիտի տար թումբ մը կանգնել ընդդէմ համազերման ծրագիրներուն, որոնք ամէն օր աւելի մտահոգիչ յստակութեամբ կը գծուէին:

Այս պատրանքները, արդէն ծանօթ է, պատրանքներն էին Եւրոպայի ազատականներու մեծագոյն մասին: Դժբախտաբար այդ պատրանքները երկար տևողութիւն չունեցան: Երիտասարդ-թուրքերը, որոնք սկիզբը կը պարծենային թէ ժիրօնտէններու իտէալին կը հետևին, ի վերջոյ դարձան շարաշուք ժազօպէններ, որոնց մօտ թթու ազգամոլութիւն մը և մարտական համիսլամութիւն մը, այնքան աւելի ընդվզեցնող, որքան ան որևէ կրօնական համոզումի մը վրայ չէր հիմնուեր, անցան յեղափոխութեան մեծ սկզբունքներուն տեղը:

Մենք չէ որ կը միանայինք անոնց, որոնք կը յայտարարեն թէ Երիտասարդ-թուրքերը երբէք ան-

կեղծ չեն եղած: Իրենց յեղափոխութեան առաջին ամիսներուն անոնց հետ շատ յաճախ յարաբերութեան մէջ ըլլալով, այդ ժամանակի մեր բարեկամական տեսակցութիւններէն պահած ենք այն տպաւորութիւնը թէ՛ անոնք իրապէս կը փայփայէին երազը Օսմանեան պետութեան մը, որուն մէջ բոլոր քաղաքացիները պիտի ըլլային ազատ և հաւասար. սակայն նոյնիսկ այն ատեն անոնք չէին հասկնար թէ՛ կայսրութեան ոչ-թուրք հին ցեղերէն որևէ մէկը չպիտի հաւաներ անգոյն Օսմանցիականութեան մը մէջ ձուլուելու, և թէ մարդուն իրաւանց ճանաչողութեանը մէջ պէտք էր հասկնալ նաև այն իրաւունքը, որ կայ իր ազգայնութեան ոգիին ազատ զարգացումին վերաբերմամբ: Բայց Երիտասարդ-թուրքերը գոնէ հաւատարիմ մնացին այս ազատական Օսմանցիականութեան, մինչև 31 մարտ, 13 ապրիլ 1909ի յետաշըրշական պետական հարուածը, մինչև իրենց Սելանիկէն ելքը և մինչև իրենց յաղթական վերադարձը Կոստանդնուպոլիս, Մահմուտ Շէվքէթ բաշայի բանակովը:

Այս վերադարձէն սկսելով է որ երևան եկաւ բովանդակ փոքրութիւնը, բովանդակ վատասրտութիւնը այդ մարդոց, որոնք եթէ առնական և իրենց կողմէ յայտարարուած իտէալներուն համապատասխան վերաբերմունք մը ունեցած ըլլային, անտարակոյս ուրիշ կերպարանք մը տուած պիտի ըլլային շատերուն այն դէպքերէն, որոնք տիեզերական պատերազմին նախերգանքը եղան: Դէմ յանդիման թուրք ժողովուրդին կոպիտ տգիտութեան և սահմանափակ մոլեռանդու-

թեան հետ, ինչ որ 31 մարտի առաջին օրը իրենց աչքին զարկած էր և որ իրենցմէ ունեց կեանքը արժած և ուրիշներունն ալ վտանգի մատնած, թուրք վերանորոգիչները՝ զգացին իրենց երազին ցնդիլը: Փոխանակ Մահմուտ Շէվքէթ Բաշայի յողթանակէն օգտուելու, բռնի ուժով պարտադրելու համար իրաւունքի հանդէպ յարգանքը, անոնք հրաժարեցան իրենց բոլոր իտէպներէն, և փոխանակ թուրք ժողովուրդը քաշել հանելու այն տղիտութեան մէջէն ուր անիկա կը լծանար, այս մարդիկը որոշեցին ասկից վերջ այլևս շոյելու անօր ամէնէն անարգ բնագոյները, կարենալ իրենց ուղածին պէս գայն շահագործելու համար: Ինչ որ այդ ժողովուրդը եղած փոփոխութեան մէջ շահեցաւ, փոխանակ մէկի բազմաթիւ Ապտիւլ-Համիտներ ունենալը եղաւ: Երէկուան յեղափոխականները բախտախնդիրներ դարձան:

Երբ համաձայնական երկիրներու ներկայացուցիչները և ասոնց մէջէն, ամէնէն աւելի Չարիքով և Պոնբար դեսպանները ջանացին կասեցնել նոր պղտիկ բռնաւորները իրենց՝ դէպի անդունդ վազքին մէջ: Այս դիւանագէտներուն կողմէ տրուած իմաստութեան և ներողականութեան յորդորները, կը վերագրուէին իրենց պատկանած երկիրներուն ետապաշտական նպատակներուն: Ֆրանսական բարեկամական ձայները, ինչպէս Ռընէ Մուլէնինը, որ ուժին քով Երիտասարդ-Թուրքիոյ տկարութիւնը կը մատնանշէր կամ թէ Ռընէ Բինոնի՝ մոլեռանդութեան առաջին զարթումէն իսկ բարձրագոյնակ պոռալը նկատի չ'առնուեցան(1): Ա-

(1) RENÉ MOULIN, Force et Faiblesse de la Jeune-Turquie. 1910.- RENÉ PINON, L'Europe et la Jeune-Turquie. 1913.

դատութեան փորձուած բարեկամի մը, Միլիուքօֆի ազգարարութիւնները, միայն կատկածանք յառաջ բերին և Թալալիին ցուցմունքները՝ միայն ատելութիւն: Առաջին ժամու Եւրոպացի անձնուէր աշխատակիցներու ծառայութիւնները, Շաուլ Լօրաններու, Օսկորոկներու, արհամարհուեցան և իրենց ջանքերը ընդդիմութեան առարկայ եղան: Մէկ խօսքով Երիտասարդ-Թուրքերը կատարելապէս մոռցան որ եթէ քաղաքակիրթ Եւրոպան վստահութիւն ցոյց տուած էր իրենց յեղափոխութեան, միայն այն պայմանով էր որ, իրենք թուրքիան քաղաքակիրթ պետութեան մը վերածեն:

Այս վայրկեանէն իսկ արդար է միայն ըսելը թէ խելքի պտոյտ պատճառող այն պապութիւնը, որով Երիտասարդ-Թուրք պարագլուխները աշխարհի բոլոր պարկեշտ տարբերու յարգանքին մէջ արժէքէ կ'էյնային, միայն 31 մարտի աղէտէն ի վեր, իրենց ենթարկուած բարոյական սնանկութեան հետեւանքը չէր: Ուժին մեծ պաշտօնը, նիւթապաշտութեան մեծ առաքեալը, Չարին մեծ նախաձեռնարկուն, արդի Գերմանիան, քոյն ի վեր կը կանգնէր ազատութեան այս ուրացողներուն: Գերմանիան կը շոյէր անոնց զաղտնի փառամտութիւնները, կը քաջալերէր անոնց առհասարակ բնագոյնները: Կը մղէր զանոնք անդարմանելի ծայրայեղութիւններու, և այս ամէնը ընելով Գերմանիա կը ծածկէր պողպատի ցանցով մը ամբողջ երկիրը որ իր արևելեան անփութութիւնը չէր կրնար թոթափել: Տակաւին երբէք, ժողովուրդ մը ուրիշ մը այնքան տգեղ միջոյններով, իր ցանցին մէջ չէ առած:

թեան հետ, ինչ որ Յ1 մարտի առաջին օրը իրենց աչքին զարկած էր և որ իրենցմէ ուսանց կեանքը արժատի և ուրիշներուն ալ վտանգի մատնած, թուրք սլեքանորդիչները՝ զգացին իրենց երազին ցնդիլը: Փոխանակ Մահմուտ Շէվքէթ Բաշայի յողթանակէն օգտուելու, բռնի ուժով պարտադրելու համար իրաւունքի հանդէպ յարգանքը, անոնք հրաժարեցան իրենց բոլոր իտէախներէն, և փոխանակ թուրք ժողովուրդը քաշել հանելու այն տգիտութեան մէջէն ուր անիկա կը լծանար, այս մարդիկը որոշեցին ասկից վերջ ալ ալ չուշտ անոր ամէնէն անարգ բնագոյնները, կարենալ իրենց ուղածին պէս զայն շահագործելու համար: Ինչ որ այդ ժողովուրդը եղած փոփոխութեան մէջ շահեցաւ, փոխանակ մէկի բազմութիւն Ապտիւլ-Համիտներ ունենալը եղաւ: Երէկուան յեղափոխականները բախտախնդիրներ զարձան:

Ի դուր համաձայնական երկիրներու ներկայացուցիչները և ասոնց մէջէն, ամէնէն աւելի Չարիքով և Պոնբար դեսպանները ջանացին կասեցնել նոր պատիկ բռնաւորները իրենց՝ դէպի անգունդ վազքին մէջ: Այս դիւանագէտներուն կողմէ արուած իմաստութեան և ներողականութեան յորդորները, կը վերագրուէին իրենց պատկանած երկիրներուն եսապաշտական նպատակներուն: Ֆրանսական բարեկամական ձայները, ինչպէս Ռընէ Մուլէիինը, որ ուժին քով Երիտասարդ-Թուրքիոյ տկարութիւնը կը մատնանչէր կամ թէ Ռընէ Բինոնի՝ մոլեռանդութեան առաջին զարթնումէն իսկ բարձրազգակ պողալը նկատի չ'առնուեցան(1): Ա-

(1) RENÉ MOULIN, Force et Faiblesse de la Jeune-Turquie. 1910.- RENÉ PINON, L'Europe et la Jeune-Turquie. 1913.

զատութեան փորձուած բարեկամի մը, Միլիուքոֆի ազգարարութիւնները, միայն կասկածանք յառաջ բերին և Թալաթի ցուցմունքները՝ միայն ատելութիւն: Առաջին ժամու Եւրոպացի անձնուէր աշխատակիցներու ծառայութիւնները, Շաուր Լօրաններու, Օսպրոսկներու, արհամարհուեցան և իրենց ջանքերը ընդդիմութեան առարկայ եղան: Մէկ խօսքով Երիտասարդ-Թուրքերը կատարելապէս մոռցան որ եթէ քաղաքակիրթ Եւրոպան վստահութիւն ցոյց տուած էր իրենց յեղափոխութեան, միայն այն պայմանով էր որ, իրենք Թուրքիան քաղաքակիրթ պետութեան մը վերածեն:

Այս վայրկեանէն իսկ արդար է միայն ըսելը թէ խելքի պտոյտ պատճառող այն արագութիւնը, որով Երիտասարդ-Թուրք պարագլուխները աշխարհի բոլոր պարկեշտ տարրերու յարգանքին մէջ արժէքէ կ'իջնային, միայն Յ1 մարտի աղէտէն ի վեր, իրենց ենթարկուած բարոյական սնանկութեան հետեանքը չէր: Ուժին մեծ պաշտօղը, նիւթապաշտութեան մեծ առաքեալը, Չարին մեծ նախաձեռնարկուն, արդի Գերմանիան, քովն ի վեր կը կանգնէր ազատութեան այս ուրացողներուն: Գերմանիան կը շոյէր անոնց գաղտնի փառամտութիւնները, կը քաջալերէր անոնց առհաւական բնագոյնները: Կը մղէր զանոնք անդարմանելի ծայրայեղութիւններու, և այս ամէնը ընելով Գերմանիա կը ծածկէր պողպատի ցանցով մը ամբողջ երկիրը որ իր արեւելեան անփութութիւնը չէր կրնար թութափել: Տակաւին երբէք, ժողովուրդ մը ուրիշ միայնքան տգեղ միջոցներով, իր ցանցին մէջ չէ առած:

եւ տակաւին երբէք աշակերտը այնքան եռանդ ցոյց չէ տուած գերազանցելու համար վարպետը, իր ազեղութեանը մէջ:

Թալիսի-Աշեմաւի, ահաւասիկ նոյն ինքն Գե մանացիներու խօստովանութեամբ, այն խօսքերը զորս արդէն կը մըմնջեն թրք սկան շրթունքները, որոնք կը համարձակին արտայայտել այն մտածումները զորս պատերազմը յանգեցաւ ամէնէն պարզ հօգիներուն մէջ ծնցնելու: Թալիսի-Աշեմաւի, կը փափասն թուրքերը երբ իրենց կը հարցուի թէ ինչո՞ւ համար թուրքի ապատերազմի մտած է ընդդէմ այն պետութեանց որոնք իրեն կ'երաշխաւորէին իր ամբողջականութիւնը: Թալիսի-Աշեմաւի կը կրկնեն անոնք, ե բ հարցուի իրենց թէ ինչո՞ւ համար իրենք Իսլամներ, Քրիստոնէաներ, ու հետ համախորհուրդ, ասորք պատերազմը կը մղեն ընդդէմ ուրիշ Քրիստոնէաներու, որոնք զինակիցներն են Մարգարէին շառաւիղին՝ Մէքքէի Շէրիֆին: Թալիսի-Աշեմաւի կը պատասխանեն անոնք երբ իրենց երեսին կը տրուի Հայերու և Նեստորականներու ջարդը, սովի միջոցաւ, Սուրիոյ և Լիբանանի բնակիչներուն մահուան ենթարկուիլը, կախաղան բարձրացումը Արաբ հայրենակիցներուն: Թալիսի-Աշեմաւի, Թալիսի-Աշեմաւի այս աղաղակը ոչոր տակաւին երկչոտ ստրուկներու խուլ մըմնջ մը, պիտի մեծնայ իւրաքանչիւր հարուածին, զոր Համաձայնութեան յաղթանակները պիտի տան իրենց վարպետներուն գէնքերուն, և այն օրը ուր վերջապէս Ուժին քուրմուհին պիտի իյնայ պարտուած իր խորանին քովը, թուրք ժողովուրդը գիտակից իր գարշելի ոճիրներուն, ամօթի և արեան ցայտքելով իր

վրայ, ինքզինքը անձնատուր տեսնելով Իրաւունքի վրիժառու ժողովուրդներու բազուկներուն, պիտի արձակէ անհուն գոչիւն մը, Թալիսի-Աշեմաւի, Թալիսի-Աշեմաւի:

Զգուշանանք ուրեմն չափազանց մեծ խստութենէ մը: Նկատենք որ թուրք ժողովուրդը ազէտ և նախնական ժողովուրդ մընէ, որ արկածախ՝ դիրքներու ձեռքովը Գերմանիոյ յանձնուած է: Ընդունինք զայն ի նըպաստ Թալիսի-Աշեմաւիին: Շրտհենք իլ են մեղմացուցիչ պարագաները զո, ս մեծ ոճրագործներուն չենք մերժեր: Բայց չմոռնանք իր ոճիրները, ո, ովհետև իրաւունք չունինք մոռնալու: Ինչպէս որ Համաձայնութեան կառավարութիւններու պետերը յայտարարած են, այդ ժողովուրդը պարտի դարմանել, պարտի վերաշինել, և մանաւանդ երաշխաւորութիւններ տալ որ նմանօրինակ չարիքներ չպիտի կրկնուին...:

Օսմանեան կայսրութեան մեծ դատավարութեանը մէջ, որ տեղի կ'ունենայ Մարդկութեան Գատարանին առջև, դատավարութիւն որուն Միութիւն և Յառաջգիմութիւն Գօմիթէն իսկ իր վերջին յայտարարութիւններով հրաւէր կ'ընէ, ոչ մէկը իրաւունք ունի լռելու, որովհետև լռութիւնը պիտի նշանակէր մեղսակցութիւն: Qui tacuit ubiloqui potuit ac debuit consentire videtur. (ով որ շատախօսութեանց հանդէպ կը լռէ բուսածները ընդունած կըլլայ): Ինչ որ մենք երբէք չենք ընդունիր: Մեր խղճմտանքը կը դրժէ գերման սարսափելի տեսութիւնները և կը մերժէ Ուժին, իրաւունքին վրայ յաղթանակը յայտարարել: Ա. դարութեան մեր ըմբռնումը չ'ընդունիր բացարձակ, անսահման վեհապետութիւնը պետութեան, այս նոր ժամա-

նակաց Մորզը, որ ոտքի տակ կ'առնէ ազգերու և մարդոց իրաւունքները: Մենք կը հաւատանք միակ վեհապետութեան մը, անոր զոր Միրապօ հռչակած է, իրաւունքի վեհապետութեան: Մենք կը հաւատանք որ պետութեան իրաւունքէն վեր կը բարձրանայ միջազգային իրաւունքը. և այս երկու իրաւունքներէն վեր մարդկային իրաւունքը:

Այս իսկ պատճառաւ, մեզի համար հրամայական պարտականութիւն մը եղած է, այս գիրքը գրել: Պարտականութիւնը մարդու մը որ իր գործունէութեան մէկ մեծ մասը նուիրած է իրաւունքի ուսումնասիրութեան, պարտականութիւնը մարդու մը որ իր կեանքին մէկ մասը անցուցած է ուսումնասիրութեամբը Օսմանեան կայսրութեան, որ մնացած է տաննակեց տարի, այն տեսակ պաշտօնի մը վրայ, ուր ի վիճակի էր դիտելու և գատելու (1): Իբրև Ռուս իրաւագէտ, իբր անդամ Միջազգային Օրէնքի հաստատութեան, իբր քարտուղար Խաղաղութեան երկրորդ վեհաժողովին, վերջապէս իբր զաւակը մեծ ազատ Ռուսիոյ, ուզեցինք ըսել այս պարագային վրայ ամէնէն էական կարծիքը, այսինքն փառաբանութիւն ընդդէմ Օսմանեան կայսրութեան որ վերջին անգամ ըլլալով պատմութեան ատենին առջեւ ելած է:

Հետեւեալը այս գրքին ծրագիրը ինքնին իբր անհրաժեշտութիւն մը կը ներկայանայ մեզ: Մուսթաֆա Կալմայի մէջ կը ներկայացնենք հակիրճ պատմութիւնը Երիտասարդ-թուրք Ռեֆորմի, ճիշդ ինչպէս որ մենք

(1) Հեղինակը 1898 էն մինչև 1914 եղած է կատանդուպոլսոյ Ռուսական դեսպանատան Թարգման:

տեսանք զայն իբր ակնատես վկայ (1): Իսկ գալով մեր գնահատումներուն, կը յայտարարենք թէ չուզեցինք վերադառնալ դիտումնաւոր կերպով, ով որ ալ եղած ըլլայ: Մենք ըսինք միայն ինչ որ կը կարծէինք անհրաժեշտ, զէպքերու հասկացողութեան համար: Ոչ մէկ անձնակաւ հակառակութիւն ունինք Երիտասարդ-թուրք պետերէն որիէ մէկուն զէմ, բայց եթէ այն որ պատրաստ ենք խիստ դատաստան մը ընել այն մարդոց անկեղծութեան, ուղղամտութեան և վեհանձնութեան վրայ, որոնց չափէն աւելի երկարատեն հաւատացինք և զորս այսօր պարտիք իբր ուրացողներ խարանել: Բայց մենք չենք ցաւիր այն ժամանակուան ցոյց տուած մեր վստահութեան համար: Մնաց որ բովանդակ Երիտասարդ-թուրքերուն պայմանաժամ մը տուած ըլլալուն համար, որպէս զի ասոնք կայսրութեան մասին իրենց ունեցած իրաւունքին փորձը կատարեն: Այսպէս աւելի աղէկ է: Որովհետև պատմութիւնը չի պիտի կրնար ըսել թէ իր Սուլթաններուն ոճիւրները արգիլած են թուրք ժողովուրդը աշխարհիս ցոյց տալու իր իսկական հոգին:

Այս գրքին երկրորդ մասը կը վերլուծէ քրիստոնէական յեղոթութիւնը և կը հերքէ այն փաստերը որոնցմով թուրքիս կը ջանայ բացատրել իր պատմական մեջ մտքը (2):

(1) Այս մասը հրատարակուած է Ռուսերէն 1915 ին Ռուսթայա Միսալ Ռուս հանդէսին մէջ:

(2) Այս հեղինակութեան առաջին մասին մէջ յիշատակուած Թուրք վաւերագիրներու Թարգմանութիւնը, անձնապէս մենք կատարած ենք. երկրորդ և երրորդ մասերուն Թարգման վաւերագիրներուն Թարգմանութիւնը կը պարտի Պ. Լուի Թէօքէի այնքան իրագեղ որքան վայելչագեղ գրչին: Պ. Լուի

Երրորդ մասը կը նկարագրէ, այնքան ճշգրտօրէն որքան մեր տեղեկութեանց միջոցները մեզի կը թոյլատրեն, Թուրքիան Գերմանիոյ իշխանութեան տակ, Թուրքիան Պերսիոյ Խաղիճաշի իշխանութեան տակ, խօսելու համար Պ. Սազանօֆի բառերով:

Չորրորդ մասը կը հաստատէ մարդկութեան միջմտարեան իրաւունքը, ևսի սեռակաւորեն, Համաձայնութեան ժողովուրդներու իրաւական խղճմտանքներուն մէջ, ի վերջոյ: Եւ գիրքը կը վերջանայ միջամտութեան սկզբունքին կիրարկումովը, ընդդէմ մարդկութեան համոզուած յանցապարտ ոճրագործին — ընդդէմ Օսմանեան կայսրութեան — որ յանուն մարդկութեան իրաւունքին անկեալ կը հռչակուի ոչ-թուրք ժողովուրդներու վրայ իր խնամակալութենէն:

Մենք չենք ընդունիր որ քաղաքական գիրք մը գրած ըլլանք: Այս գիրքը կը հետապնդէ իրաւական նպատակ մը, այսինքն մարդկային իրաւունքին գահակալութիւնը այն երկիրներուն մէջ որոնք տակաւին կը հեծեն թուրք լուծին տակ: Մենք այստեղ աչքի առչել չունինք Օսմանեան պետութեան ժողովուրդներուն ազատագրումը, պատերազմի քարտէսին անցողակի այս կամ այն վիճակին հետ կապուած, կամ քաղաքական այս կամ այն կարգաւորութեան հետ ունեցած կապով: Մենք ուղեցինք մէջտեղ դնել զէմ յանդիմանական իրաւունքը, (droit intuitif) Համաձայնական ժողովուրդներուն իրաւական խղճմտանք-

Ֆէյեթ Սուլթանին անձնական քարտուղար — Սարգմանը եղած է ատենոր և նախկին անօրէն է Գոստանդնուպոլսոյ Կարթա Սէրայի Լիսէին. մենք Պ. Ֆէյեթին կը յայտնենք մեր բովանդակ երախտագիտութիւնը:

քը: Մենք կը ներկայացնենք Օսմանեան կայսրութեան անհետացումը, Համաձայնութեան կողմէ հռչակուած տեական ընդհանուր նպատակին իբր արամաբանական և անխուսափելի հետևութիւնը, որ է խաղաղութեան հաստատումը՝ իրաւունքով: Մենք կուզենք ապացուցանել թէ այս սքանչելի նպատակը անհաշտ է ուրիշ որեւէ ցեղի մը վրայ թրքական տիրապետութեան պահպանումին հետ:

Հետեւաբար թող մեզ չ'ամբաստանեն չափէն անդին մեծամտութեամբ մը, ձեռնարկած ըլլալու համար մեծ և նախկին կայսրութեան մը դատաւարութեանը: Մենք միայն պարտականութիւն մը լրացնել ուզեցինք, մեր ուժերուն ներած չափովը սատարելու համար ճշմարտութեան հաստատումին: Եթէ մենք չի յաջողինք մեր գործին մէջ, թող ներողամիտ ըլլան մեզի, մեր ջանքերուն անկեղծութեան իսկ պատճառով: Բայց եթէ յաջողեցանք քիչ մը լոյս բերել այս մեծ և ծանրակշիռ խնդրոյն մէջ, թող այդ բանը մեզի համար արժանիք մը չնկատեն, որովհետև այս նմանը շտեմնուած ժամանակներուն մէջ աւելի քան երբէք, անհատը կը շարժի պատմութեան և մեծ գաղափարներու միակ մղումին տակ որոնք բեմին վրայ իրարու կընդհարին: Եւ մենք Համաձայնութեան պարզ Ռուս գինուորն ենք միայն որ իր հոգին, իրաւունքի վրայ հաստատուած խաղաղութեան մեծ իտէալին ճառագայթներուն մէջ կը լողցնէ, միակ իտէալը որուն համար կ'արժէ ապրելու և մեռնելու տաժանքը: Աւելի մեծ քան ատելութիւնը յարաւէզին համար որ Օսմանեան կայսրութիւնն է, կայ

մեր սէրը այն ցեղերուն համար զորս ան կը ճնշէ : Ատիկա տկարներուն համար սէրն է , յաւիտենական սէր , առանց սահմաններու , որ առաջնորդը եղած է մեր գրիչին : Եւ գրելու ատեն այս էջերը , որոնք պիտի կարդայուին . մենք զգացինք մեր «տին զարկը » մընթացօրէն , Ուիլսոնի մ' հիանալի պատգամադիրներուն հետ , մեր հոգին կազդուրուած Պրիեանի մ' հոյակապ կորովէն , սողողուած է ան լուսառօտ պայծառութենէն թիթոնիի մ' և Սոնինոյի մը , թափանցուած է պողպատեայ հասարակամութենէն Լոյս ձօրճի մը , Պլիֆուրի մը և Էսթուիլի մը , խայտացած է Քէրէնսքիլի մը սրբազան խանգովառութենէն , Կուլքոֆի մը հայ երեսիական մտավախութիւններէն անցած է ան և թրթռացած է Միլիուքոֆի մ' արդարութիւն գոծող և ազատագրող խօսքերուն հանդէպ :

Այս վեհանձն մարդոց և իրենց ժողովուրդներուն շունջն է , Հայերու , Պեղծիքացիներու , Ռումանացիներու , Սերպերու նահատակութեան տեսիլքներն են , որոնք կեանք տուած են այս գործին . մենք կը ներկայացնենք զայն իրաւունքի բարեկամներուն , այն բուն բաղձանքով որ այսօրուան թուրքիոյ մէջ պարող բոլոր ցեղերը , նոյն ինքն թուրք ժողովուրդն ալ վերջ պէս ազատագրուին այն մղձաւանջէն որ Օսմանեան կայսրութիւնն իսկ է :

ԱՆՏՐԷ ՄԱՆՏԷԼՍԹԱՍ

Փրնեկ , 23 սեպտեմբեր 1917

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՒՐԿԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԷՆ ԱՌԱՋ

Աստուածները ծարաւի են :
ԱՆԱԹՈՒ ՅՐԱՆԵ

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ

ԱՊՏԻԼ ՀԱՄԻՏԻ ԺԱՌԱՆԳՈՒԹԻՒՆԸ

1908 Յունիս 11ին , Մակեդոնիոյ բանակին երիտասարդ թուրք սպաները , գրեթէ առանց արիւնանեղութեան , վերջ գրին Օսմանեան պատմութեան ամէնէն մթին ժամանակամիջոցներէն մէկուն : Ռէսնայի , Օխրիտայի , Մանասզըրի , Սելանիկի , և Իւսկիւպի մէջ թնդանօթը կ'որոտար ի պատիւ Սահմանադրութեան վերահաստատումին : Սերպ , Պուլկար և Յոյն Չէթնիքիները (կուսակից) իրենց հանդիսաւոր մուտքը կը գործէին Մակեդոնական քաղաքներուն մէջ , և կ'եզրայրակցէին թուրքերու հետ , որոնց դէմ տարիներով անդադար և անողոք պատերազմ մը մղած էին : Եւ Կոստանդնուպոլսոյ մէջ Ապտիւլ-Համիտ — Կարմիր Սուլթանը — իր զոդողուն ձեռքերովը թուրքաւ (կիւք) կը դնէր , Խորհրդարանը նիստի հրաւիրող իրատէին , իրատէ մը որ կը ձանձնար անհրաժեշտութիւնը ժողովուրդին կամքին առջևը տեղի տալու , խուսափելու համար արիւնանեղութենէ և օտար միջամտութենէ :



Արագ կերպով մը ներկայացնենք շարքը այն գործե-
րուն զորս Ապտիւլ Համիտ իրեն դէմ ելլող Երիտասարդ
Թուրքիոյ կը թողուր:


Երկիրը ներքնապէս կործանած, աւարն էր միայն մեծազոյն
բունաւորն, որէն մէկուն որուն՝ Արեւելքը երբէք ենթարկուած
ըլլայ: 1876էն ի վեր, երբ Ապտիւլ Համիտ ճամբու դբամ էր
Օսմ. առաջին Սոհրդարանին երեւոյթականները, ամէն մաս-
նաւոր կամ հանրային նախաձեռնութիւն, ամէնէն բուռն
անգթութեամբ մը ճնշուած էր: Ըստ օրինակին Սահմանադ-
րութեան դժբախտ հեղինակին Միդհատ փաշայի, հազարա-
ւոր թուրքեր, և մանաւանդ երիտասարդ սպաներ, իրենց
կեանքովը հատուցած էին այն ազատական համոզումները
զորս իրենց կը վերադրէին իրաւացի կամ անիրաւ կերպով:
Ուրիշ հազարաւորներ կը փոտէին բանտերու խորը կամ կը
մեռնէին վատաւոզը երկիրներու մէջ աքսորական, և ասի-
կա սովորաբար սխալ մատնանշումներու հաւատք ընծայ-
ուելով: Կրտսեւութիւնը (խաֆիէիք) որուն ծախքերուն
համար Սուլթանը ազգային գանձին մէկ մասը կը յատկա-
ցընէր իսկական հանրային հաստատութիւն մը դարձած էր զոր
հարկ եղաւ սահմանադրութենէն յետոյ մասնաւոր իրատէով
մը (18 Յուլիսին 1908) ջնջել: Մնողքները և տղաքը, աշա-
կերտները և ուսուցիչները, գլխաւորները և ստորադասեալ-
ները փոխադարձ կերպով զիրար կը լրտեսէին վեհապետին
հաշտոյն: Երկրւղալի ժահրը կաթիլ առ կաթիլ կը թափանցէր
թուրք ժողովուրդին ծուծին մէջ և կը թունաւորէր զայն
յամբօրէն բայց ապահով կերպով: Կարելի է առանց չափա-
զանցելու ըսել թէ հռչակալ (մատնանշում) բառը խորհր-
դանշանն էր Ապտիւլ Համիտի թուականին:

Իրական ըովանդակ իշխանութիւնը կեդրոնացած էր
Սուլթանին ձեռքին մէջ: Ամենազօր պալատին քով Բ.
Դուռը թշուառ գոյութիւն մը կը քայքայէր: Այս պալատէն
է որ կախում ունէին պետութեան բոլոր կարեւոր պաշտօն-
ներուն յատուկ անուանումները: Եւ սակայն Ապտիւլ Հա-
միտ, իր արարածներուն վրայ առանց որեւէ վստահութիւն

ունենալու, ամէն վայրկեան ինք անձամբ կը միջամտէր
գործերու ընթացքին մէջ: Մեծ Եպարքոսի մը կամ
Նախարարի մը խօսքը և հրամանը, պալատան քարտուղարի
մը հակահրամանովը կը ջնջուէր ամէն վայրկեան: Վալի-
ները և դեսպանները միշտ հարկին տակ կը գտնուէին
չհնազանդելու իրենց ուղղակի պետերուն ամէնէն պաշտօնա-
կան հրահանգներուն: Անգղի բոյնի իր բարձունքէն, Երլտը-
զէն, Օսմանի սուրը կապած այս չարաշուք մենամուր
արիւնէն ուսած իր աչքերը կը պտտցնէր իր անհուն
Կայսրութեանը վրայ, և իր դիւրաբեկ ձեռքին մէկ նշանովը
անոր կը պատճառէր ամէնէն անաւոր ցնցումները, զորս
անհրաժեշտ կը նկատէր իր անձնական քաղաքականը
կամ իր դիրքին պահպանումին համար: Ապրիլ եւ Մուշրաւն
ըլլալ, անաւասիկ տասն և իններորդ դարու վերջի այս
Եւրոպական վեհապետին քաղաքական ծրագիրը: Այս ծրա-
գրին էր որ ան կը գոհէր ամէն բան, թէ՛ արիւնը իր
հպատակներուն, ըլլան անոնք Իսլամ կամ ոչ, և թէ
հետզհետէ աւելի մեծ հողի փրցուած կտորները զորս իր
նախահայրերը նուաճած էին: Առաւօտէն մինչև իրիկուն իր
կեանքին համար դողալով, այս արտաքոյ կարգի մարզը,
իր իշխանութեան 33 տարիներու միջոցին, իր բոլոր հպա-
տակներուն ապրիլ տուած է այն զգացումը, որ իր
տիրապետութեան խօրքը կը կազմէր, այսինքն վախը:

Կայսերական գահուն շուքին տակ, ոստիկանութեան
մարդիկը, մեծ ու պղտիկ, դժբախտ երկիրը կ'ենթարկէին
անողոք տարհապարհակներու և գլխահարկերու (taille):
Համիտեան կառավարութիւնը յաճախ յատկանշուած է իբր
ընդարձակ կազմակերպութիւն մը կողոպուտի և թալանի հա-
մար: Աւելի յարմար բան մը կարելի չպիտի ըլլար ըսել: Նուա-
զագոյն հակակշիռը գոյութիւն ունէր ելեմուտքին վրայ:
Պիտոճէ կոչուած բանը, որ Սուլթանին կը ներկայացուէր,
նոյնիսկ չէր հրատարակուէր(1):

(1) Անաւասիկ թէ ինչ խօսքերով Պր. Նուր Խոսան, Օսմանեան Կառա-
վարութեան երևտական իորհրդակներ, Բարիզի մէջ 1910 մարտ 15ին



Առանց երբէք քաշուելու, Սուլթանը շարունակ իր նախարարներէն և վալիներէն մեծ գումարներ կը պահանջէր իր անձնական գանձուն համար, որ մանաւանդ յատկացուած էր պարենաւորելու համար լրտեսութիւնը և նախարարները և վալիները իրենց կողմէ կը դառնային իրենց դժբախտ կառավարեալներուն դէմ. բնականաբար իրենք ալ իրենց աւարի բաժինը վար դնելով: Աւերուած և թալանուած պետութեան տարեկան բացը կը հասնէր 69 միլիոն ֆրանքի. այդ բացը կը գոցէին եղածին չափ ծանր փոխառութիւններով և կրճատելով պետութեան ամէնէն անհրաժեշտ ծախքերէն: Կայսերական պահակախումբը, Սուլթանին աննկուն ապաւէնը. լաւ կը պահուէր. բայց գաւառներու մէջ զինուորները հազիւ թէ անունը կը ստանային և իրենց համազգեստներուն ծռէնները կը կախուէին:

Սպանները և քաղաքային պաշտօնեաները միայն շատ

թուրքիոյ մէջ ելեւտական բարենորոգման վրայ կատարած մէկ բանախօսութեանը մէջ կը ներկայացնէ այն ելեւտական կայքութիւնը, զոր Երիտասարդ թուրքերը գտան, երբ 1908 Յուլիոյ յեղափոխութիւնը զիրենք իշխանութեան գլուխ կոչեց (տես La Politique budgétaire en Europe):

« Ես պիտօճէ չկայ:

« Իրու է թէ ամէն տարի ծախսերու կանխատեսութեանց վիճակ մը կը ներկայացուէր Վենապետին հաւանութեանը, բայց անիկա հազիւ թէ ցուցմունքի մը արժէքը ունէր: Ատոր վրայ տարւոյն ընթացքին կ'աւելնային այն բոլոր ծախքերը, զորս կ'ընային սպասարկութեանց առաւել կամ նուազ անհրաժեշտութիւնները կամ նոյն իսկ վենապետին բնաճանցները պահանջելու:

« Հատոյթներուն գաղտնիքն ենթադրելով հաշիւները ստանց կանոնի և ատանց մեծոտի կատարուած, իրական հաստատումներու ճեղ շատ հեռուոր կուպեր միայն ունէին սովորաբար, և մանաւանդ, զոնձուելիք պահանջներուն հետ Այս հատոյթներուն կարեւոր մէկ մասը, մնաց որ, մինչև գանձին արկղերը չէր հասնէր: Իւրօրոնչիւր նախարարութիւն, իւրօրոնչիւր սպասարկութիւն իրեն յատուկ արկղերը ունէր զորս քննի իսկ կը յանձնանէր և զորս ուղղակի կերպով կը գործածէր իր սեփական ծախքերուն... » (էջ 71):

« Երախտներուն համար ոչ մէկ սեղ իջ կանոն նախարարներու բնահանութեանց հանդէպ: Երբ նախարարութեան մը գլխաւորը սպրտած ըլլար իր սեփական հատոյթները, ելեւտական նախարարութիւնէն «ճեւալ» մը կուգէր, այսինքն արտօնութիւն մը. ծախքերու մինչև որոշ գումարի մը հասնիլը, զորս պէտք չունէր նոյնիսկ հաստատելու, և ամէնէն յաճախ ատոր փոխարէն ցոյց

անկանոնութեամբ իրենց թոշակը կը ստանային, երբեմն տարւոյն քանի մը ամիսները միայն, հետեւաբար անոնք սովորաբար իրենց թոշակի իրաւունքը կը փոխանցէին վախառուներուն հարիւրին 50, 30, նոյնիսկ 15 միայն ստանալով, իրենց սահմանուած գումարին վրայ: Իրաց այս ողորմելի կացութեան իբր հետեւանք, աննախընթաց կաշառքը և ապականութիւնը կը տիրէր պաշտօնէութեան և մեծամեծներուն մէջ:

Վայրագ տրամաբանութեամբ մը, Սուլթանը կը հսկէր որպէս զի պետութեան բոլոր հաստատութիւնները և ընկերային կեանքը իր սարսափի և շահագործութի դրութեան ենթական ըլլան: Ապտիւլ Ազիզի բարենորոգումներուն բոլոր բարերար արդիւնքները չբացած էին: Հասարակային և գաւառական ազատութիւնները միայն թուղթի վրայ գոյութիւն ունէին: Դատարանները կը գործէին պաւլիշիլին և

տրուած էր այս կամ այն արտադրութեան վրայ դրուած տուրքը: Այսպէս է որ յաճախ մարքերու հատոյթները ծախքերու կը յատկացուէին: Ըստ բերու կատարման մէջ մասնաւոր պարագայ գոյութիւն չունէր. «ճեւալ» անտոնմանօրէն կ'անցնէր, մինչև սր իր ցոյց տուած գումարը ամբողջովին սպառէր, և ստիկա անորոշ շատ մը տարիներու ընթացքին:

« Առաջու ընէ իր հատոյթներուն մէկ մասէն զրկուած զինամտի իր պաշտօնակիցներու ախորժակներուն հանդէպ, դժբախտ ելեւտական նախարարը մտաւտութիւններ ի գործ կը դնէր, զրոյս ճնշելու համար, այսինքն կրկնակի և ծանր փոխառութիւններ, զրամատուններէ կամ հանրային սպասարկութեանց յատուկ մենաշնորհեալ ընկերութիւններէ մեծ տոկոսներով կանխավճարներ, առաւել կամ նուազ բողարկեալ ձեռով օրբերու կամ բաղաբայիններու կամ զինուորականներու հանգստեան յատուկ սնուկներու և կամ երկրագործական Դրամատան պատկանող զրամներու շեղակի գործածումը, այս բոլորը միայն վայրկեանաբար կը բուէր, գոհացնելու ճեւալի ստիպողական դարձող պէտքերը. նոր դանապետ մը, չկարենալով յաջողի իր կարասը լեցնելու, կը ջանար ձեռքէն եկածին չափ արդիւնքը որ ան բոլորովին չպարգուէր... » (էջ 73):

« ... 1882 էն մինչև 1909 մարտ 1, մէկ միլիոն 178,000,000 ի նոր փոխառութիւններ կնքուած են: Միւս կողմէ Ապտիւլ Հափիտի կառավարութիւնը զրամատուններու, փարոսներու ընկերութեան, իրախտի Բէժիի կողմէ կանխավճարներ ընդունած է, որանք վերջին տարւայ մարտ 1ին կը բարձրանային 152 միլիոնի վերջապէս. երկրագործական Դրամատունէն, միւսոյն

պալատէն եղած կրկնակ պատուէրներուն համաձայն: Մամուլը ամէնէն կոչտ և ամէնէն անողոք արգելիչ գրաքըննութեան մը մահացու թաթին տակ կը հեծէր, չկարենալով շօշափել որևէ նիւթ, որ կառավարութեան արտաքին կամ ներքին քաղաքականութեան կը պատկանէր. ազատ ձգուած երգելու համար Վեհապետին գովասանքները կամ տաղերգական բացատրութիւններով պատմելու համար իր հանդիսական երևումները սեղանայիններու մէջ: Հանրային կրթութիւնը

ժամանակի մէջ, մինչև 85 միլիոնի հասնող գումար մը իւրացուցած էր: Այս գումարան կերպերով 1882 Էն 1909ի միջև հայժողոված էր մէկ միլիոն 395 միլիոնի ամբողջական գումար մը» (էջ 76) :

«... Բայց արդեօք այս ամբողջական գումարը, արդէն պատկանելի, կը ներկայացնէ բոլոր յեանեալ պարտքերը: Ոչ, պարտքներ, և անա թէ ինչո՞ւ. որովհետեւ այս փոփոխութիւնները թոյլ կուտային միայն հաշուարարութեանը ընել ամէնէն ստիպողական պարտքերուն: Քիչ առ քիչ թագուն պարտք մը կը կազմուէր...» (էջ 77) :

... Համաձայն առաջին անգամ կատարուած հաշուարարական աշխատութեան մը, կարգ մը անգամ կրկնութիւններ փոխարինուած նկատելով, կերևայ թէ այս թագուն պարտքին թուանշանը 13,000,000 Օսմ. դրամէն վար չէ այսինքն 296,000,000 ֆրանք: Եթէ ուրեմն այս 296,000,000 ը ուսելցնենք այն 1,395,000,000 ին վրայ, որուն մասին հիմա կը խօսելի, կը գտնենք որ պիտուէի հասոյթներուն վրայ ծախքերուն յաւելումով մտաբ. այս 25 տարիներու ընթացքին հասած է 1 միլիոն 691 միլիոն ֆրանքի, ինչ որ կը նշանակէ տարեկան շուրջ 64 միլիոն, որ կը ներկայացնէ պիտուէի իրական բացը:

« Արդար ըլլալու համար պէտք պիտի ըլլար. այս ահագին թիւէն զեղջել այն գումարները որոնք յատկացուած են հանրային պարտքի մասնագնորներուն և որոնք հետո ևն անկարեւոր ըլլալէ: Միևնոյն 25 տարիներու ընթացքին այդ մասնագնորները բարձրացած են 865 միլիոն ֆրանքի այսինքն տարեկան 32 միլիոն, այնպէս որ եթէ Թուրքիա որևէ մասնագնոր ըրած չըլլար, տարեկան միջին բացը պիտի ըլլար ոչ թէ 64 միլիոն այլ 32 միլիոն...» (էջ 78) : Եթէ եզրակացնենք պարտքներ. Թուրքիոյ կոչումիւնը, այն պահուն որ 1908 Յալիս ամուսան զէպքերը յառաջ եկան և Սահմանագրութեան վերահաստատումը, անդիմադրելի կարծիքի շարժումով մը Վեհապետին պարտադրուեցաւ, ահաւասիկ յատկանշական կէտերը. անդադար անսած պարտք մը նախառակ կրկնակի փոխտուութիւններով եղած մասնագնորներուն, պիտուէի չզոյւթիւն, գէշ ապահովուած հասոյթներ, առանց սահմաններու ծախսեր, անփութութիւն և քննահան կորցադրութիւն բոլոր սպասարկութեանց մէջ:

վստահուած էր անձերու որոնք համարում կը վայելէին իրենց տգիտութեանը համար: Երաճարագոյն կրթութիւնը, որ ԱպտիւլԱզիզի օրով զգալի յառաջգիմութիւններ ըրած էր, վերածուած էր ոչինչի. բոլոր « վտանգաւոր » ուսումները, որպիւրներն են իմաստասիրութիւնը, րնական գիտութիւնները, հանրային իրաւունքը, ինամքով վտարուած էին Ստամպուլի ենթադրեալ Համալսարանէն: Բայց իսլամ Ստուուածարանութիւնն ալ աւելի բախտաւոր չէր, որովհետեւ իսլամ նուիրական գիրքերը շատ յաճախ կը գրաւուէին և կ'այցուէին Սուլթանին հրամանովը, որ կը վախնար այդ գրքերուն՝ Սալիֆային և իր ժողովուրդին հանդէպ ունեցած պարտականութիւններուն վրայ խօսող մարբերուն « քանդիչ մտածումներուն » ազդեցութեանէն:

Ինչ որ մասնաւոր կերպով Սուլթանին ֆրիստուեայ իրպասակներուն կը վերաբերի, հին կրօնական, դպրոցական, իրաւական, (ամուսնութիւն և ապահարզանի կալուածին մէջ) առանձնաշնորհումները, որոնք պատիարքարաններուն տրուած էին, պաշտօնապէս իրենցմէ ետ չէին առնուած, բայց յարատեօրէն կ'եղծուէին անոնք: Իրաւ է թէ Ապտիւլ Համիտի կառավարութիւնը մինչև իսկ կը ճանչնար պատրիարքարաններու իրաւունքը այս եղծումներու մասին իրեն զիմուներ կատարելու և կարելի չէ ժխտել որ այս բողոքները երբեմն իրենց նպատակին հասած չըլլան, մասնաւոր երբ այդ եղածներուն հետ զուգընթաց ծայրահեղ միջոցներ գոյութիւն ունենային, ինչպէս եկեղեցիներու փակումը: Այս յարաբերաբար թոյլատու ընթացքը, մնաց որ համաձայն էր, հին Սուլթաններու աւանդութիւններուն որոնք շատ քիչ կը հետաքրքրուէին Ռայաներու կրօնական և կրթական գործերովը: Ինչորովին տարբեր էր երբ Ապտիւլ Համիտ կը կարծէր թէ պարտաւոր էր ոչ թէ առանձնաշնորհներուն այլ իր Քրիստոնեայ հպատակներուն կեանքին իսկ վրայ յարձակելու: Ո՛չ պուրկարական քղաքարքարանի ազգականները, ոչ Հայոց Պատրիարքարանի ողբերը չեն կրցած երբէք կասեցնել տասնեակներով, հարիւրաւորներով, և հազարաւորներով տան-

ջուած դժբախտ Մակեդոնացիներուն և Հայերուն տանջանքները որոնք տեղի կունենային «մեծ մարդասպանին (1)» վճռական հրամաններուն վրայ:

Միայն օտարականները կը խուսափէին Սուլթանին բռնապետութենէն: Հետզհետէ որ կ'աւելնային դաժանութիւնները և սարսափները համիտեան բէժիմին, աւելի կը շեշտուէր պետութիւններու գործունէութիւնը, պաշտպանելու համար իրենց հպատակներուն իրաւունքները, որոնք հին գաբիթիւլասիոններով երաշխաւորուած էին: Միայն յիշատակելու համար միտք բերենք թէ այս գաբիթիւլասիոնի իրաւունքին ուժով թուրքիոյ մէջ գտնուող ամէն օտարական իր սեփական հողին վրայ գտնուած կը նկատուի. թուրք ոստիկանայ անոր տունը մտնել, այդ հաւանութիւնը նոյնքան անհրաժեշտ է իր ձերբակալումին համար, բացառութիւն ըլլալով բացէ ի բաց յանցանքը գործելու պարագան: Օտարականներու միջև եղած բոլոր գործերը նկատի կ'առնուին միայն հիւպատոսական դատարաններու կողմէ: Օսմանցիներու և Օտարականներու միջև գործերը կը դատուին թուրք դատարաններու առջև, բայց անոնց նիստերը ընդունելի չեն օտար իշխանութեանց կողմէ, ինչպէս առթիւ տըրուած որոշումները ընդունուած ևս օտարագրուած չ'ըլլան հիւպատոսական ներկայացուցիչին կողմէ (2):

Այս իրաւական գաբիթիւլասիոնները մէկ մասը միայն կը կազմեն թուրքիոյ մէջ արտասահմանի առանձնաշնորհներու

(1) Տես ֆրանսական Դեղին Գիրքը 1895—1996 տարւոյ. հետագիր կոստանդնուպոլսոյ ֆրանսական կցորդ Պ. Պուլիիէրի, ուղղուած Պ. Հանոջոյի, նախարար արտօքին գործոց, 3 սեպտեմբեր 1896 թուականով. «Յարի կրնայի Ձեր վեմուժեան յիշատակել անվերջ շարքը իրողութեանց որոնք անկասկած կապացուցանեն թէ նոյնիսկ Սուլթաննէ որ կը շինէ բազուկները այս խողխողոններուն և անոնց կը հրամայէ խոյանալու ամէն բանի վրայ որ Հայկական է:

(2) Իրաւական բաբիթիւլասիոններու վերաբերող մանրամասնութեանց համար թոյլ կուտամ ինքզինքիս յիշատակելու իմ զիրքս՝ «Օսմանեան արդարութիւնը օտար պետութիւններու հետ իր յարաբերութեանց մէջ» Բարիկ 1911:

կանոնագրին: Պայմանագրութիւններու ուժով, առևտուրի կատարեալ ազատութիւն ապահովուած է արտասահմանին և արտածումի տուրքերը որոշուած են արժէքին վրայ 8 առ հարիւր. միայն 1907 ին է որ Բ. Դուռը կրցաւ պետութիւններէն թոյլտուութիւն ստանալ մաքսային տուրքը մինչև 11 առ հարիւր բարձրացնելու և ասիկա այն պայմանով որ հասոյթներուն յաւելեալ մասը գործածուի մակեդոնական բարենորոգումներուն համար: Օտարականներու վրայ ոչ մէկ տուրք կրնայ դրուել, առանց անոնց կառավարութիւններուն հետ համաձայնութեան. ասոր համար է որ օտարականները կալուածական տուրք կը վճարեն, պետութիւններու կողմէ 1867 ի անշարժ ստացուածքներու պատկանող Օսմանեան օրէնքին պաշտօնապէս ընդունուելովը: Բ. Դրան հանդէպ պետութեանց տնտեսական կախումը ալ աւելի կը շեշտուէր այն իրողութեամբ որ, թուրք կառավարութիւնը իրաւունք չունէր մենաշնորհներ ստեղծելու: Վերջապէս, Ռուսիոյ հետ իր պատերազմէն յետոյ, թուրքիա ամբողջովին կործանած և սնանկացած, 1299 28 մունարէմի (20 դեկտ 1881) նշանաւոր հրամանագրով, պարտաւորուած էր ընդունիլ Օսմանեան Հանրային Պարտոց խորհուրդին հաստատումը, որ կազմուած էր օտար պահանջատէրերու կողմէ և անոնց պատգամաւորներովը: Այս ինքնավար հաստատութիւնը կը ընդունի և կը դանձէ այն հասոյթները որոնք Բ. Դրան կողմէ ձգուած են իր պարտքին վճարման համար (ծխախոտ, աղ, ձկնեղէններ, մետաքսեղէններ, ոգելիցներ, և դրոշմաթուղթ) (1):

Բնական էր որ թուրք վարչութեան թշուառ վիճակը յառաջ բերէր Եւրոպական միջամտութիւնը, ուրիշ շատ մը կալուածներու մէջ ալ: Այսպէս 18րդ դարու վերջէն ի վեր օտար թղթատուները հաստատուեցան թուրքիոյ մէջ, որոնք կառավարութեան կողմէ լռելեայն ճանչուած են: 1840ին կոստանդնուպոլսոյ մէջ ստեղծուեցաւ Առողջապահական

(1) Բաղդատել Լոտանի սակիյ առաջ յիշուած բանախօսութենէն. էջ 79—81 ի հետ:

Միջազգային Արհուրդ մը կազմուած թուրք եւ օտար անդամներէ, նպատակ ունենալով թուրքիոյ և Եւրոպայի պաշտպանութիւնը ընդդէմ համաճարակներու, այս խորհուրդը ամբողջ կայսրութեան մէջ իր տրամադրութեան տակ ունի բազմաճառ պաշտօնէութիւն մը, և առևտրական նաւերէն մասնաւոր տուրք մը կառնէ, որ սահմանուած է իր պէտքերուն: Նոյնպէս պէտք է յիշատակել, Փարոսներու Միջազգային Յանձնաժողովը և Ալպտարարութեան Միջազգային Յանձնաժողովը:

Օսմանեան վեհապետութեան այն սահմանափակումները զորս հիմա յիշատակեցինք կը պատկանին ամբողջ թրքական հողին: Բայց այս ընդհանուր սեղմումներէն դուրս Համբուսեան ընդհանուր պատերազմէն յետոյ յատկապէս 1895 թ. Հայկական ջարդերէն յետոյ յատկապէս 1895 թ. Մարտի 1-ին և Անգլիոյ միջամտութեան և Սուլթանին կողմէ 1895 թ. 20-ին Հայաստանի բարենորոգումներուն վրայ պատրաստուած հրամանագրի մը հրատարակութեան, հրամանագիր մը որ սակայն մեռեալ տառ մնացած է: Կրէտէի շփոթութիւնները ստիպեցին պետութիւնները կանոնադիր մը պատրաստելու, որ կղզիին վարչութիւնը կը վստահէր քրիստոնեայ ընդհանուր կառավարչի մը, անուանուած Սուլթանին կողմէ և պետութիւններու հաւանութեամբ: Սուլթանը ընդունեց 1896 օգոստոս 26-ի այս կանոնադիրը, անկից ի վեր չորս պետութիւնները (Ռուսիա, Ֆրանսա, Անգլիա, Իտալիա) Կրէտէի ինքնորէնութիւնը իրենց պաշտպանութեան տակ առին: 1898-ին անոնք ստիպեցին թուրքիան որ իր զօրքերը կղզիէն հանէ. 1899-ին այս պետութիւնները մասնակցեցան Կրէտական Սահմանադրութեան պատրաստութեան գործին(1): Մակե-

(1) Յօդուած Ա. Կրէտական Սահմանադրութեան 16—29 ապրիլ 1899.
« Կրէտէ կղզին յարակից կղզեակներով կը ձևացնէ պետութիւն մը որ կը վայելէ կատարեալ ինքնավարութիւն չորս մեծ պետութիւններու կողմէ հաստատուած պայմաններով:

զոնիոյ մէջ քրիստոնեաներու հալածանքները իրենց հետեւանք 1903-ի ապրտամբուլթեամբ, յառաջ բերին Ռուս և Աւրստրիական հակակշիռը այս նահանգին թուրք ընդհանուր քննիչին քով, քաղաքային գործակալներու ձեւին տակ, և աւելի վերջը Մակեդոնիոյ մէջ օստիկան-զինուորներու և միջազգային ելեւմտական յանձնախումբի մը ստեղծումը:

Եզրակացնելով, համիտեան ընդհանուր մասին կարելի է ըսել թէ, ան թուրք պետութեան յատկանշական բոլոր կողմերը մղեց մինչև իրենց ծայրագոյն արտայայտութեանը, որոնք են, բռնապետութիւն հանդէպ բոլոր օսմանեան հպատակներուն, բուն նախաձեռնք և ջարդ քրիստոնեաներուն, ժողովուրդը ամենակատարեալ տգիտութեան վիճակի և կրօնական մոլեռանդութեան մէջ պահելը: Ճակատագրականօրէն, այս տեսակ ընդհանուր պէտք էր որ իր ետեւէն բերէր թուրքիոյ մէջ զստնուող օտարականներու իրաւանց ինպատ միջազգային երաշխաւորութեանց ամրապնդումը և միաժամանակ հաստատել եւրոպական հակակշիռը կայսրութեան կարգ մը նահանգներու ամբողջական վարչութեանը վրայ:

Պէտք կ'այ յիշեցնելու թէ եւրոպական այս հաւաքական համախմբումէն դուրս, որ օրինականացած է իրաւունքի և քաղաքակրթութեան շահերովն իսկ, Ապտիւլ Համիտ ենթակայ է տակաւին ուրիշ ազդեցութեան մը, որ վայրագօրէն անձնապաշտ է, և որ պէտք է յանդի իր նահանգներուն կործանումին: Ապտիւլ Համիտ է որ թուրքիա կանչեց գերման զինուորական մարդիչները, և այսպէսով Օսմանեան բանակը Տետոններու ձեռքը յանձնեց: Ապտիւլ համիտն է որ Տոյչէ Պանքին տուաւ Պաղտատի երկաթուղիի արտօնութիւնը, որ համազերմաններու երազներուն համաձայն, սահմանուած էր կազմելու աշխարհի վրայ գերման գերագահութեան ամէնէն զօրաւոր խարխիսներէն մէկը: Համիտի ժամանակէն է որ գերման զաղթականներու քաղմութիւններ Ասիոյ վրայ ինկան: Ապտիւլ Համիտ է որ Հայու արիւնով կարմրած իր ձեռքը դրաւ այն Թագակիր

մեծ խեղդատակին ձեռքին մէջ, որ ինքզինքը յայտարարեց իբր բարեկամը 300 միլիոն իսլամներու Ապտիւլ-Համիտ է եռչ ուրիշ մէկը որ Գերմանացիներուն առջև բացաւ միջնաբերդին արտաքին դուռները: Երիտասարդ-Թուրքերը յետոյ բացին անոր ներքին պարիսպը: Եւ եթէ գալիք ժամանակներու մէջ գտնուի իսլամ խղճահար պատմագիր մը որ ուզէ իր վճիռը արտասանել, ֆէթվա մը պիտի տայ նոյն յաւիտենական ամօթին յանձնելով թէ՛ ձերունի Սուլթանը և թէ Երիտասարդ-Թուրքերը: Այս վերջիններուն պէս Ապտիւլ Համիտ ալ մեղապարտ է, ձգած ըլլալուն համար Գերմանացիները որ իսլամի սրբատունին մէջ, իրենց անհաւատի ձեռքերով պարզեն Մարգարէին կանանչ զրօշակը:

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԵՐԻՏԱՍԱՐԴ-ԹՈՒՐԿ ԲԷՃԻՍԸ

Ա.— ԵՐԻՏԱՍԱՐԴ-ԹՈՒՐԿԵՐՈՒ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ

(10 Յուլիս 1908—13 Ապրիլ 1909)

§ 1 Երիտասարդ-Թուրք յեղափոխութիւնը կոստանդնուպոլսոյ մէջ չձագեցաւ, այլ գաւառի, Մակեդոնիոյ մէջ, իրողութիւն մը որ որևէ կերպով դիպուածական չէր, այլ որ արամաբանօրէն յառաջ կուգար Համիտեան ղեժիմի պայմաններէն: Մէկ կողմէ Սուլթանը անդադար Գաւառները կ'աքսորէր բոլոր տարրերը, որքան ալ քիչ կասկածելի ըլլային անոնք, որոնք յանդեցան ի վերջոյ դժգոհներ դուրս տալու: Միւս կողմէ Մակեդոնիա ցոյց կուտար — և օրինակը շատ տարափոխիկ է — թէ ինչպէս մարդս բռնի ուժի

կողմէ բռնաբարուած իր իրաւունքները կրնայ պաշտպանել: Ամբողջ տարիներ չէթէներու ետեւէ ինկած ըլլալով, Թուրք երիտասարդ սպաները, շատ բան սովորեցան իրենց Սլաւ և Յոյն հակառակորդներէն: Մենք ամէնէն հեղինակաւոր երիտասարդ-Թուրք զլիաւորներէ իմացանք թէ Միտրիալն եւ Յատաջիլմուրթիալն գաղտնի ընկերակցութեան կանոնագրութիւնը և իր ամբողջ կազմակերպութիւնը, փոխ առնուեցան Թուրք տիրապետութեան մահացու թշնամիէն, այսինքն մակեդոնական ներքին կազմակերպութենէն:

Ճշմարիտ է որ երիտասարդ-Թուրք պանդուխտները, հաստատուած այն ֆրանսական հողին վրայ, որուն դէմ կը կռուին այսօր, որոշ բաժին մը ունին Օսմանեան ազատագրուող շարժումին վերջնական յաջողութեանը մէջ: Այն գըրքոյկները որոնցմով օտար թղթատուներու միջոցաւ Թուրքիան կ'ողողէին, ապահովաբար այս երկրին մէջ մտքերու զարթնումին մղիչ պատճառը եղան: Հարկ է սակայն ի վեր հանել թէ Ապտիւլ Համիտ Վարիզի դեսպանին նենգածէտ Միւնիւր փաշայի օժանդակութեամբ խիստ յաճախ կը յաջողէր Սէն ժէրմէնի և Քարթիէ Լաթէնի մէջ հաստատուած ամենափայլագ ազատականները կարգի բերելու. ամէն տարի Միւնիւր փաշա կը յաջողէր դրամական մեծ զոհողութիւններու միջոցաւ ատոնցմէ շատերը փարախը դարձնել: Այսպէսով է որ նոյն իսկ Մուրատ, Երբեմն Թուրք ազատական երիտասարդութեան կուռքը, Միզալն ի նրատարակիչը, ընդունեց վարձատրուած բայց անպատճառ պետական խորհրդականի դերքը և Պոլիս վերադարձաւ, խտաի պէս ապրելու համար: Երիտասարդ-Թուրքերէն շատ քիչերը մինչև վերջը հաստատամտութիւնը, հայրենասիրութիւնը և քաջութիւնը ունեցան Ահմէտ Րիզա պէյի, որ մինչև յեղափոխութիւնը, մերժեց Ապտիւլ Համիտի նախահրաւէրները, որուն ոճիրները մատնանիչ կընէր շարունակ իր Մեշվիտիթ թերթին մէջ:

Օսմանեան բռնակի երիտասարդ սպաները, ելած կոստանդնուպոլսոյ զինուորական վարժարանէն, անտարակոյս

կը կազմէին ամէնէն ազատական և ամէնէն մշակուած տարրը Օսմանեան կայսրութեան: Այս վարժարանը միակի էր ուր Սուլթանը ստիպուած կզգար ինքզինքը եւրոպական գիտութիւններու ուսուցումը թոյլատրելու. սպաները ուրեմն տէր էին որոշ ուսման մը: Միւս կողմէ վարժարանին ղէժիմը եղած էր, երիտասարդ աշակերտներու սիրար, Սուլթանին գէժ ամէնէն խորունկ ատելութեամբ լեցնելու: Յիրաւի Ապտիւլ Համիտ այս ժրաջան երիտասարդութիւնը կը նկատէր իբր անխուսափելի չարիք մը. իր բազմաթիւ լքրտեաններուն միջոցաւ, իւրաքանչիւրին արարքներուն վրայ մանրաքննին կը հսկէր, և իւրաքանչիւր աստիճանի բարձրացման ատեն կը ղիմէր խնամօտ ընտրանքի մը, գէպի մահ կամ դէպի աքսոր զրկելով անոնք որոնք իրեն համար կասկածելի կը թուէին: Բայց այս ընտրանքը միայն անկատար արդիւնք մը ունէր. որովհետեւ եթէ Սուլթանը գայթակղական յառաջացումի գրութեան մը միջոցաւ, որ երբեմն երիտասարդ մարդոց թոյլ կուտար զնդապետ կամ զօրավար ըլլալու 20 կամ 22 տարեկանի մէջ, բայց զնաձ կըլլար նաև ոմանց խզճմտանքը, և դաւառները վտարուած սպաներուն մեծ մասը երազը կը սնուցանէր վրէժը առնել իր ընկերներուն և ազատագրել հայրենիքը. նոյն իսկ Կոստանդնուպոլսոյ մէջ Սուլթանը շատ սահմանափակ վստահութիւն մը միայն ունէր կայսերական պահակախումբի սպաներուն վրայ: Հետեւաբար երկրորդ զօրաբաժնին մէջ որ ելլալով պալատան շուրջ կայաններու մէջ հաստատուած էր, սպաներու ամբողջ կազմը շարքերէ միայն յառաջ եկած էր. անոնց մէջ չըլլալով ոչ իսկ միակ ձեռքի մը (զինուորական վարժարանէն ելած սպայ մը):

Արեւելեան ամբուլթութիւնը, թրքական դաւառի պահակախումբի տխուր կեանքը, նիւթական հողերը, պէտք էր տարիներու ընթացքին, Կոստանդնուպոլսոյ գինուորական վարժարանի սպաներուն մէջէն վերցնէր երիտասարդութեան ղեղեցիկ խանդը: Ահա ինչ որ կ'օգնէ հասկնալու համար թէ 30 տարի Ապտիւլ Համիտ կրցած ըլլայ բռնապետ

տել կայսրութիւն մը, ապաւինելով միայն յայտնի հաւատարմութեանը վրայ պահակախումբի երկրորդ զօրաբաժնին ինչպէս և լրտեսութեան գրութեան մը, որ գաւառի մէջ նոյն իսկ չէր գործեր այնքան անստղիւտօրէն, որքան Կոստանդնուպոլսոյ մէջ: Եւ որպէսզի թուրք յեղափոխութիւնը պայթէր, պէտք եղաւ որ ձեռքիպղններու հողիին մէջ գնացող ատելութեան և վրիժառութեան զգացումներուն գար միանար անբազազատելի նուաստացում մը, այսինքն Կոստանդնուքը որ օտարը քիչ առ քիչ և Սուլթանին մեղսակցութեամբ կը դառնար երկրին իսկական տէրը:

Մակեդոնիոյ վիլայէթներուն մէջ գտնուած պահակախումբերու սպաներն են մանաւանդ, որոնք 1903էն ի վեր խուլ գրգռութեան մը վիճակին մէջ էին. անոնք կը տեսնէին պետութեանց կողմէ բարենորոգումներու պարտագրութիւն և կիրարկումը, միջազգային հակակշռի մը տակ, օտար քաղաքային գործակալները իրենց ետեւէն ունենալով, միջազգային ելեւմտական յանձնաժողով մը և նոյն իսկ օտար ռաբիկան-զինուորութիւն մը: Այս սպաներուն համար, մանաւանդ երիտասարդներուն համար, այլևս որեւէ տարակոյտ չի կար թէ Սուլթանը արտասահմանին կը վաճառէր հայրենիքը: Անոնք գրեթէ ամէնքն ալ ուրեմն, կը միանային Միութ. և Յառաջդ. գաղտնի ընկերակցութեան հատուածներուն, այն ընկերակցութեան որ կաշխատէր մանաւանդ Մակեդոնիոյ մէջ, և որուն ամէնէն եռանդուն և ամէնէն աւելի լսուած պետերէն մէկն էր թալաթ պէյ: Սէվալի տեսակցութեանէն յետոյ, երբ զրոյցներ սկսան շրջան ընել այն որոշումին վրայ որ նոյն այդ տեղը տրուած էր, Մակեդոնիան Գրիստոնիայ կառավարիչով մը օժտելու մասին, մակեդոնական սպաները կարծեցին վայրկեանը հասած ըլլալ: Առաջքը առնելու համար անխուսափելի ձերբակալութեան մը որ կրնար հետեիլ ընդհանուր քննիչ Հիլմի փաշայի եղած մատնանշումի մը, հարիւրապետ էնվէր պէյ իր ջիկատին հետ լեռը քաշուեցաւ: Նիսիի պէյ անոր հետեւեցաւ: Ապստամբութեան ազգանիշը տրուած էր և

բովանդակ մակերոնական բանակը ոտքի կանգնեցաւ : Միայն մէկ քանի օրեր երլտըզի «Լեբան ծերունին» փորձեց պայքարիլ : Բայց շատ շուտով պարտաւորուեցաւ ընդունիլ թէ սխալած էր Կոստանդնուպոլիսով զաւառը դատելուն : Իր հրամանները միայն սպառնալիքներու կը հանդիպէին , իր գաղտնի գործակալները կը սպաննուէին և նոյն ինքն ալ պանացիները — իր շփացած տղաքը — կը միանային ապստամբներուն : Կոստանդնուպոլսոյ վրայ քալելու պատրաստ բանակին հանդէպ Ապտիւլ Համիտ պարտաւորուեցաւ ուրեմն զսպել իր կատաղութիւնը և համակերպիլ : Ստորագրեց այն իրատէն որ խորհրդարանը կը հրաւիրէր : 1908ի այս յեղափոխութիւնը միայն երկոտասանեակ մը լրաններու կեանքը արժամ էր :

§ 2 — Արդ , Թուրքիոյ իսկական տէրերը դարձած Երիտասարդ-Թուրքերը շուղեցին սակայն ստանձնել երկրին կառավարութիւնը : Անոնք իրենց գործի սկզբնաւորութեանը նախամեծար համարեցին ինքզինքնուն վերապահել իշխանութեան գաղտնի հակաշուտի դերը միայն : Ի մեծ զարմացում ընդհանուրին , անոնք գահուն վրայ թողուցին Սուլթան Ապտիւլ Համիտը , բաւականանալով բանտարկելու կամ աքսորելու իր պալատան և իր կառավարութեան ամէնէն ազդեցիկ և զարշիւ անդամները և Սուլթանը չըջապատելով իրենց կուսակիցներով : Նոյնպէս՝ յաղթականները մեծ եպարքոտութեան պաշտօնին վրայ դրին ծերունի Բեամիլ փաշան , որ Ապտիւլ Համիտի օրով շատ մը անդամներ այս պաշտօնը վարած էր : Կոստանդնուպոլսոյ ինչպէս գաւառներու մէջ , Համիտեան ըէժիմի ամէնէն աւելի անուանարկուած գործակալները պարտաւորուեցան քաշուիլ բայց զրեթէ քիչ բացառութեամբ իրենց պաշտօնները ոչ թէ յեղափոխութեան հեղինակներուն անցան , այլ անոնց օրոնք պետական հարուած տեղի ունենալէ վերջը իրենց միացած էին : Երիտասարդ-Թուրք գործիչներու այս խոհեմ վերապահութեան պատճառներէն մէկը , Եւրոպան շլացնելն էր

մէջ տեղ դնելով անշահախնդրութիւն մը , և չափաւորութիւն մը որ իրենց խուսափիլ կուտար , Ֆրանսական մեծ յեղափոխութեան խուժերէն : Բայց վիսաւոր պատճառը աւելի պարզ էր : Երիտասարդ-Թուրքերը այդ պահուն կատարելապէս գիտակից էին , թէ՛ իրենց շարքին անբաւականութեան , և թէ կատարեալ և ամբողջական անհասկացողութեան՝ հանդէպ վարչութեան ծանր խնդիրներուն : Բոլոր այս երիտասարդ սպաները , դպրոցի ուսուցիչները , պղտիկ պաշտօնատարները կամ անփորձ փաստաբանները , բնականաբար սոգորուած էին իրենց հայրենասիրական իտէալը գործադրութեան դնելու փափաքով : Բայց այն զգացումը ունեցան թէ , Մակեդոնիոյ դաւադիրներու իրենց հանգամանքէն դէպի Բ . Գրան նախարարներու գրասենեակները անցքը պէտք չէր որ յանկարծական կերպով տեղի ունենար , այլ յաջորդական հանգրուաններով : Միւրքիւն և Յառաջադիւրքիւն կուսակցութիւնը մնաց Սելանիկի կեդրոնական գոմիթէի վարչութեան տակ , որուն հրամաններուն կը հնազանդէին այն բազմաթիւ ահուճները կամ հատուածները , որոնցմով շուտով ամբողջ երկիրը ծածկուեցաւ : Այս գոմիթէն (գոմիթէ բառը շուտով ամէն մարդու համար անցաւ Միւրքիւն և Յառաջադիւրքիւն անուանակոչումին տեղ) յայտարարուած էր գաղտնի , և իր անդամներուն անունները մամուլին չէին գեկուցուած բայց շնորհիւ իրենց յաճախակի հրապարակային յայտարարութիւններուն չյապաղեցան զանոնք ճանչնալ : Այլևս ոչ մէկու համար գաղտնիք էր թէ գոմիթէին Կոստանդնուպոլսոյ պատուիրակները ամէն օր կը «խորհրդակցէին» կառավարութեան ներկայացուցիչներու հետ , կամ թէ ուրիշ խօսքով , անոնց կը պարտադրէին գոմիթէին կամքը : Նոյնպէս գաւառներու ահուճներու անդամները կը միջամտէին վարչութեան գործերուն մէջ , վալիները կը պարտադրէին պաշտօնանկութեանը այն պաշտօնեաներուն , որոնք իրենց անհաճոյ էին , և կեդրոնական գոմիթէի միջոցաւ կանչել կուտային խօսքի չեկող վալիները : Այս ահուճներուն մէջ գերակշիռ ազդեցութիւնը կը պատկանէր սովորաբար սպաներուն :

§ 3 — 1908 սեպտեմբերին, կուսակցութեան կեդրոնական գործիքէն հրատարակեց իր քաղաքական ծրագիրը զոր կարելի է որակել իբր բարեփոխումը, աւելի ազատական ոգիով մը, 1876ի Օսմ. Սահմանադրութեան: Այս ծրագիրը կը նախատեսէր նախարարական պատասխանատուութիւնը, Մերակոյտին և Երեսփոխանական ժողովին նախաձեռնութեան իրաւունքը օրէնսդրութեան համար, Մերակոյտի անդամներու երկու երրորդի ժողովուրդէն ընտրուելը, ընդհանուր քուէարկութիւն, բոլոր քաղաքացիներուն օրէնքի առջև կատարեալ հաւասարութիւն մը, առանց ցեղի կամ կրօնի խտրութեան, ուսուցման և ընկերակցութիւններու ազատութիւնը: Զինուորական ստիպողական ծառայութիւնը կը տարածուէր նաև ոչ-մահմէտականներու վրայ: Այս ծրագիրը նպատակ ունէր նոյնպէս բարենորոգումներ՝ ընկերային կեանքին պատկանող, որ յանգէր գիւղացիներու կացութեան բարուսգումը և գործատէրերու և գործաւորներու միջև յարաբերութեանց կանոնադրութիւնը: Եւ Երիտասարդ-Թուրքերը կը մեկնէին այդ ծանուցագիրը, յայտարարելով թէ իրենք կը հետամտէին ձեռնադրելու թրքական բռնապետական և իսլամական աստուածպետութիւնը և վերածելու զայն Օսմանեան ազատական պետութեան մը, որ հիմնուած ըլլայ իր աւունքի սկզբունքներուն վրայ:

Մեզի համար անձնապէս որեւէ տարակոյս չկայ թէ՛ նախապէս, Երիտասարդ-Թուրք շարժումին պետերը անկեղծօրէն յարած չ'ըլլան իրենց ծրագրին և զայն իրականացնելու կարելիութիւնը հաստատած չ'ըլլան: Եւրոպայի հանրային կարծիքը հաւատք չ'ունայեց Երիտասարդ-Թուրքերուն բան մը զոր անիկա երբէք ցոյց չէր տուած հանդէպ Օսմանեան խոտաւումներուն և յայտարարութիւններուն: Ով չ'իշխեր համակրութեան այն անհուն հոսանքը, չ'ընկեր համարողեորութիւնը, որ անցաւ ամբողջ աշխարհի ազատական միջավայրերուն մէջէն, ի տես այն թուրք ազգին զոր ամէնքը հոգեւարք կը կարծէին, և որ մէկ աստուծով ոտքի կը կանգնէր իր լուծին հետ խորտակելով նաև լուծը միւս ազգերուն:

որոնք իրեն պէս կարմիր-Սուլթանին բռնապետութեան տակ կը հեծէին: Յիրաւի, առանց սրտի չարութեան կամ կարծրութեան կարելի չէր այդ պահուն կասկածիլ — յիրաւի ամէնէն կարճ պահերէն մէկը բայց միաժամանակ Օսմանեան պատմութեան ամէնէն գեղեցիկներէն — Երիտասարդ-Թուրքիոյ ուղղամտութեանը վրայ, ազացի տալով անոր բոլոր զաւակներուն, չպահանջելով ոչ-Մահմետականներէն, և ոչ-թուրքերէն զոհաբերումը՝ ոչ իրենց կրօնքին, ոչ իրենց ազգութեան, բաւական է որ անոնք ուղղամիտ Օսմանցի մը ըլլան: Հետեւապէս, այս այնքան անսպասելի, այնքան հզոր, և այնքան վեհանձն նկարագրով շարժումին հանդէպ, ճշմարիտ հրաշք մը տեղի ունեցաւ: Մերունի և սկեպտիկ Եւրոպան հաւատաց, պետութիւնները, Երիտասարդ-Թուրքիոյ, իրեն վերածնունդին համար պայմանաժամ մը տուին, անոնք հրաժարեցան Մակեդոնիոյ վրայ իրենց հակակշիռէն և ելեմտական յանձնաժողովէն, և այլևս թուրքիոյ մէջ ոստիկան-զինուորութեան խնդիր մը չ'յարուցուեցաւ:

§. 4 — Բայց Երիտասարդ-Թուրք աստղը որուն արշաւոյսը այնքան փայլուն եղած էր, չ'յապաղեցաւ տրժգունելու. շուտով Երիտասարդ-Թուրքիոյ բարեկամները պարտաւորուեց անհամոզուել թէ, իրենց պետերը այն տեսակի մարդոցմէն չէին, որոնք պայքարէին իրենց ճամբուն վրայ գտնուած դժուարութիւններուն և արգելքներուն դէմ:

Այս դժուարութիւնները յիրաւի չատ մեծ էին: Իր յայտնութեան առաջին օրերէն իսկ, Երիտասարդ-Թուրքիա սարսափելի հարուածի մը ենթարկուեցաւ Պուլկարիոյ ազատագրումի, և Պոսնա Հերսէկովինայի Աւստրիոյ կողմէ կցումին իրողութեամբ: Հազիւ թէ մէկ քանի ամիսներ անցեր էին այն խանդավառութիւններէն ի վեր, որոնցմով Սահմանադրութիւնը ընդունուած էր, և հաւ երկրին ներսերը եւ մանաւանդ Կոստանդնուպոլսոյ մէջ, կը նշմարուէր մտքերու անլուր խմորում մը:

Առաջին—եւ ամէնէն պատուաւոր—արարքները Երիտա-
սարդ-Թուրքերու կողմէ, անհրաժեշտօրէն վնաս պատճառած
էին Հին Րէժիմին կապուած բազմաթիւ շահերու: Համիտեան
պաշտօնանկ եղած պաշտօնեաներ, ճամբուած պալատական-
ներ, վտարուած լրտեսներ, բոլոր այս պիղծ երամը
մարդոց, միացաւ ատելութեան նոյն զգացումին, շուրջ հան-
դէպ Երիտասարդ-Թուրքերուն: Դժգոհներուն գլուխ կային
Մուրատ պէյի տեսակէն մարդիկ, զորս գօմիթէն մերժած էր
Միւթիւն եւ Յառաջդիմութիւն ընկերակցութեան մէջ
ընդունել, աւելի քան երկդիմի իր անցեալին պատճառով:
Մուրատ պայքար բացաւ Երիտասարդ-Թուրքերուն դէմ
իր Միզան թերթին մէջ, սմսեղուկնօրէն ամբաստանելով
զանոնք Շէրիի օրէնքին դէմ դաւաճանած ըլլալուն համար:
Այս պայքարին յաջորդեց սոփթաններու մէկ ցոյցը պալա-
տին առջև եւ որքան ալ որ ճնշուեցաւ, սակայն ան նպաստեց
ժողովուրդին մէջ այլալուծութիւն յառաջ բերելու:

Յետաջըլական զործակալներ յաջողեցան ամբօխին
Լինչի ենթարկել տալ Յոյն մը, եւ անոր իսլամ բարեկամու-
հին, կարգ մը թաղերու մէջ իմամները գրգռութիւն կընէին
քաֆէներու եւ թատրոններու մէջ, եւ ներկայացումներուն
դադարուծը կը պահանջէին, յայտարարելով թէ անոնք
հակառակ էին Շէրիի օրէնքին: Կարճ խօսքով Հին Րէժիմի
կուսակիցները, ամէն միջոցներով կը գրգռէին իսլամ
ամբօխին մոլեռանդութիւնը: Երիտասարդ-Թուրքերը իզուր
խտտացան, ի զուր առաջնորդները ձերբակալեցին, ի զուր
յայտարարեցին մամուլին մէջ իրենց բացարձակ հաւատար-
մութիւնը կրօնքին, սակայն յետաջըլականներուն նպատակը
նուազ չէր յաջողած: Կասկած մտած էր ժողովուրդին մէջ
թէ նոր Րէժիմը հակառակ էր իսլամական կրօնքին:

Երիտասարդ-Թուրքերուն ուրիշ մէկ հակառակորդը —
ասիկա ուղղամիտ — նոյն պահուն երեսն եկաւ. ասիկա
իշխան Սապահէտտինն էր, Ապտիւլ Համիտի քեռորդին, որ
Ֆրանսայէն նոր կը վերադառնար, ուր հօրը հետ նմուշած
էր Համիտեան սարսափի ատեն: Իշխանը ինքզինքը կը

ներկայացնէր ամէն բանէ առաջ իբր ընկերային բարենորո-
գիչ մը, փափաքող թուրք ժողովուրդը իր թմրութենէն
արթնցնելու, եւ անոր մէջ զարգացնելու անհատական նախա-
ձեռնութեան ճաշակը: Բաց աստի, Սապահէտտին ինքզինքը
կը ներկայացնէր իբր համոզուած կուսակից քաղաքական
ապակեդրոնացումին: Ուրիշ խօսքով, իշխանը յանդրգ-
նութիւնը ունէր բացէի բաց մէջտեղ դնելու ամէնէն երկիւ-
ղալի հարցը, հանդէպ ամէն անոնցմէ, որոնք Երիտասարդ
Թուրքիոյ առջև կեկէին, այնքան երկիւղալի որ Երիտասարդ
Թուրքիա դուրս ձգած էր զայն իր ծրագրէն: Այս հարցը
յիրաւի ուրիշ բան չէր, բայց եթէ խօստուած «գաւառային
իշխանութեան իրաւասութեանց ընդարձակում»ին, ինչ որ
արդէն նախատեսուած էր 1876 ի Սահմանադրութեամբ,
այսինքն վարչային ապակեդրոնացում:

Սապահէտտինի կողմէ հիմնուած Անհատական Նախաձեռ-
նութեան եւ Ապակեդրոնացումի Ընկերակցութիւնը, Երիտա-
սարդ-Թուրքերու մէջ յառաջ բերաւ ամենաբուռն դժգոհու-
թիւն: Դժգոհութէն ամբաստանեց իշխանը որ շատ ժողովրդական
էր ոչ-թուրք տարրերուն մէջ, պաշտպանած ըլլալուն համար
այս վերջիններուն գաւառային ինքնավարութեանց մասին
ունեցած ձգտումները, ձգտումներ, որոնք անհաշտ էին
օսմանցիականութեան Երիտասարդ-Թուրք գաղափարին
հետ: Հետեւաբար գօմիթէն, ամէն յարմար միջոցներ ձեռք
առաւ շարժուծը իր խանձարուրին մէջ խեղդելու համար,
ինչ որ դժուար ալ չեղաւ, քանի որ իշխանը ազատական
տեսագէտ մը եւ գաղափարապաշտ մըն էր, եւ այդ պահուն
քիչ ճանչցուած, եւ զուտ թրքական միջավայրերու մէջ
գրեթէ երկրին օտարական մը: Սապահէտտին պարտաւորուե-
ցաւ տեղի տալ գօմիթէին ճնշումին առջև, եւ հրապարա-
կային բանախօսութեան մը մէջ, յայտարարեց թէ կը յարէր
Միւթիւն եւ Յառաջդիմութիւն գօմիթի ծրագրին, իր
պաշտպանած «ապակեդրոնացումը» չըլլալով ուրիշ բան
բայց եթէ «ընդարձակում իրաւասութեանց», ինչ որ գօմիթէի
կողմէ ընդունուած էր: Բնականաբար հաշտութիւնը երեւոյթա-

կան էր. այսու հանդերձ իշխան Սապահէտտին ատոր մէջ կորսնցուց իր ժողովուրդականութեան ամէնէն կարեւոր մասը, ոչ-մահմետական տարրերուն մէջ: Երիտասարդ-Թուրքերուն գալով անոնք այս յաղթանակը չկրցան տանիլ, բայց եթէ քողամերկելով իրենց ներքին քաղաքականութեան, ամէնէն մանուածապատ խնդրոյն մէջ ունեցած իրենց խաղը:

Սապահէտտինի ընկերակցութեան լուծուելէն քիչ վերջը 1908 նոյեմբերին Երիտասարդ-Թուրքերու հակառակ, նոր կուսակցութիւն մը կազմուեցաւ Ահրար (ազատականներ) անունին տակ: Այս կուսակցութիւնը իր մէջ շատ քիչ Թուրքեր ունէր, բայց ասոր հակառակ շատ մը այլաժիններ եւ մանաւանդ Յոյներ եւ Հայեր: Այս կուսակցութիւնը տեսակէտներու կատարեալ հաղորդակցութեան մէջ էր իշխան Սապահէտտինի հետ, բայց աշխատեցաւ ծրագրի մը պատրաստելու որ գրեթէ ոչինչով կը տարբերէր Միուր. եւ Յաւալ-դիւնուրիւն գօմիթէին ծրագրէն: Այս ծրագրին կիրարկումին մէջ է որ Ահրարները կը տեսնէին երկու կուսակցութեանց միջեւ ահագին տարբերութիւնը. մինչդեռ Ահրարները ինքզինքնին իսկապէս ազատական ոգիէ մը տո գորուած կը յայտարարէին, եւ ճշմարիտ ներողամտութեամբ մը լեցուած հանդէպ ոչ-մահմետականներուն, միաժամանակ կ'ամբաստանէին Երիտասարդ - Թուրքերը, ըսելով թէ, հետզհետէ աւելի կը յարին Թուրք ազգայնականութեան ամէնէն անձուկներէն մէկուն, եւ քիչ առ քիչ կը փոխակերպուէին ժագոպէն ազանդաւորներու:

§ 5. — Կարելի չէր ժխտել թէ այս ժամանակամիջոցին արդէն այդ ամբաստանութիւնները չբովանդակէին ճշմարտութեան մեծ մաս մը: Իրողութիւնը աս է որ իրենց սկզբնաւորութեանը, Երիտասարդ-Թուրքերը հաշիւի չէին առած այն խիստ իրական վտանգները զորս իրենց Օսմանցիականութեան սկզբունքը իր մէջ կը կրէր այն տեսակ Կայսրութեան մը համար, ուր Թուրքերը միայն փոքրամասնութիւն

մը կը ներկայացնէին: Այլաժիններու բաւական գրգռիչ վերաբերմունքը, մանաւանդ Յոյներունը, խորհրդարանական ընտրութեանց պահուն, չյապաղեցաւ իրենց մտքերուն մէջ հակազդեցութիւն մը յառաջ բերելու: Ամէնէն հեղինակաւորներէն մէկը իրենց արտայայտութեան միջոցներուն, Հիւսէին ճահիտ պէյ, իր քանին թերթին մէջ (25 հոկտեմբեր 1908) յօդուածի մը մէջ, նոյնիսկ այն որոտագոյ յայտարարութիւնը բրաւ թէ, ամէն բանէ վերջ Թուրք ազգն էր և պիտի մնար ճիտող ազգը (միլլէթի հաքիմէ) Թուրքիոյ մէջ: Իրաւ է թէ շատ մը Երիտասարդ-Թուրքեր քննադատեցին այս յայտարարութիւնը իրր չափազանց բուռն: Բայց դէպքերը չուշացան ապացուցանելու թէ, Հիւսէին ճահիտ կատարելագոյնը մը բուռնած եւ հաւատարմօրէն ներկայացուցած էր այն փոփոխութիւնը որ յառաջ եկած էր Երիտասարդ-Թուրքերու տրամադրութեանց մէջ, Կայսրութեան միւս ազգութիւններուն հանդէպ:

Պետք է ընդունիլ սակայն թէ այս նոր տրամադրութիւնները չափազանց զօրաւոր անդրադարձում մը չունեցան առաջին Օսմանեան խորհրդարանին մէջ, ոչ-Թուրք տարրին ունեցած ներկայացուցչութեան վրայ: Անտրական խարդաւանանքներու մասին Երիտասարդ-Թուրքերու դէմ Յոյներու եւ Հայերու կողմէ մեջտեղ նետուած ամբաստանութիւնը ամէն պարագայի չափազանցուած կը թուի ըլլալ: Յիրաւի 275 ընտրուած երեսփոխաններէն 60ը Արաբ 25ը Ալպանացի 23ը Յոյն 12ը Հայ 4ը Պուլկար 3ը Սերպ 1ը Վալաք և 5ը Հրեայ էին. ուրեմն խորհրդարանին կէսը կազմուած էր ոչ Թուրքերէն: Մայրաքաղաքին մէջ Միութիւն և Յառաջդիմութիւն գօմիթէն ընտրել տուաւ 5 Թուրքեր 2 Յոյներ, 2 Հայեր և 1 Հրեայ: Ասոր հակառակ գօմիթէն ոչինչ զանց առաւ արգիլելու համար ընտրութիւնը քուրֆ երեսփոխաններու, որոնք ուրիշ կուսակցութիւններու կը պատկանէին և այս կէտին մէջ այն աստիճան յաջողեցաւ որ, խորհրդարանը ունեցաւ միայն 10 Ահրարներ կամ անկախներ, որոնք թուրք եղած ըլլային: Եւ հարկ է դիտել տալ թէ Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան երես-

փոխան ընտրուած անդամները, մասնաւոր երդուումով մը պարտաւոր էին գօմիթէին հրամաններուն ճշգրտօրէն հնազանդել: Անոնք նոյն իսկ չէին կրնար թողուլ կուսակցութիւնը, առանց «որոշ վտանգումի» մը ենթարկուելու: Խոստովանութիւն մը զոր մենք ուղղակի Տօքթ. Պէհաէտտին Կէյի բերնէն լսած ենք, մէկը Երիտասարդ-Թուրք զրգուիչներէն, որոնք յեղափոխութեան սկիզբը ամէնէն աւելի ուշադրութիւն գրաւած են, տեսակ մը հաճելի Մաու որ երբեմն զուրկ ալ չէր սրամտութենէ: Այսպէս ուրեմն գօմիթէն կրնար վստահ ըլլալ Միութիւն եւ Յառաջդիմութիւն կուսակցութեան խորհրդարանական հատուածին անդամներուն բացարձակ հաւատարմութեանը, և յուսալ նոյնպէս ձեռք անցընել օրէնսդրական իշխանութիւնը նուաճած ըլլալէ վերջը գործադիր իշխանութիւնը:

§ 6. — Այս Օսմանեան Խորհրդարանը գումարուեցաւ 417 հոկտեմբեր 1908 ին: Նստաշրջանին սկզբնաւորութեանը ոչ մէկ կերպով չարդարացան Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան կանխատեսութիւնները: Ան չի յաջողեցաւ իր շարքերուն մէջ քաշել ո՛չ Արաբները, ո՛չ Յոյները և ո՛չ ալ Հայերը: Առանց իրենց միջև պաշտօնական դաշինք մը կնքելու, ոչ-Թուրքերը գրեթէ միշտ Երիտասարդ-Թուրքերուն հակառակ քուէարկեցին: Միւս կողմէ գօմիթէին բռնապետութիւնը, նոյն ինքն կուսակցութեան մէջ պառակտում յառաջ բերաւ և հակառակ տմէն ակնկալութեան, կարգ մը անդամներ մոռցած իրենց երդումը և աչք առնելով այս մոռացումէն անբաժան վտանգը, յանդգնեցան, ազատօրէն քուէարկելու իրաւունքը պահանջել: Այս ընդդիմութիւնը այնքան զօրաւոր դարձաւ որ գօմիթէին կատարած ջանքերը, որպէսզի տապալէ Եպարքոսը, քանի որ կը կասկածէր և ասիկա ոչ առանց պատճառի, անոր նոր Բէթիմին դէմ մեքենայութիւններէն, ենթարկուեցան բացայայտ ձախողանքի մը, քանի որ Խորհրդարանը վստահութեան օրակարգ մը քուէարկեց Քիամիլ փաշայի համար (31 դեկտեմբեր 1908):

Սակայն գօմիթէին թշնամիներուն յաղթանակը երկար չը տեւց: Մեծ Եպարքոսը իր յաղթանակէն կուրացած, ատոր կարեորութիւնը չափազանցեց և չըսքունեց թէ ոչ-Թուրք քուէներու օժանդակութեամբ տարուած այդ յաղթանակը շատ անկայուն և շատ վտանգաւոր նկարագիր մը ունէր: Ապտիւլ Համիտի հնամենի ծառան, վայրկեանը եկած կարծեց, կարգադրելու համար արմատական չրտեսներու գործը, զորս կ'ատէր, օրքան ալ իր դիրքը անոնց պարտէր: Ուստի ան պետական հարուածի մը փորձը ըրաւ. նախ ջանաց կոստանդնուպոլսէն հեռացնել Սելանիկի ջոկատները, որոնք հոգուով մարմնով գօմիթէին նուիրուած էին, և այս հնարքը ձախողած ըլլալով, Միութիւն և Յառաջդիմութիւն գօմիթէին ամէնէն աւելի անձնուէր երկու նախարարներ, պատերազմական և ծովայինը, հեռացուց դահլիճէն:

Բայց հանդէպ վտանգին Միութիւն եւ Յառաջդիմութիւն կուսակցութիւնը ինքզինքը շատ շուտ գտաւ: Իր ծոցին մէջ անհամաձայնութիւնները հարթուեցան: Կոստանդնուպոլսոյ մէջ եւ գաւառները Քեամիլ փաշայի դէմ բուռն զրգուութիւն մը կատարուեցաւ եւ կատարելապէս յաջողեցաւ: Ներքին գործոց նախարարը Հիւսէյն Հիլմի փաշա եւ դատական նախարարը Մանիասիզաթ Թէվֆիք պէյ, իրենց հրաժարականը տուին, մինչդեռ ճամբուած երկու նախարարները Խորհրդարանին մէջ, ի հեճուկս Սահմանադրութեան, իրենց դէմ ձեռք առնուած միջոցին դէմ բողոքեցին: Նաւատորմը Խորհրդարանին մէջ յայտնեց թէ պիտի հնազանդէր ծովային նոր նախարարին: Հարցապնդում մը տեղի ունեցաւ Քեամիլ փաշային, իր վերաբերմունքին վրայօք: Հարցապնդումին պատասխանելու համար իր խնդրած պայմանաժամը մերժուեցաւ եւ հարցապնդումը իր բացակայութեան վիճաբանուեցաւ 31 Յունվար 1909ին: Նիստը, մէկը եղաւ ամէնէն յիշատակելիներէն եւ թերեւս ամէնէն եղբրականներէն: Կը զգացուէր թէ նոր Բէթիմը գրոհ կուտար Հինին որ կըսպառնար վերադառնալ: Երիտասարդ-Թուրք բեմբասացներու ամբողջ շարք մը, մէջը ըլլալով նաեւ ծերունին

Մուսթաֆա Ասրմ իւլէման, հրաբորբոք ճառերու մէջ
 յայտարարեցին Խորհրդարանին՝ կառավարութեան վրայ
 ունեցած գերակայութեան սկզբունքը: Հազարապետ Հապիպ
 պէյ, յայտարարեց թէ թուրք բանակին սուլիները, դէմ
 պիտի դնէին Բեամիլի գաղափարներուն իրականացմանը,
 եւ Խորհրդարանին օթեակներուն եւ նրբանցքներուն մէջ
 բազմաթիւ երիտասարդ թուրք սպաներու ներկայութեանը
 յայտնապէս շեշտեց կարեւորութիւնը այս յայտարարու-
 թեան: Կարճ խօսելով, Յունվար 31ի նիստը փայլուն վրիժա-
 ութիւն մը եղաւ Գոմիթէին համար: Միայն մէկ ամսուան
 կեանք ունեցող Խորհրդարանը նորէն քուէի դիմեց եւ իր
 անվստահութիւնը յայտնեց Մեծ եպարքոսին, Տի դէմ 198
 ձայնով: Բեամիլ փաշա իր հրաժարականը տուաւ, եւ
 իր տեղը անցաւ Հիւսէյին Հիւմի փաշա, Մակեդոնիոյ
 նախկին ընդհանուր քննիչը:

§ 7.— Սակայն հետու դադրելէ, իշխանութեան համար
 պայքարը աւելի մեծ համեմատութիւններ, եւ աւելի
 բուռն երեւոյթներ առաւ: Մէկ կողմէ Ահրարները եւ
 իրենց ետին պահուրտած ոչ-թուրք տարրերը (իրենց բազմա-
 թիւ թերթերով (Ռզսալ, էնսէրալնսալ եւ ուրիշներ) յարձա-
 կեցան Միութիւն եւ Յաւաջգիմութիւն կուսակցութեան
 վրայ, որուն անդամները, կ'ըսէին անոնք, ժաքոպէններ եւ
 Պրէտորներ էին, որոնք կառավարութիւնը իրենց տիքթա-
 դորութեանը ծառայեցուցած էին: Միւս կողմէ, իսլամ
 երկրորդական կրօնական պաշտօնեաներ, շատ տղէտ, կը
 հաւատային թէ իսլամութիւնը վտանգուած է, եւ իր
 առանձնաշնորհեալ կացութիւնը կորուստի մատնուած,
 հետեւաբար ասոնք կազմեցին Մուհամմէտի Միւրթիս զաշ-
 նակցութիւնը, և շուտով հոճաներ եւ սօֆիաներ վտանգի
 ազգանիչը տուին, զեկուցանելով ժողովուրդին թէ
 երիտասարդ-թուրքերը ուրացողներ էին որոնք իսլամու-
 թիւնը եւ թուրքիան կործանումի կը մղէին:
 Այս երկու հոսանքներուն վերջին նպատակները ան-
 տարակոյս հակաման էին, մէկը նպատակ ունէր քաղաքա-

կան ապակեղորոնացումը, միւսը Շէրիին (իսլամական օրէնք)
 վերադարձը: Բայց ասոնք հասարակաց առաջին նպատա-
 կակէտ մը ունէին որ էր, տապալու մը Միութիւն եւ Յաւաջ-
 գիմութիւն կուսակցութեան: Եւ զսնուեցաւ ճարտար ձեռք
 մը, վարելու համար իրենց ջանքերը, կայսերական ձեռքը:
 Որովհետեւ Ապտիւլ Համիտ կուսակցութիւն մը լքող մարդ
 չէր, կուսակցութիւն մը որ չպիտի կրնար շարունակել,
 եթէ չըլլային իր թշնամիներուն անկախատեսութիւնը և
 սխալ հաշիւները:

Ապտիւլ Համիտ կը փաղաքէր երիտասարդ-թուրքերը
 իր սովորական նենգութեամբ: Երլտըզի մէջ խնջոյք մը
 կը սարքէր անոնց, ազգին կենացը կը խմէր, եւ կը ցաւէր
 կանխաւ ճանչցած չըլլալուն համար այս ընտրեալ երիտա-
 սարդ հայրենասէրները (որուն համար կը կարծենք թէ
 անկեղծ էր ան), եւ ասոնց հետ դաշինք կը կնքէր, իր ամէնէն
 անդրդուելի նախկին թշնամիին, Ահմէտ Ռիզա պէյի, Խորհր-
 դարանի նախագահին ճակտին վրայ համբոյր մը դրոշմելով:
 Միաժամանակ, բովանդակ վայրագ տեսլութեամբը, զոր ան
 կը զգար այս աննշան յաղթականներուն հանդէպ, և երե-
 սուն երեք տարիներու իր մանուածապատ տիրապետութեան
 ընթացքին, ձեռք անցուած մեքենայութեանց բովանդակ
 գիտութեամբը, խուլօրէն կ'աշխատէր ան իր վրիժաու-
 թեանը համար: Եւ օր մըն ալ, Երլտըզի համբերատար մա-
 մուկին նոր օստայնը ծածկեց ամբողջ Պոլիսը:

Իբր անբաղդատելի վարպետ, Ապտիւլ Համիտ հրահ-
 րած էր Կոստանդնուպոլսոյ իսլամ մոլեռանդ ազգաբնակ-
 չութեան, ֆէսերուն և փաթթոցներուն տակ ծածկուած
 կրակը: Երլտըզի ոսկին լայնօրէն բաշխուած էր զինուոր-
 ներուն, զորս հոճաները և սօֆիաները ամէն օր կը գրգռէին,
 իրենց՝ «Ազատ-Որմնադիրներու կուսակցութեան», այսինքն
 խօզի միս ուտողներուն» պատկանող սպաներուն դէմ: Եւ
 այս նոյն ոսկին կը անուցանէր հաւասարապէս խանդը
 կարգ մը ազատական թերթերու, որոնք ամէն օր կը զբաղէին
 նոր Ռէժիմը թուրքիոյ և Եւրոպայի առջև վարկաբեկ ընելով:

Միութիւն եւ Յառաջդիմութիւն կուսակցութեան թերթերը բուռն կերպով կը պատասխանէին, նոյն իսկ ֆէտայիներ գտնուեցան—համաձայն հրահանգի թէ ոչ այս կէտը լուսաբանութեան պէտք ունի—որոնք ընդդիմադիրներու հրապարակագիրը, Հասան Սէհմին սպաննեցին: Սակայն գոմիթէն մտքէն չէր անցըներ վտանգին ծանրակշիռ հանգամանքը: Այսպէս, հասաւ « ցաւալի դէպք » ին օրը (հատիսէի մուէլլիմէ) ինչպէս կը կոչեն զայն Երիտասարդ-Թուրքերը, կամ « յանուն Շէրիի յեղափոխութեան » օրը (ինքըլապը շէրի), ինչպէս իրենց հակառակորդները կ'անուանէին զայն:

Այս յեղափոխութիւնը ծագեցաւ Կոստանդնուպոլսոյ մէջ 31 Մարտ (19 Ապրիլ) 1909ին, առաւօտեան ծուխերուն մէջ: Երիտասարդ-թուրք սպաները զօրանոցին մէջ սպաննուեցան, կամ կապուեցան իրենց զինուորներուն կողմէ որոնք յետոյ հաւաքուեցան Այս Սօֆիաի հրապարակը, Խորհրդարանին շէնքին առջեւ, ուր բանաձեւեցին իրենց պահանջումները. հրաժարում Դանլիճին, արտօր Երիտասարդ-թուրք պետերուն, վերհաստատուի Շէրիի: Բազմաթիւ հօժաներ եւ սոֆիթաներ մեծցուցին շարքերը անաստողներուն, որոնք անմիջապէս ելլալով հետ տեւական հազորդակցութիւն մը հաստատեցին: Տեսնուեցաւ հանրաձայնութիւն պետը Ահրարներուն, Իսմայիլ Բէմալ պէյ, որ ազատօրէն կը շրջէր անոնց մէջ ու յետոյ պալատ կ'երթար: Հիւսէին Հիլմի փաշայի նախարարութիւնը Բ. Դրան մէջ կը գտնուէր, եւ կը վստահէր զօրավար Մահմուտ Շէվքէթ փաշային որ տակաւին զօրագունդեր ունէր իր տրամադրութեան ներքեւ, հրաման տալու որ ապստամբներուն վրայ յարձակի: Իրիկուան դէմ այս զօրագունդերն ալ անցան յեղափոխականներու շարքին մէջ: Ամէն բանէ զրկուած քոմիթէին պետերը պարտաւորուեցան ծպտեալ փախչիլ, սալայատակին վրայ ձգելով իրենց մէկ քանինները, ինչպէս դտտական նախարարը, և Սուրիացի երեսփոխան Մուհամմէտ պէյ Արսլան. այս վերջինը զինուորներու կողմէ Խորհրդարանի շէնքին առջև վայրագօրէն սպաննուեցաւ: Երեկոյին Ապտիւլ Համիտ այս զօրագունդեր-

բուն, իր առաջին թիկնապահին միջոցաւ լուր մը զրկեց իրենց ընդհանուր ներում շնորհելով այն արարքներուն համար զորս ինքն իսկ դրդած էր: Ուրախութեան ահագին հրացանաձգութիւն մը ընդունեց կայսերական լուրը: Ծերունին Թէվֆիք փաշա միաժամանակ հրահանգ ստացաւ նոր դանլիճ մը կազմելու, որուն յանձնարարեց կայսերական իրատէն, ճշգրիտ պահպանումը նուիրական օրէնքին:

Միութիւն և Յառաջդիմութիւն գոմիթէն Կոստանդնուպոլսոյ մէջ իր դիրքերէն հանուած էր: Խորհրդարանը որ զրկուած մնաց իր երիտասարդ Թուրք առաջնորդներէն, անմիջապէս խոնարհեցաւ Սուլթանին առջև: Ան Ահմէտ Րիզա պէյին տեղ նոր նախագահ մը ընտրեց, և մինչև իսկ երկրին ուղղուած կոչ մը քուէարկեց, որով կը յայտարարէր « Հայրենիքին զաւակները » եղող զինուորներուն պահանջումները գոհացնել այն զինուորներուն որոնք, մնաց որ, մայրաքաղաքին տէրն էին: Այսպէս ուրեմն, Ապտիւլ Համիտի վրիժառութիւնը կը թուէր կատարեալ, և ան կրնար պարծենալ Երիտասարդ - Թուրքերուն ոչ նուազ անակնկալ և սարսափելի հարուած մը տուած ըլլալուն, որքան այն հարուածը զոր ինքը 11 Յուլիս 1908ին ընդունած էր:

§ 8. — Հիմա ջանանք մէկ քանի բառով յատկանշել նոր Բէմիմի ինը ամսուան այս շրջանը, որուն միջոցին Երիտասարդ - Թուրքերը կը կենային կառավարութեան նրբանցքներուն ետև: Կարելի չէ ժխտել մանաւանդ թէ, առաջին ամիսներուն, երկրին վրայ նոր հով մը կը փչէր և զայն քիչ մը կը թոթուէր իր զարաւոր թմրութենէն: Խորհրդարանը խանդով կաշխատէր օրէնքներու պատրաստութեան համար, որոնք պարտ էին քաղաքական ազատութիւնները երաշխաւորել և վարչութիւնը մաքրել: Թուրք մամուլը ունեցաւ կարճ բայց բաւական փայլուն ծաղկում մը. տեսնուեցաւ վերածնիլը Թուրք գրականութեան և թատրոնին, որոնք Ապտիւլ Համիտի օրով բոլորովին կաշկաղուած էին: Ընդհանուր շահեկանութիւն ունեցող խնդիր-

ները լայնօրէն կը վիճաբանուէին բազմաթիւ հրապարակային հաւաքումներու մէջ : Այսու հանդերձ յեղափոխութեան երջանիկ արդիւնքները միայնկոստանդնուպոլսոյ մէջ կը զգացուէին Ալպանիոյ, Հայաստանի, Քիւրտիստանի, Սուրիոյ, Արաբիոյ, և այս տարօրինակ հակատարր կայսրութեան բոլոր մասերուն մէջ, տգէտ զանգուածը ազատութեան յայտարարութեանը մէջ տեսաւ ապերասանութեան հրաւէր մը, և ոչ թէ հնազանդութիւնը օրէնքներուն : Յեղերու և կրօնքներու ատելութիւնը ամէնուրեք տեղի կուտար ծանր շփոթութիւններու : Եւ նոյն ինքն Մակեդոնիան, օրօրանը յեղափոխութեան, տեսաւ հրոսախուժեցրուն վերերելիլը :

Այս շրջանի պատմագիրը սակայն պէտք չէ մոռնայ թէ ատիկայ իսկապէս կուրի շրջան մը եղաւ Երիտասարդ-Թուրքերուն համար, որոնք ստիպուեցան գրեթէ իրենց բոլոր ուժերը հակառակորդներու հետ պայքարին նուիրելու, այն հակառակորդներուն, որոնց քաղաքային իտէալը ճակատագրականօրէն անհաշտ էր իրենցինին հետ : Տարակոյսէ դուրս կ'երևայ որ Երիտասարդ-Թուրքերը ազատութեան առաջին օրերուն թուած են փրկել Թուրքիան, վերածելով զայն Օսմանեան կայսրութեան մը, որուն մէջ բոլոր քաղաքացիները հաւասար պիտի ըլլային օրէնքի առջև : Բայց բնական էր որ այս ծրագիրը չափազանց չը գինովցնէր Սլավները, Յոյները և Հայերը, որոնք չէին ուզեր, Օսմանեան հաւասարութիւնը ընդունած պետութեան մը մէջ, իրենց ազգութեանց անյայտացումին համար աշխատիլ, այլ ընդհակառակը աւելի ուժով ամբապնդել և աւելի ներուժութեամբ զարգացնել իրենց ազգային կեանքը : Ոչ-թուրք տարրերը ուրեմն կը ցանկային ապակեղրոնացումին, որուն մէջ Երիտասարդ-Թուրքերը կարծեցին տեսնել իրենց վախճանին սկզբնաւորութիւնը : Այնպէս որ Թուրքերու և այլածիններու միջև յարաբերութիւնները շուտով և ճակատադրականօրէն անվրստահութեան և հակառակութեան նկարագիր մը առին :

Երկրորդ Երիտասարդ-Թուրքերը պարտաւոր էին լուծել սա կարևոր հարցը, այսինքն Օսմանեան ընկերային և

դատական կեանքը ազատագրել Իսլամութիւնը ճնշող խնամակալութենէն. եւ ոչ թէ անոր համար որ իսլամական կրօնքի ոգին անհաշտ էր նոյն իսքն Նոր Րէժիմին հետ : Խալիֆան բռնաւոր մը չէ այլ օրէնքին ծառան, և Շէյխիւ-Իւլիամը իրաւունքը և պարտականութիւնը ունի զանդնկեց ընելու զայն եթէ անիկայ հակասութեան մէջ դնէ ինքզինքը օրէնքին հետ : Սակայն Շէրին, ոտ ձգութիւն ընելով անհատական և պատժակա օրէնքի բովանդակ կալուածին մէջ, իրեն հնամենի ևս գործադրելի տրամադրութիւններովը ճշմարիտ խոչընդոտ մը դարձած էր Օսմանեան ընկերութեան ազատ զարգացումին դէմ : Հետեաբար հարց է դիտել տալ որ բարձրաստիճան իսլամ կրօնաւորները, Իւլէմաները կատարելապէս կ'ըմբռնէին անհրաժեշտութիւնը իրաց այս վիճակին դարման տանելու, և թէ անոնք ինքզինքնին Երիտասարդ - Թուրքերու ծառայութեանը մէջ կը դնէին, կիրարկելու համար իրենց նշանաւոր արուեստը, սրբազան բնագիրները թէ և յաճախ շատ առաձգական, յարմարցնելու ժամանակին հայրենասիրական պահանջումներուն : Մարտ 31ի յետաշրջութենէն տակաւին քա ի մը օր առաջ Շէյխիւ-Իսլամը սա յայտարարութիւնը ըրաւ թէ Շէրին Նոր Րէժիմի կողմէ ամենադոյզն վտանգի մը չէր ենթարկուած, եւ ստուգել 80 Իւլէմաներու Օսմանեան Խորհրդարանի մէջ ներկայութիւնը, պէտք էր որ յաչս ժողովուրդին լաւագոյն երաշխաւորութիւնը ըլլար թէ, այս հաստատութիւնը իսլամութեան հիմերը չպիտի փոխէր : Այսու հանդերձ, ամէնէն զգուշաւոր փորձերը, զորս Երիտասարդ-Թուրքերը կընէին տկարացելու համար Շէրիի վաստակը ազդեցութիւնը պետութեան եւ Թուրք ժողովուրդին կեանքին վրայ, կ'ընդհարէին ստորին աստիճանի վրայ գտնուող կրօնաւորներու եւ մասնաւորապէս սօֆիաներու յամառ ընդիմութեան, որոնց նիւթակա շահերը կը վնասուէին իրաց նոր վիճակէն : Այսպէս, պատերազմական նախարարին կողմէ Խորհրդարանին ներկայացուած ծրագիրը, որ որոշ տարիներու շրջանէն վերջը իրենց քննութիւնները չամրացած բոլոր

սօֆթաները զինուորական ծառայութեան մէջ կ'առնէր, ցաւագինօրէն տպաւորեց այս յարգելի դատակարարը, որ իր առանձնաշնորհը կը նկատէր իր բովանդակ կեանքը մէտրէսէներու եւ մզկիթներու մէջ անցընել, եւ բան մը չընելով պետութեան հաշուոյն ապրիլ: Հետեւաբար այդ օրինազիծը եզակա՛ օրէն բորբոքեց իրենց խանդը, յետաշրջական պետական հարուածի կանխապատրաստութեանը մէջ: Միեւնոյն սօֆթաները եւ իրենց կողմէ զրգուած խուժանը, արգիլեցին ազատագրուած թուրք կնոջ, որ այդ միջոցին Երիտասարդ թուրքերու կողմէ հովանաւորուած էր: Անմիջապէս որ «Երիտասարդ երը» փողոցներու մէջ իրենց կիներուն, քոյրերուն կամ աղջիկներուն ընկերակցութեամբ կ'երեւային, Շէրիի պաշտպանները կը յարձակէին անոնց վրայ եւ կը խոչտանդէին զանոնք: Թն՝ բարձր Թէ՛ ստորին աստիճանի կրօնաւորներու միջեւ այս պայքարին մէջ, վերջինն է որ յաղթանակը կը տանէր յաչս ժողովուրդին:

Վերջապէս երրորդ, տեսողութենէ պէտք չէ հեռացընել այն ծայր աստիճան տգիտութիւնը ժողովուրդին, այն մեծ զանգուածին, որ զրկուած էր քաղաքական ամէն իտէալէ: Եւ ամէնէն բարձր դասակարգերու մասնակներն իսկ, ճշմարիտը ըսելու համար, ո՛չ դաստիարակութիւն ո՛չ ալ ուսում կը ստանային, որովհետեւ ին՞չ դաստիարակութիւն կրնային ստանալ հարեմներու մէջ գտնուած իրենց խեղճ մայրերէն, և ին՞չ ուսում կրնային տալ անոնց, իսլամ ուսուցումով սնած և իրենք ալ տգէտ ուսուցիչներ, մեծ մասով եւրոպական գիտութեանց տուեալներէն: Մենք արդէն ըսինք թէ ին՞չ խնամքով Ապտիւլ Համիտ քանդած էր գրեթէ բոլոր հետքերը այն ջանքերուն, զորս Ապտիւլ Աղիզ կատարած էր, քիչ մը բարձրացնելու համար իր ժողովուրդին մտաւորական մակարդակը: Եթէ Ապտիւլ Համիտ չարգիլեց նախակրթութիւնը, սակայն երկրորդական և բարձրագոյն կրթութենէն խլեց ամէն գիտական ոգի, և թողուց որ իր ժողովուրդը լրտեսութեան, քսութեան և անձնապաշտութեան միջնորդին մէջ մեծնայ: 33 տարի-

ներու այս գործը չկրցաւ մէկ անգամէն մեծտեղէն վերնալ: Թուրք ժողովուրդը չափազանց ծռած էր, կարենալ մէկ անգամէն և ամբողջովին շտկուելու ի լուր Ա Յուլիսի թնդանօթին և վերագառնալ իր հին վեսութեան: Արդ, այն մէկ քանի Երիտասարդ-թուրքերը, քաղաքային թէ սպայ, որոնք բանակը քաշած էին, անկեղձ էին իրենց տիրապետութեան այս առաջին շրջանին. անոնք իրենց ալքին առջև ունէին բարենորոգումներու միջոցաւ հայրենիքին յարութեան իտէալը: Բայց քան՞ի հողի էին ատոնք: Գալով իրենց միացողներու մեծ մասին, անոնք Նոր Բէժիմին մէջ, ուրիշ բան չէին փնտռեր, բայց եթէ իրենց անձնական շահը և պատրաստ էին մասնելու Երիտասարդ-թուրքերը, անմիջապէս որ շահը պահանջէր այդ բանը: Թուրք խորհրդարանին անարժան վարմունքը, յետաշրջական պետական հարուածի միջոցին, փայլուն փորձը կուտար ատոր. ուրեմն մենք պարտինք եզրակացնել թէ իրենց դիւցազներգութեան առաջին հերոսական շրջանին, եզրական էր Երիտասարդ-թուրքերուն դիրքը: Մերունի Սուլթանը գիտցած էր անբաղդատելի վարպետութեամբ մը օգտուել ասկից: Սակայն ոչ աւելի նրբութեամբ մը շարժած պիտի ըլլար, եթէ իր դատերական հարուածը զոնէ տարի մը ևս յետաձգած ըլլար: Հայրենաւիրական խանդը տակաւին կը բոցավառէր Երիտասարդ թուրք պետերու և Երիտասարդ սպաներու սիրտերը, և երգմնազանց Սուլթանին դէմ ատելութիւնը այդ խանդը իր լրումին հասաւ: Եւ անմիջապէս որ Երիտասարդ-թուրքերը փախան Նոր Մէքքէէն — Ստամպուլ — և ոտք դրին իրենց ծննդավայր Մետինէին — Սելանիկ — հողին վրայ, իրենց բոլոր ուժերը վերստացան: Ապտիւլ Համիտի վերագարձի կարելիութեան առջև, ամէն յանցանք ներուեցաւ իրենց, և Նոր օգեւորութիւն մը ցնցեց Մակեդոնիան: Եւ ոչ միայն զօրագունդերը երիտասարդ թուրք դրօշին տակ մտան, այլ տեսնուեցան նաև Պուլկար, Սերպ և Յոյն չէթէներ, որոնք հաւատացին գօմիթէին Նոր խոստումներուն և քալեցին կոստանդնուպոլսոյ

վրայ ի պաշտպանութիւն Հուրիէթին, այսինքն Օսմանեան ազատութեան: Ապտիւլ Համիտի յաղթանակը միայն 13 օր տևեց: Ասիական զաւառները, որոնց մուսուլմանութիւնը հաշուի առած էր Ապտիւլ Համիտ, չըմբռնեցին դէպքերուն իմաստը և չփութացին իր կոչին: Իր դատը պաշտպանելու համար գտնուեցան միայն իրեն կողմէ ապականուած թշուառ զինուորները, որոնք զուրկ էին սպաներէ և հրետանիէ: 13|26 ապրիլ 1909ին Մահմուտ Շէվքէթ փաշայի ազատարար բանակը փոզոցներու մէջ կատաղի կռիւներէ յետոյ կոստանդնուպոլիսը առաւ, և հետևեալ օրը Օսմանեան Խորհրդարանը իր սարսափը անցուցած, և Սան Սիէֆանոյի մէջ հաստատուած հիմնուելով Շէյխիւլ Իսլամի մէկ ֆէթվային վրայ, վերջապէս յայտարարեց Ապտիւլ Համիտի Խալիֆաներու գահէն ինջար. և իբր թէ պատմութիւնը ուզած ըլլայ որ այս տիրապետութեան վախճանը կենսառոյգ կարճ պատկերի մը մէջ խտացած ըլլայ, կարմիր Սուլթանը, արեան ծովու մը խառնեց արիւնը իր սեփական զինուորներուն և 30,000 Հայերու որոնք Ատանայի մէջ խողխողուեցան Հին Բէժիմի վերադարձը ողջունող ջարդերու միջոցին. և զոր Նոր Բէժիմը չէր կրցած կասեցնել (1): Մէհմէտ Բէշատ Ե. բարձրացաւ Սուլթաններու գահը:

ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ

(13,26 Ապրիլ, 1909 — 9,22 Յուլիս 1912)

§ 1.— Նոր Բէժիմի երկրորդ շրջանի միջոցին, որ Սուլթան Մէհմէտ Բէշատ Ե. ի գահը բարձրանալէն մինչև Սայիտ

(1) Այսօր հաստատուած է որ Ատանայի չարղը կազմակերպուած մտրտ 31ի յետաջրջական փորձէն առաջ, իր գործադրութեամբը զուգարկած է յետաջրջութեան փորձի օրերուն:

փաշայի դահլիճին անկումը կը հասնի, Երիտազարդ-Թուրքերը ելան իշխանութեան գաղտնի հակակռուղի իրենց դերէն, և բացէ իրաց ձեռք առին երկրին ճակատագրին ուղղութիւն տալը: Իրաւ է թէ, այս շրջանի երեք նախարարութեանց գլուխը գտնուեցան Ապտիւլ Համիտի հին պաշտօնատարներ — Հիւսէյին Հիլմի փաշա, Հաքքը փաշա, Սայիտ փաշա—: Սակայն այս ընտրութիւնը կը բացատրուի այն անպատեհութեամբ, որ կար եպարքոսութիւնը չափազանց երիտասարդ պաշտօնաւորներու յանձնելու մէջ. բան մը որ դէմ է աւանդութեան, ու նաև այն շատ իմաստուն փափաքով որ կը կայանայ օգտուելու այս պետական մարդոց անվիճելի փորձառութիւնէն, որոնք յանկարծ գործերէն քաշուած էին: Այս երեք դահլիճներուն մէջ առաջնորդողներուն դերը մեծ վէճիրներունը չէր, այլ այն նախարարներուն որոնք Միութիւն և Յառաջադիմութիւն գօմիթէին ամէնէն ազդեցիկ անդամներէն աւանուած էին, Թալաթ, Ճավիտ, Հաճի Ատիլ, Իսմայիլ Հաքքը, Պապան Չատէ, Խալիլ պէյ. և տեսնուեցաւ որ այս երեք եպարքոսներէն մէկը Հիլմի փաշա, ստիպուեցաւ պաշտօնէն քաշուիլ, անմիջապէս որ դադարեցաւ գօմիթէին հաճելի ըլլալէ, և ասիկա խորհրդարանական յաղթանակ մը տանելէն (լինչի գործին մէջ) միայն մէկ քանի օր վերջը:

Բարեհամբոյրն Սուլթան Մէհմէտ Բէշատ, չափազանց երջանիկ՝ ազատած ըլլալուն համար այն բանտէն, ուր իր կայսերական եղբայրը զինքը 33 տարիներ ձգած էր որ բորբոսի, իբր թէ օսանմանադրական միապետի իր դերին մէջ, գոհունակ էր և բնաւ չէր նեղեր գօմիթէն: Իրաւ է որ իր տիրապետութեան առաջին ամիսներուն, ուրիշ իշխանութիւն մը — բուրժուական անձնական, ահարկու — կերևար կառավարութեան քօվը ի վեր. այդ իշխանութիւնը Մահմուտ Շէվքէթ փաշայինն էր, ազատարար բանակի մեծ զօրավարին, Նոր Բէժիմի փրկիչին: Ատեն մը, նոյն իսկ կարելի էր սպասել յայտարարութեանը զինուորական դիկտատորութեան մը, որ վերջապէս լաւագոյնս հաշտուած

պիտի ըլլար Կոստանդնուպոլսոյ առումէն վերջի պաշարման վիճակին հետ, քան խորհրդարանական բէժիմի շարունակութիւնը: Բայց Մահմուտ Շէֆքէթ չկրցաւ կամ չուզեց շահագործել իր նախազդեցութիւնը, և բաց աստի 1910ի սկիզբները, վարուելակերպի ահագին սխալը գործեց, իբր պատերազմական նախարար Հաքքը փաշայի դահլիճին մէջ մտնելով: Այդ ժամանակէն սկսելով, Մահմուտ Շէֆքէթ նորէն շարքին մէջ մտաւ, և կորսնցուց արագօրէն իր վերին հեղինակութիւնը, երկրին և նոյն իսկ Խորհրդարանին վրայ, ուր շատ անարժէք դուրս եկաւ, իբր բեմբասաց և քաղաքական մարդ, բաղդատամբ այն բանին ինչ որ եղած էր իբր զինուորական: Երիտասարդ-Թուրքերը ուրեմն շուտով միացին առանձին տէրերը կացութեան, և պատմութիւնը իրաւունք ունի անոնցմէ համար պահանջելու այն կերպի մասին, որով անոնք իշխանութիւնը գործածեցին:

§ 2. — Հանրային իրաւունքի կալուածին մէջ, Երիտասարդ Թուրքերը աշխատեցան, ամէնէն առաջ ճշդել, իրենց ուզածին պէս, Սուլթանին և Խորհրդարանին միջև փոխադարձ յարաբերութիւնները: Մարտ 31 ի պետական հարուածէն առաջ, որդէն 1876 ի տարուոյ Սահմանադրութեան վերաքննութիւնը յանձնուած էր Երեսփոխանական Ժողովէն յանձնախումբի մը. այս աշխատանքին մեծագոյն մասը Խորհրդարանին կողմէ վերջացաւ, առաջին նստաշրջանի վախճանին, և 8 Օգոստ. 1909 ին Սուլթանին կողմէ վաւերացուեցաւ:

Երկու Սահմանադրութիւններուն համապատասխան տրամադրութեանց միջև բազդատութիւնը, առատ լոյսի մը տակ կը զնէ, այդ միջոցին Երիտասարդ-Թուրքերուն ունեցած մտքի վիճակը:

Ըստ հին Սահմանադրութեան, Սուլթանը կ'անուանէր կամ կը հրամարեցնէր բոլոր նախարարները. ըստ նորին, Սուլթանը կ'անուանէ միայն մեծ Եպարքոսը և Շէյխուլ

Իսլամը. միւս նախարարներունը կը պատկանի Մեծ Եպարքոսին, և Վեհապետին կողմէ միայն կը վաւերացուի (յօդուած 7 և 27): Սահմանադրութեան ուրիշ բարեփոխումի մը շնորհիւ, Երեսփոխանական Ժողովը նստաշրջանի գումարումներուն կը սկսին առանց հրաւերի (յօդուած 43). գալով Խորհրդարանը բացառիկ նստաշրջանի հրաւիրելու իրաւունքին, այդ կը պատկանի ոչ միայն Սուլթանին, այլև Խորհրդարանի բացարձակ մեծամասնութեան: Նստաշրջանը յապաւելու իրաւունքը ամբողջովին կը ջնջուի (յօդուած 44): Սուլթանը նոյնպէս կը կորսնցնէ Խորհրդարանի կողմէ բնտրուած երեք թեկնածուներու մէջէն անոր Նախագահը ընտրելու իրաւունքը: Նոր Սահմանադրութիւնը կը պայմանագրէ միայն Վեհապետին տեղակացնել նախագահին և փոխ-նախագահներուն ընտրութիւնը (յօդուած 77): Համաձայն նոր Սահմանադրութեան, օրէնսդրական նախաձեռնութիւնը կը պատկանի իւրաքանչիւր նախարարի Ծերակուտականի կամ Երեսփոխանի, մինչդեռ հին Սահմանադրութիւնը զայն կուտար կառավարութեան, Խորհրդարանին ձգելով միայն, իրաւունքը օրէնքներու պատրաստութեան կամ բարեփոխումի մասին յանձնարարանքներ ներկայացնելու (յօդուած 53):

Ըստ հին Սահմանադրութեան, ինչպէս ըստ նորին, երկու Խորհրդարաններու կողմէ քուէարկուած օրինագիծերը օրինական ուժ կը ստանան, միայն Սուլթանէն վաւերացուելէ յետոյ: Բայց 1909ի Սահմանադրութիւնը կը տրամադրէ որ երկու ամսուան ժամանակամիջոցի մը մէջ, օրինագիծերը պէտք է կամ վաւերացուին կամ Խորհրդարանին վերադարձուին, այն տեղ վերստին քննուելու համար: Խորհրդարանին վերադարձուած օրինագիծերը, միայն երկու երրորդի մեծամասնութեամբ կրնան քուէարկուիլ (յօդուած 54), բայց Սահմանադրութիւնը բան մը չըսեր այն պարագային վրայ ուր Սուլթանը երկրորդ անգամ ըլլալով պիտի մերժէր վաւերացումը:

1876ի Սահմանադրութիւնը կ'ընդունէր Նախարարաց

Սորորդին իրաւունքը, խորհրդարանական դադարի միջոցին որոշումներ տալու, որոնք շնորհիւ կայսերական իրատէին, աւժամեայ օրէնքի ուժ կը ստանային, մինչև որ Սորորդարանը արտայայտուէր իրենց մասին: Նախարարաց Սորորդին այս իրաւունքը, ենթարկուած էր կարգ մը պայմաններու. անխուսափելի ստիպողութիւն (force majeure), ժամանակի պակաս Սորորդարանը նիստի հրաւիրելու և հաճախութիւն Սահմանադրութեան տրամադրութեանց: Նոր Սահմանագրութիւնը կ'աւելցնէ թէ նախարարաց Սորորդին որոշումները, պիտի ներկայացունին Սորորդարանին, «անմիջապէս որ ան գումարուի» (յօդուած 36):

Նախարարական պատասխանատուութիւնը 1876ի Սահմանադրութեամբ, բանաձևուած էր ամէնէն ընդհանուր քացատրութիւնով, և առանց որևէ վաւերացումի յիշատակութեան: 1909ի Սահմանադրութիւնը կը տրամադրէ որ նախարարները, հաւաքարար և իրարու համար պատասխանատու ըլլան Սորորդարանին առջև, վերաբերմամբ կառավարութեան ընդհանուր քաղաքականութեան. զալով անոնցմէ իւրաքանչիւրին նախարարութեան պատկանող ինքիւններուն, պատասխանատուութիւնը անհատական է (յօդուած 30): Անվտանգութեան քուէ մը՝ հանդէպ նախարարի մը, միայն զայն կը ստիպէ իր հրաժարականը տալու, բայց նախարարաց Սորորդին նախագահին դէմ անվտանգութեան քուէ մը, իր ետևէն կը բերէ ամբողջ Դահլիճին անկումը (յօդուած 38): Կը տեսնենք ուրեմն թէ Երիտասարդ-Թուրքերը խոհեմութիւն կարծած են, իրենց Սահմանադրութեան բնագրին մէջն իսկ ճշդելու այնքան ընական հետեանքները Սորորդարանի անվտանգութեան քուէի մը, հետեանքներ որոնք Արևմուտքի մէջ ամենուրեք յառաջ կուգան Սորորդարանական սովորութիւն դարձած իրաւունքի մը համաձայն:

Վերջապէս, նոր Սահմանադրութիւնը մեծապէս կը սահմանափակէ Սուլթանին իրաւունքը նախարարութեան հետ վէճի պարագային, Սորորդարանը լուծելուն նկատմամբ,

իրաւունք, որ 1876 ի Սահմանադրութեան մէջ անսահման էր: Ասկից վերջ, Սուլթանը չպիտի կրնայ Սորորդարանը լուծել, բայց եթէ միակ պարագայի մը որ կէտը կէտին սահմանուած ըլլայ, այսինքն երբ Սորորդարանի հետ վէճի մեջ եղող նախարարութիւնը, մերժէ ենթարկուիլ այս վերջնոյն որոշումին և այս վերջինը իր հրաժարականը տայ. եւ թէ նոր նախարարութիւնը որդեգրէ իր նախընթացին տեսակէտը: Վէճի այս պահուն է միայն, և միայն Մերակոյտին հաւանութեամբը, որ Սուլթանը կրնայ Սորորդարանը լուծել, որոշելով երեք ամսուան պայմանաժամ մը, նոր ընտրութիւններուն համար. այս նոր Սահմանադրութեան յօդուած 35 ը Երիտասարդ-Թուրքերուն կողմէ նկատուած էր իբր հիմնաքարը Օսմանեան Սորորդարանական շէնքին:

§ 3. — Երիտասարդ-Թուրքերը ի մեծ վնաս Սուլթան Սալիֆային իրաւունքներուն, արմատական Սահմանադրութիւն մը հաստատելով և փորձառութեամբ իմաստուն դարձած, իրենց բոլոր նախագուշուութիւնները ձեռք առին, նորէն չամբաստանուելու համար նուիրական իրաւունքը բռնաբարած ըլլալու յանցանքով: Սահմանադրութեան բնագրին մէջ յօդուած 7 աւելցուցին, Սուլթանին վտանգելով Շէրիի պաշտպանութիւնը, և ուրիշ յօդուած մը (118) յայտարարող թէ օրէնքները հիմնուած պիտի ըլլային Շէրի կանոններովրայ: Բայց ամէնէն արդիւնաւոր գործակցութիւնը՝ ազատականութիւնը Իսլամութեան հետ հայտեցնելու դժուարային գործին մէջ, ցոյց տրուեցաւ Երիտասարդ-Թուրքերուն, բարձրաստիճան մահմետական կրօնաւորներուն կողմէ: Շէյխիւլ Իսլամ Սահիպ Մուլա ժողովուրդին ուղղուած յայտարարութեամբ մը, հաղորդեց թէ, Սահմանադրական կառավարութիւնը միակն էր որ համաձայն ըլլար Շէրիին:

Այս նախագուշուութիւնները հեռու էին անօգուտ ըլլալէ: Նոր Բէժիմի դէմ նոր յարձակում մը փորձուեցաւ 1910 փետրվարէն սկսելով:

Մերակուտական տամատ Ֆէրիտ փաշա, որուն համար

կըսուէր թէ գահաժառանգէն, իշխան Եուսուֆ Իղզէտտինէն ներշնչուած էր, Մերակոյտին օրինագիծ մը ներկայացուց նոր Սահմանադրութեան այն յօդուածներու բարեփոխումի մասին, որոնք Սուլթանին իրաւունքները կը սահմանափակէին: Այս օրինագիծը այն տեսակէտէն ճամբայ կ'ելլէր թէ, Սուլթանը ո՛չ միայն աշխարհական Վեհապետ մըն էր, այլ միաժամանակ 300 միլիոն իսլամներու Խալիֆան, ծնած ոչ թէ հնազանդելու, այլ հրամայելու համար: Տամատ ֆէրիտ փաշա միւս կողմէ, ազգային վեհապետութեան տեսութիւնը, անգործադրելի կը գտնէր պետութեան մը համար, որ զանազան ազգութիւններէ բաղկացած էր, որպիսին էր Թուրքիան, որովհետեւ այդ տեսութիւնը ճակատագրականօրէն պէտք էր որ առաջնորդուէր դէպի տարբազարակութիւն եւ կործանում կայսրութեան: Տամատ ֆէրիտ փաշայի օրինագիծը իր պաշտօնակցին, նախկին Շէխիւլ Իսլամ Մուսա Քեազիմի կողմէ, ենթարկուեցաւ կծու քննադատութեան մը: Այս Իսլամ Մագիստրոսը վճռական կերպով յայտարարեց թէ ազգային վեհապետութիւնը կը բխէր թէ Գուրանէն և թէ նոյն ինքն Մարգարէին օրինակէն, որ միշտ օրէնքին հնազանդած էր ուրեմն կարելի՞ էր ընդունիլ թէ իր յաջորդը կարենար անսահման և անպայման հնազանդութիւն պահանջել: Իւլէման յազթանակը տարաւ, և Մերակոյտը նոյն իսկ մերժեց Տամատ ֆէրիտ փաշայի օրինագիծին հիմը կազմող խնդրոյն վիճաբանութեան մտնելու: Անգամ մը ևս վտանգը անցած էր:

Բայց այսպէս նոր Բէժիմը իսլամութեան պաշտպանութեան տակ դնելով, Երիտասարդ-Թուրքերը քիչ առ քիչ կը հեռանային իրենց իտէալը կազմող աշխարհական պետութեան սկզբունքէն, և չուշացան զահրնիկեց Սուլթանին տեսակէն համիսլամականներ զառնալու: Անշուշտ համիսլամականութիւնը քօմիթէին գլխաւորներուն համար պիտակ մըն էր միայն, ճիշդ ինչպէս որ նոյն բանը եղած էր ի սկզբան, Ազատ-Որմնադրականութիւնը: Որովհետեւ Երիտասարդ-Թուրքերը Որմնադրականութեան օթեակները մտած

էին, միայն անոր համար որ ազատ-որմնադրականութիւնը իրենց մեծ ուժ մը երեցած էր, կարող իրենց դատին ծառայելու: Եւ անոնք համիսլամականներ դարձան, անմիջապէս որ տեսան թէ այդ կազմակերպութիւնը երբէք իրենց կարծածին պէս չէր, և երբ մարտ 31 ի պետական հարուածը, ընդհակառակը իրենց յայտնած էր թէ իսլամութիւնը տակաւին մեծ ոյժ մըն էր, որուն հարկ էր ուղղութիւն տալ ու կռուվարել զայն և ծառայել անոր, զայն իրեն դէմ չունենալու համար: Անգամ մը այս համոզումին յանգած, Թալաթ պէյ իր գաղտնի գործակալները արձակեց նոյն այն տոններուն մէջ զորս երբեմն Ապտիւլ Համիտի զրկած մարգիկը կը ջանային իրենց խօսքերովը պղտորելու: Թալաթ գտնոնք նոյնիսկ աւելի հեռուները զրկեց... և միւս կողմէ Մարգարէին պէտէվիներուն համար տրուած Շէրիի հին կանոնները, անցեալին մէջ եղածին պէս կը շարունակէին Օսմանցիներու քաղաքային և առևտրական յարաբերութեանց վրայ ծանրանալ:

§ 4. — Երիտասարդ-Թուրքերու դէպի Շէրի չըջափոխութիւնը, յառաջ բերաւ վերադարձ մը դէպի Համիտեան քաղաքականութիւն, հանդէպ Քրիստոնեաներուն և ընդհանրապէս հանդէպ այլաժիններուն: Պարագ ետղն է որ Մակեդոնական ջէթիքիները իրենց արիւնը թափած էին Պոլսոյ փողոցներուն մէջ: Ապակեղրոնացումի և Պալքանեան պետութեանց ցանկութիւններուն վախը, Երիտասարդ-Թուրքերը ոչ միայն մղեց հեռու մնալ Մակեդոնիոյ վարչութեան մէջ ամէն բարենորոգումներ մտցնելէ, այլ և դրդեց գտնոնք քանդելու քաղաքական կեանքի այն բոլոր սերմերը, որոնք սկսած էին այնտեղ զարգանալ, նոր թուականի առաջին ամիսներու ընթացքին: Այսպէս քիչ առ քիչ լուծուեցան Մակեդոնական գտնազան ազգութեանց բոլոր կազմակերպութիւնները, օրինակի համար Պուլկար ուսուցիչներու ակումբները: Մերժած ըլլալով բարենորոգումները Երիտասարդ-Թուրքերը դիմեցին հին համիտական քաղա-

քահանութեան գործելակերպերուն : «Աւազակութեան ճնշումի» յատուկ օրէնք մը գործադրութեան գրուեցաւ 1909ին և Մակեդոնական դժբախտ ազգաբնակչութիւնը, շուտով ինքզինքը այն կացութեան մէջ գտաւ, ուր եղած էր ան Ապտիւլ Համիտի օրով : Զինաթափութեան և հրոսախումբերու դէմ պայքարի դիմակին տակ, զօրական թուրքին և Իսլամ ազգաբնակչութեան կողմէ խեղճ Քրիստոնեաներու դէմ սպանութիւնները, թալանները, բռնապղծութիւնները, չարչարանքները, աւելի գէշ կերպով վերսկսան. վկայ այն նոյնանման թաղերները, որոնք 1911 Յունիս 4ին Օսմանեան Դատական Նախարարութեան ներկայացուած են Յունաց պատրիարքին և Պուլկարներու Եկզարքին կողմէ : Միաժամանակ, Թուրք կառավարութիւնը Իսլամ մուհաճիրներ կը զետեղէր պարապ ձգուած հողերուն վրայ, այլևս որևէ կասկած չձգելով, երկիրը թրքացնելու իր դիտաւորութեանը մասին : Երիտասարդ-Թուրքերը չյապաղեցան նոյնպէս Ալպանացիներու համակրութիւնները իրենցմէ պաղեցնելու, և սակայն այս ժողովուրդը Ֆէրիզովիչի մէջ իր կատարած ցոյցովը (25 Յունիս 1908) ուժեղապէս նպաստած էր յեղափոխութեան յաջողութեանը : Բայց ան շուտով նըշմարեց Երիտասարդ-Թուրք քաղաքականութեան գերազանցապէս կեդրոնացական նկարագիրը, բան մը որ ամբողջովին հակառակ էր իր նախկին առանձնաշնորհումները և սովորութիւնները պահելու և զարգացնելու փափաքին, Այդ ժամանակէն սկսելով Ալպանացիները անդրդուելի թշնամիները դարձան Օսմանցիականութեան և բարենորոգումներուն : Արդէն 1908 Սեպտեմբերին սկիզբը, անոնք Երիտասարդ-Թուրքերէն պահանջեցին իրենց առանձնաշնորհներուն պահպանումը, Շէրիին վերադարձը և Ալպանական կառավարական դպրոցներուն բացումը : Այս վերջինները պատասխանեցին նախ զինուորական առաքումներով (1908) ընդդէմ Իսա Պուլէթինացի, անընկճելի հակառակորդին, յետոյ (1909) ընդդէմ Մալխոսրներուն եւ Լուժիթներուն, այս արշաւախումբերը ձափիտ փաշայի կողմէ մեծագոյն

քարարոսութեամբ առաջնորդուած են, նպատակը եղած է գինաթափութիւն և նոր տուրքերու հաստատումը, որ սակայն յաջողութեամբ չպսակուեցաւ : Ընդհակառակը Ալպանական ազգային շարժումը աւելի շեշտուեցաւ : 1908 նոյեմբերին Մանասորի մէջ գումարուած Ալպանական ժողովը որոշած էր Լատինական այբուբէնը ընդունել : 1909 Յունիսին Տիպրայի համաժողովը արդէն կը բանաձևէր շատ աւելի շեշտուած յետսպահանջումներ, մէջը բլլալով Ալպանական Ազգային Խորհրդին ամէն տարի գումարուելը, Ալպանական դպրոցներուն ստեղծումը, նախասիրաբար Ալպանացիներու անուանումը Ալպանիոյ գործերուն գլուխը : Սակայն ձափիտ փաշա 1910ին շարունակեց իր գինաթափութեան գործը, երկրին մէջ մեծ մասը աւերելով և թալանելով և բռնադատելով Ալպանացիներու մեծ թիւ մը որ ապաստան փնտռէ Մոնդենէկրոյի մէջ : 1911ին Շէֆքէթ Թորդուտ փաշա որ ձափիտ փաշային տեղը անցաւ, պարտաւորուեցաւ Մերտիներուն և Մալխոսրներուն ըմբոստութիւնը զսպել : Ծիշդ ինչպէս որ Ալպանացիները նպաստած էին Թուրքիան Եւրոպական հակակռէն աղատելու, նոյնպէս այս անգամ ալ, առարկան եղաւ Աւստրիոյ կողմէ ի նպաստ իրենց միջամտութեան մը, միջամտութիւն որ Երիտասարդ-Թուրքերուն հետ նոյն յաջողութիւնը ունեցաւ, ինչ որ օտար միջամտութիւնները Ապտիւլ Համիտի հետ կ'ունենային : Սուլթանը ընդհանուր ներում չնորոնեց և ընդունեց Ալպանական բոլոր պահանջումները : Քիչ յետոյ Մէհմէտ Ե. Մակեդոնիան գնաց, Քոսովայի դաշտին մէջ Մուրատի գերեզմանի մօտ հանդիսաւոր հաւաքումի մը, և ինքզինքը Ալպանացիներու համակրական ցոյցերուն առարկան դարձուց : Բայց այս համակրական ցոյցերը անկեղծ չէին : Երիտասարդ-Թուրք կեդրոնացական քաղաքականութիւնը ամէնէն նուաստացուցիչ ձախողանքներէն մէկուն ենթարկուած էր, և արեան հեղեղները իրարմէ կը բոժնէին Թուրքը և Ալպանացին (1) :

(1) Բաղդ. Ռընէ Բլինոյի Պատմիկ վերլուծումի էջերը նուիրուած երի-

Հայաստանն ալ Ալպանիայէն նուազ մասնակից չէր։ Այստեղ ալ Երիտասարդ-Թուրքերը շուտով մոռցած էին այն մեծ ծառայութիւնները, զորս Հայ Դաշնակցական Յեղափոխականները Համիտեան ժամանակներուն իրենց մատուցած էին։ Ստոյգ է որ Ատանայի ջարդէն ի վեր, այս ժամանակամիջոցին, զանգուածով բնաջնջումներ տեղի չունեցան. բայց այս ժողովուրդին արիւնը ամէն օր կը հոսէր կաթիլ առ կաթիլ Հայկական վիլայէթներուն մէջ, ուր այս դժբախտ ցեղին իւրաքանչիւր անդամին կեանքը, պատիւը և հարստութիւնը, կախում ունէին Թուրք իշխանութեանց վայրագ քամահանոյքէն, և Քիւրտերու ընչաքաղցութենէն։ Քիւրտերու կողմէ 1896 ի ջարդերուն և Հայերուն գաղթելուն ատեն բռնազրաւուած հողերը, չէին վերադարձուած. Իսլամ տարրը կը շարունակէր ամէն օր իր ոտնձգութիւնները և Հայոց Պատրիարքարանի բոլոր գանգատները կը մնային առանց ամենադոյզն արդիւնքի։

Երիտասարդ-Թուրքերը նոյն իսկ չգիտցան Արաբներուն վաստակութիւնը շահիլ, որոնք կայսրութեան ամէնէն բազմամարդ իսլամ ցարրը կը ներկայացնէին։ Ամբողջ այս ժամանակամիջոցին, Սուրիոյ և Միջագետքի ցեղախումբերը շարունակ եռուղեօք մէջ էին, և ինքնավարական շարժումը կը մեծնար Արաբ երիտասարդ մտաւորականութեան մէջ։ Եէմէնի և Ասիւրի մէջ Երիտասարդ-Թուրքերը կը շարունակէին Ապտիւլ Համիտի քաղաքականութիւնը, երբեմն մարտնչելով Յահեա և Իտրիս շեյխերուն հետ, երբեմն ալ անոնց հետ ինքնավարութեան մասին բանակցութեանց մտնելով, և միաժամանակ անոնք ամուլ ջանքեր կընէին կասեցնելու համար ինքնավարական շարժումը որ օր ըստ օրէ աւելի կը շեշտուէր, Արաբներու կողմէ բնակուած միւս նահանգներուն մէջ։

5.— Երիտասարդ-Թուրքերուն՝ այլաժիններուն հանդէպ

տասարդ Թուրք քաղաքականութեան, հանդէպ Ալպանացիներուն իր l'Europe et la jeune Turquie գործին մէջ, էջ 321—348.—

ունեցած հակառակութիւնը, Քրիստոնեաններու համար աւելի սաստկացաւ։ Անոնց կրօնական կեանքին մէջ միշտ աւելի միջամուխ ըլլալով, զոր յարգած էին բոլոր Սուլթանները, մէջը ըլլալով նաև Ապտիւլ Համիտը, Հին Րէժիմի օրով, կառավարութեան կողմէ ի գործ դրուած հակակշիռը, ոչ-իսլամ հասարակութեանց դպրոցներուն վրայ, բաւական հին բան էր։ Կարելի է նոյն իսկ ըսել թէ Պատրիարքարանները անտեղեակ էին անոր սկիզբունքին, զայն գործնականին մէջ ընդունելով հանդերձ, որովհետև քննիչները սովորաբար չարաչար չէին գործածեր իրենց իրաւունքը։ Միւս կողմէ կառավարութիւնը աչք կը գոցէր առանց իր արտօնութեան բացուած շատ մը դպրոցներուն գոյութեան։ Իրաց այս կարգը փոխուեցաւ Սահմանադրութեան հաստատումովը։ 1910 յունիս 19ի կանոնագիրը, բոլոր մասնաւոր նախակրթարանները ենթարկեց հանրային կրթութեան նախարարութեան վերահսկողութեան։ Ատկից յետոյ, քննիչները մերժեցին կրօնական իշխանութիւնը ճանչնալ իբր միջնորդ կրթական նախարարութեան եւ քրիստոնեայ դպրոցներու դաստիարակներուն միջև։ Ատկից յառաջ եկան կառավարութեան և Պատրիարքարաններու միջև վէճերը, և այս վերջինները չէին ուզեր ենթարկուիլ իրենց դպրոցական առանձնաշնորհներու դէմ եղած այս տոնաձգութեան։ Շատ մը դպրոցներ փակուեցան։ Ուրիշ պարագաներու, վէճը թագուն վիճակի մէջ մնաց, այսինքն կառավարութիւնը կը մերժէր վճարել 1869ի օրէնքով, դպրոցներուն սահմանուած նպաստները, չէր ճանչնար այդ դպրոցներուն վկայականները, և ուսուցիչները կը բռնադատէր զինուորական ծառայութեան։

Այս խնդրոյն մէջ Թուրք կառավարութեան վերաբերմունքը կարելի պիտի ըլլար բացատրել, եթէ ան իր տրամադրութեան տակ ունենար գպրոցական կազմակերպութիւն մը որ կարենար ազգաբնակչութեանց վստահութիւն ներշնչել։ Բայց տրուած ըլլալով այն ողբալի վիճակը դաստիարակութեան, որ կը տիրէ Իսլամ դպրոցներու մէջ, բան մը որ հնու-

էր նոյն իսկ Արաբներու Միջին Դարու մէջ ունեցածէն, և ուսուցիչներու աչքի զարնող անբաւականութեան և տգիտութեան հետեանքով, Երիտասարդ-Թուրքերը ստուգիւ իրաւունք ունէին վերի վայր շրջելու դրութիւն մը, որ ամբողջ դարերու ընթացքին սքանչելի արդիւնք տուած էր: Բացայայտ չէ՞ր որ Երիտասարդ-Թուրք պետութիւնը, նուազ նպատակ ունէր կայսրութեան ապահովութեան տեսակէտով, ուսուցման վրայ օրինաւոր հակակշիռ մը ի գործ դնելու, քան թէ Քրիստոնէական հաստատութիւնները կեղեքելու և տկարացնելու (1):

§ 6. — Թուրքիոյ զանազան ազգաբանական տարրերու ազգային ցանկութեանց հանդէպ, այս տեսակ քաղաքականութիւն մը, անտարակոյս կը ստիպէր Երիտասարդ-Թուրքերը, յօգուտ բովանդակ Օսմանեան հպատակներուն, ընդհանուր բարենորոգումներ ընելու, առանց ցեղի կամ կրօնքի խտրութեան: Տեսնենք ուրեմն թէ Երիտասարդ-Թուրքերը այս մասին ինչ բան ի գլուխ հանեցին 1909—1912ի ժամանակամիջոցին:

Կառավարութիւնը բաւարար չափով ազատական օրէնքներ պատրաստեց մամուլի, իւրաքանչիւր և ընկերակցութեան ազատութեան վրայ. դժբախտաբար այս օրէնքները չկիրարկուեցան, մայրաքաղաքը և շատ մը գաւառային քաղաքներ, հազուադիւտ ընդմիջումներէ դուրս, զանուելով պաշարման վիճակի տակ: Զեռնարկուեցաւ նաև քաղաքային և զինուորական վարչութեանց տեսակ մը մաքրագործումներու, որոնք մակաբոյժներով լեցուած էին: Բանաւոր օրէնքներ հրատարակուեցան «քատրօէ դուրս պաշտօնատարներու» մասին, որով մասնաւոր յանձնախումբեր այցելեցին բոլոր նախարարութիւնները և ջանացին զանոնք անօգուտ, անպարկեշտ և ապիկար տարրերէն մաքրելու «Ձինուորական աստիճաններու վերաքննութեան» վրայ օրէնքը

(1) Բաղդ. Բընէ Բիննի արդար խորհրդածութիւնները L'Europe et la Jeune Turquie) գործին մէջ էջ 117-121:

վերջ դրաւ ընդվզեցնող անարդարութիւններուն, որոնք ամէն օր Ապտիւլ Համիտի ատեն, բանակին և նաւատորմին մէջ տեղի կ'ունենային: Այս վեհապետը առանց յառաջացումի կը թողուր մեծ արժանիքով այն սպաները, երբ անոնք անհաճոյ կըլլային իրեն. գնդապետ կամ զօրավար կ'անուանէր այն քսանամեայ սպաները, որոնք ուշադրութիւն կը գրաւէին լրտեսութեան մէջ: յսու հանդերձ, արդար է աւելցնելը թէ, կողմնակալութիւնը չի թերացաւ նոյնպէս թափանցեցէ Երիտասարդ-Թուրք վարչութեան և բանակին մէջ: Նոր Բէժիմին առաջին օրերուն, Երիտասարդ-Թուրք կառավարութիւնը գաղափարը ունեցաւ Օսմանեան ծառայութեան կոչելու օտար մասնագէտներ: Բայց այդ գաղափարը, միայն շատ մը վարանումներէ վերջ իրականացուց, և աւելի կամ նուազ լայն չափու մը մէջ, նայելով թէ ո՞ր պաշտօնատուններուն կը պատկանէին անոնք: Այսպէս ըսելու համար արհեստագիտական նախարարութիւններու մէջ, օտար մասնագէտները առիթը ունեցան գնահատելի ծառայութիւններ մատուցանելու: Ելլամտական օտար յանձնաժողովը, անտարակոյս օժանդակեց նախարար Ճավիտ պէյի, երկրին պիւտճէն հաւասարակշռելու համար: Սըր Քրօուֆօրթ մաքսային վարչութեան մէջ հրաշք գործեց, Կոմս Բուպելան և իր սպաները բարուողեցին Օսմանեան ոստիկան-զինուորութեան վիճակը: Կառավարութիւնը դիմեց օտար ճարտարագէտներու և արհեստագէտներու, հանրային մեծ աշխատութեանց համար: Բայց տսիկա գրեթէ ամբողջութիւնը եղաւ: Կոմս Լէօն Օսթրորոկ, բոլոնիական ծագումով Ֆրանսացի, իբր դատական նախարարութեան խորհրդական պաշտօնի կոչուեցաւ: Թուրք խորհրդարանին մէջ երկար վիճաբանութիւն մը, երևան հանած էր այս իրաւագէտին նշանաւոր յատկութիւնները, որոնց կը միացնէր ան կատարեալ ճանաչողութիւն մը եւրոպական իրաւունքին, և խորունկ ծանօթութիւն մը Իսլամ օրէնքին և Թուրքիոյ պէտքերուն: Այս նշանաւոր մարդը սակայն, առարկան եղաւ խուլ և ատելավառ ընդիմութեան մը, իր իսկ նախա-

րարին կողմէ, Մուլա Նէճիմէտտին պէյ, որ հոկառակ էր Շէրիի մէջ ըլլալիք ամէն օտար բարենորոգումներու: Կոմս Օսթրորոկ պարտաւորուեցաւ ուրեմն մէկուկէս տարի վերջը ազմկայարոյց հրաժամական մը տալ (1):

Հանրային կրթութեան նախարարութիւնը, իր կողմէ ի պատուի պահեց Ս.պօլիւ Համիտի աւանդութիւնները: Եւրոպական մտքով տողորուած ոչ մէկ բարենորոգում տեղի ունեցաւ. Թուրք ուսանողներու եւրոպական համալսարաններ զրկուելը, միայն միջակ արդիւնքներ տուաւ, և քիչ ատենէն, վերջ գտաւ հօճաներու ազդեցութեան տակ: Բաց աստի, հարկ է դիտել տալ որ, Շէրիի կուսակիցները հակառակ էին մանաւանդ եւրոպական մտքին Թուրքիոյ դպրոցներուն և դատարաններուն մէջ թափանցելուն: Երիտասարդ-Թուրքերը չըմբռնեցին այն վտանգը որ կար հանրային կրթութեան և արդարութեան կալուածները Շէրիի գրեթէ բացարձակ ուժին տակ ձգելուն մէջ: Եւ հարկ է կորովամտութեան այս պակասին մէջ տեսնել զլիսաւոր պատճառը իրենց անկումին:

Իբր ընդհանուր օսմանեան բարենորոգում, պէտք է յիշատակել նաև 1910էն ի վեր ոչ-խալամներուն՝ բանակին մէջ առնուելը, որոնք մինչև յեղափոխութիւն տուրք մը կը վճարէին (պէտէլի ասքէրիէ) որ զինուորական ծառայութեան փոխարէն էր: Այս բարենորոգումը, ըստ ինքեան շատ արդար, Քրիստոնեաներու կողմէ սկզբունքի որևէ ընդդիմութիւն մը յառաջ չբերաւ: Սակայն գործադրութիւնը շուտով ծնունդ տուաւ բազմաթիւ զանգատներու: Օրինակի համար, դժբախտ գաղափար մը եղաւ նախորդ վեց դասակարգերու մարզիկը զէնքի տակ կոչելը, փոխանակ այդ կոչը միայն վերջին դասակարգին, այսինքն

(1) Կոմս Օսթրորոկ իր հրաժարականէն վերջը, հրատարակեց ծրագրիները այս բարենորոգումներուն, զորս ան ներկայացուցած էր. և որոնց իրականացումը ձախողած էր Երիտասարդ-Թուրք կառավարութեան ազիտութեանը կամ չարակամութեանը հանդէպ Կոմս Օսթրորոկի հրատարակութիւնը ճշմարիտ ամբաստանագիր մընէ տյս ժամանակի կառավարութեան դէմ:

1910ի նորագիրներուն վրայ սահմանափակելու: Նոյնպէս, Քրիստոնեաներէ զինուոր առնուելը չէր կրնար կայսրութեան հաստատմանը օժանդակել, որքան եթէ կառավարութեան ընդհանուր քաղաքականութիւնը հանդէպ զանազան ցեղերու, քիչ մը աւելի վեհանձն և թոյլատու ըլլար: Այն վիճակը, որուն մէջ իրերը կը դտնուէին, Երիտասարդ Թուրքերը իրաւունք ունէին վախնալու Քրիստոնեաներուն զէնքի տակ զանուելուն իրողութեամբն իսկ, բանակին մէջ ռազմական ոգիին պակասէն. և ճշմարտապէս կարելի չէր պահանջել ոչ-խալամ նորագիրներէն, որ շատ մեծ խանդավառութիւն մը ունենան, այն տեսակ ըէժիմի մը համար, որուն տակ իրենց եղբայրները կը շարունակէին նահատակութեամբ տառապիլ: Զինուորական բարենորոգումը ուրեմն ստեղծեց երկու կողմին համար ալ իրաց քիչ անկեղծ վիճակ մը: (Ընդհանրապէս կարելի չէր ուրեմն վէճի տակ դնել այն չըջանի միջոցին, Երիտասարդ-Թուրքերուն բարենորոգմանց անխորհրդած, կցկոտոր և անհետևողական նկարագիրը:

§ 7. — Այս բովանդակ ժամանակամիջոցին, Երիտասարդ-Թուրքերը ստիպուած էին իրենց արտաքին և ներքին թշնամիներուն դէմ իշխանութիւն ձեռք անցընելու համար պայքարը շարունակել, որ միշտ աւելի մեծցող կատաղութեամբ և ատելութեամբ գրոհէ մը կը վերածուէր:

1909 մարտ 31ի յետաշրջական շարժման արիւնալի գսպումը, անոր յաջորդող կախազանները և հալածանքները, Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան, երկար ատենուան համար չկրցան ապահովել իր իշխանութեան հանդէպ յարգանքը: Բարիզ վերստին կեղոնը դարձաւ այն ընդդիմութեան, որ այս անգամ կը խմբուէր զօրավար Շէրիֆ փաշայի շուրջ: Խորհրդարանին մէջ Ահրարներուն տեղը գրաւուեցաւ Ազազալիան Հաւսաւայնուրթեան (Հուրիէթ վէ Իթիլաֆ) եւ Ժողովրդ կուսակցութիւններուն կողմէ: Երիտասարդ-Թուրք պետերը այլևս իրենց սեպհական

անպառակտելի մնալու մասին, չէին կրնար պատրանքներ ունենալ, քանի որ նոյն այդ կուսակցութեան ալ թեւ ՅԱ մարտի դէպքերու ատեն համոզիչ ապացոյցներ տուած էր, ազատական, դադափարներու մասին շատ յարաբերական հայրենասիրական եռանդի, և շատ շեշտուած հակառակութեան մը, անմիջապէս որ այդ ազատական գաղափարները կը դադրէին երաշխաւորելէ այն առաւելութիւնները, որոնց համար այդ մարդիկը յարած էին այդ ազատական գաղափարներուն:

Կրօնական այն նոր քաղաքականութիւնը Երիտասարդ-Թուրք պետերուն, որոնք մարտ ՅԱէն յետոյ փութացին ինքզինքնին իբր հաւատարիմ ծառաները յայտարարելու Խալաֆութեան և իր աւանդութեանց, այդ նոր քաղաքականութիւնը ընդունակ չէր, զինաթափ ընելու համար իրենց թշնամիները: Նախ, այս վերջինները շատ համոզուած չէին այդ դարձին անկեղծութեանը: Բայց խղճմտանքի այս կէտը զիրենք չափազանց չէր ոգևորեր, իրենց ատելութիւնները քիչ բացառութեամբ, արծարծուած ըլլալով վրէժխնդրութիւններէ և անձնական շահերէ: Այն անլուր իրողութիւնը թէ քաղաքագէտներու պզտիկ խմբակցութիւն մը բոլորովին անձանօթ, և որ միայն իր յանդգնութեամբը ուշադրութիւն կը դրաւէր, կրցած էր իշխանութիւնը ձեռք անցընել, սպաննելու և քաղաքայիններու մտքին մէջ արթնցուցած էր ցանկութիւններ, և ահագին ախորժակներ, անոնց որոնք ամենադոյզն բաժին մը ունեցած էին յեղափոխութեան մէջ: Անոնք, որոնց Միտրիս և Յառաջդիմութիւն գօթիթէն գիտցած էր աւարէն բաժին մը հանել, անտարակոյս իր կողմն էին, և այսպիսիներուն թիւը չափազանց պզտիկ չէր, քանի որ կուսակցութիւնը այս աէսակէտով ալ շատ շուտով յարած էր Ապտիւլ Համիտի աւանդութիւններուն, և վարչութեան մէջ վերստին մտցուած էր ամէնէն շնական նեպոտականութիւնը: Այսու հանդերձ կարելի չէր ամէն մարդ գոհացնել, և քիչ առ քիչ բուն Թուրքերուն մէջ կազմուեցաւ նոր Բէմի մի դէմ դժգոհութեան մեծ հոսանք մը:

§ 8 — Պատշաճօրէն իրենց ցանկութիւններուն գոհացում տալու համար, Ազառական կուսակցութիւն, Թողոլուրդ և այլ կուսակցութիւններ ստիպուած էին քաղաքական ծրագիրներ հրատարակելու: Այս ծրագիրները այնքան քիչ անկեղծ էին, որքան Միտրիս և Յառաջդիմութիւն կուսակցութեան ծրագիրը: Երիտասարդ-Թուրքերը — արմատականներ և օսմանցիներ — պաշտօնապէս յակած էին, Խալաֆութեան և Թրքականութեան. իրենց թշնամիները խեղկատակօրէն ազատականութեան պիտակը առին իրենց վրայ, և ինքզինքնին կուսակից հռչակեցին Սահմանադրութեան, և ազգայնութեանց իրաւունքներուն յարգանքին: Ծրագիրները ուրեմն, միայն մանրամասնութեանց մէջ էր որ կը տարբերէին: Բայց Երիտասարդ-Թուրքերուն՝ յեղափոխութեան սկզբունքները կիրարկելու կերպին մէջ է մանաւանդ որ ընդդիմադիրները իրենց գոյութեան իրաւունքը կը զրոնէին, և ասոնք չէին դադրեր բուն կերպով բողոքելէ, ընդդէմ Միտրիս և Յառաջդիմութիւն կուսակցութեան անդամներուն ազատ-որմնադրականութեան և ժազօպէսականութեան, միայն թէ այդ բազուկները կը կարկամէին պաշարման վիճակի բերումովը:

Սառնուած քով, այս վերջինները զիւրաւ չէին յուզուեր այս ամբաստանութիւններէն, և փոխանակ ձգելու որ, իշխանութիւնը իրենց ձեռքէն առնեն, նախամեծար կը համարէին զայն իրենց հակառակողներուն դէմ գործածելու: Միտրիսեան թշնամիներուն ձեռակալումները, և տարագրումները, կը բազմապատկուէին: Դիպաւոր ֆէտայի մը հարուածը, մէջտեղէն վերցուց (1910) ընդդիմադիր երկրորդ հրապարակագիր մը, Սամիմի: Բայց ընդդիմութիւնը զինաթափ չեղաւ: Կառավարութեան դէմ դաւադրութիւն մը երեւան հանուեցաւ 1910 Յուլիսին: Գոմիթէն լուութեան մէջ, իր վրէժը լուծեց: Սակայն ընդհանուր դժգոհութեան հանդէպ որ երկրին մէջ կը տարածուէր, 1911 տարւոյ սկիզբը, խոհեմութիւն սեպեց, ժամանակաւոր կերպով գոհելու թալաթ պէյը: Երիտասարդ-Թուրքիոյ ամէնէն աւելի իբր

տիպար ծառայող ներկայացուցիչը, մղելով զայն որ ներքին գործոց նախարարութիւնը խալիլ պէյին յանձնէ, հաւասարապէս ապահով մարդ մը, բայց գործերու մէջ անունը նուազ խառնուած: Չնայելով այս զիջումին Միւրքիւն եւ Յաւադիւնութիւն կուսակցութիւնը, պարտաւորուեցաւ 1911 ապրիլին, իր իսկ ծոցին մէջ, բուռն տագնապ մը անցընելու. Սորհրդարանական հատուածին անդամներուն մեծ մասը, Հոճա Մէճտիի առաջնորդութեամբ կազմեցին Տարակարծիքներու խմբակցութիւն մը, նոր Պլոք (հիսպի ճէտիտ) անունին տակ, որ փութաց տասը յօդուածէ բաղկացեալ նոր ծրագիր մը հրատարակելու:

Տարակարծիքներու քաղաքական ցանկութիւնները, այս ծրագրով ներկայացուած են շատ միմի կերպով մը: Այդ ծրագրով, ազգային և կրօնական կարգերու սովորութեանց պահպանումը կը յայտարարուէր իբր անհրաժեշտ, ճիշդ ինչպէս արեւմտեան քաղաքակրթութեան զարգացումը. պատմական աւանդութիւններուն հարկ է հետեւիլ, բայց Սահմանադրութեան շրջանակին մէջ, ազգային աշխատանք պէտք է տեղի ունենայ կայսրութեան մէջ. նոյնպէս, զանազան ազգութեանց միացումին համար. Սահմանադրութեան կարգ մը յօդուածները, որոնք Սալիֆային և Սուլթանին իրաւանցը կը պատկանին, պիտի բարեփոխուին, նպատակ ունենալով ապահովել ներդաշնակութիւնը Վեհապետին և օրէնսդիր և գործադիր իշխանութեանց միջև: Նախարարական պատասխանատուութեան իրաւունքը և օրէնքները կէտը կէտին պիտի պահուին: Այս ընդհանուր սկզբունքներէն դուրս, որոնք բաւական տարտամ և հակասական են, տարակարծիքներու ծրագիրը կը բովանդակէ մէկ քանի անձնական կէտեր, որոնք յստակօրէն ուղղուած են Միւրքիւն եւ Յաւադիւնութիւն կուսակցութեան սակաւապետներուն (oligarques) դէմ: Այսպէս արգիւրուած է երեսփոխաններուն՝ մենաշնորհներով կամ ուրիշ գործերով զբաղիլ. Միւրքիւն եւ Յաւադիւնութիւն կուսակցութեան անդամները, չպիտի կրնան նախարարական պաշտօն մը ըն-

դունիլ, բայց եթէ կուսակցութեան մէկ որոշումովը, որ անդամներու երկու երրորդի մեծամասնութեամբ տրուած ըլլայ. վերջապէս, մասնաւոր յօդուած մը, ընդդէմ գաղտնի ընկերակցութեանց, որ ամէնէն առաջ ազատ-որին աղբակա-նութիւնը նկատի ունի:

Այն ջերմ ընդունելութիւնը, որ կառավարութեան դէմ եղող բովանդակ մամուլին կողմէ հանդէպ այս ծրագրին եղաւ, որ և է տարակոյս չձգեց այն իսկական զգացումներուն մասին, որոնք տարակարծիքները կ'օգնորէին: Բաց աստի սքանչելին Հոճա Մէճտի ինքն իսկ, բնորոշեց ծրագիրը, իբր պահպանողական: Հետեւաբար, զոս երիտասարդ-թուրքերը, փափաքելով ի դին ամէն բանի, առաջքը առնել պատակտումի մը, որ իրենց համար աղետալի կրնար ըլլալ, վարպետի հարուած մը տուին, այսինքն, ընդունեցին ամբողջովին տասը յօդուածները, այն վերապահութեամբ որ, անոնք կուսակցութեան համաժողովին վաւերացման պիտի ենթարկուէին, և համաժողովն ալ պիտի գումարուէր հոկտեմբերին: Նոր պահպանողականները ստիպուած էին ուրեմն, իրենց ազատական պաշտօնակիցներուն համոզմանց փոփոխուածը նկատի առնել, և անիծելով, կուսակցութեան մէջ մնալ: Համաժողովը իր կողմէ վաւերացուց այս կաղ հաշտութիւնը, որ կուսակցութեան ծոցին մէջ երբէք վերջ մը չը դրաւ մեքենայութեանց, բայց որ գոնէ Միւրքիւն կուսակցութեան երևոյթը պահեց:

§ 9 — Տարակարծիքներու շարժումը մասամբ ներշնչուած էր գնդապետ Սատրք պէյի կողմէ, որ մէկն է երիտասարդ-թուրք յեղափոխութեան գլխաւոր գործիչներէն, որ գօմիթէին չէր ներած, զինքը բացը թողած ըլլալուն համար: Միւրքիւն եւ Յաւադիւնութիւն կուսակցութեան երկու թեւերուն միջև կնքուած շինժու համաձայնութենէն քիչ վերջը, գնդապետ Սատրք, հրատարակեց իր սեփական ծրագիրը, որ սակայն նոյնքան ամպամած և չփոթ էր, որքան տարակարծիքներու տասը յօդուածները:

Գնդապետ Սատրք գիտեր թէ Սահմանադրութեան անանկութիւնը, հաւասար պիտի ըլլար օսմանցիականութեան մահուանը, և թէ Միտրեան եւ Յառաջդիմութեան ազնուական գաղափարը, ինչպէս և այն գօմիթէն որ զայն կանձաւորէ, խարխիւններն են Օսմանեան Բէթիմին: Գնդապետը կը նկատէր սակայն թէ, գօմիթէն պարտաւոր էր բնական պայմաններու մէջ զարգանալ, որպէս զի դառնար բոլոր Օսմանցիներուն ամէնէն զօրաւոր ազգային կազմակերպութիւնը, առանց ցեղի և կրօնի խտրութեան: Ասոր տեղ կեդրոնական գօմիթէն և իր բաժանումները, որոնք իրենց իբր անդամ ունին պաշտօնական անձնաւորութիւններ, առած են գաղտնի կառավարութեան մը նկարագիրը, ինչ որ երկրին մէջ շատ ցաւալի տպաւորութիւն մը յառաջ կը բերէ:

Գնդապետ Սատրք նոյնպէս դէմ կ'ելլէ ազատ-որմնադրականութեան, կամ թէ աւելի՛ քաղաքականութեան մէջ անոր թափանցելուն: Գնդապետը կըսէ թէ կը յարգէ այն բոլոր գործօնները որոնք մարդկութեան կը ծառայեն, բայց պայմանաւոր անոնք քաղաքականութեան միջամուխ չըլլան, որովհետեւ քաղաքական կիրքերը կրնան ամէնէն բարձր իտէպնները ազճատել: Բանակին իրաւունքն է, կըսէ Սատրք պէյ, պաշտպանել Սահմանադրութիւնը, և ոչ թէ անձուկ չըջանակի մը քաղաքական կարծիքները. սպաննոր պարտաւոր են ո՛չ քաղաքականութեամբ զբաղիլ, ո՛չ ալ գօմիթէներու անդամ դառնալ: Ընդհանուր առմամբ, կարելի չպիտի ըլլար ընդունիլ թէ, իրենք արտայայտութիւնն են երկրին յեղափոխական բովանդակ ուժին, քանի որ նոր Թուրքիան հակառակ Իտալիոյ, ստեղծուած է ոչ թէ մէկ քանի հանճարներու ձեռքով, այլ խոնարհ և համեստ քաղաքացիներու համանման ջանքերովը: Օսմանցիականութեան զանազան տարրերու միութիւնը, չպիտի կրնայ այս կամ այն անհատներուն շուրջը հաւաքուիլ: Այսու հանդերձ, պէտք չկայ նաև կուրօրէն ենթարկուիլ « ամբոխին տրամաբանութեան », զայն ազգային վեհապետութեան տեղը

դնելով, որովհետև ամբոխին մոլեռանդութեան ենթարկուիլը, երկրը պիտի տանէր դէպի կործանում:

Վերջացնելով գնդապետ Սատրք պէյ, զայնոյթով կը բողոքէ ամէն անոնց դէմ, որոնք կ'ամբաստանեն զինքը թէ յետաշրջութեան գործիքը եղած է, և կը յիշեցնէ իր յեղափոխական անցեալը:

Երիտասարդ-Թուրք կառավարութիւնը չի թերացաւ նեղացուցիչ և խլրտող գնդապետին դէմ խստանալէ, ու զայն հանգստեան վիճակի մէջ դրաւ: Սատրք այն ատեն շատ գործունեայ պայքարի մը սկսաւ գաւառի մէջ, ընդդէմ « ազատ-որմնադրականներու և գօմիթէի սակաւապետներուն »: Ասոնց մէջէն ընդդիմադիրներուն համար, այդ պահուն ամէնէն աւելի ատուածներն էին Թալաթ պէյ, որ իր հրաժարականէն վերջը Միտրեան եւ Յառաջդիմութեան կուսակցութեան խորհրդարանական հատուածին նախագահութեան կոչուած էր, ձավիտ պէյ՝ ելեմտական նախարարը, Հիւսէին ձահիտ պէյ՝ գօմիթէի օսկանին՝ Թալաթի խմբագրապետը, Պապան Զատէ Իսմայիլ Հաքքը պէյ, կրթական նախարարը, և Թալաթի գլխաւոր աշխատակիցներէն մին: Գօմիթէն ուրեմն, անհրաժեշտ կարծեց նոր գոհողութիւն մը ընել հանդէպ կիրքերուն, և հրաժարեցնել տուաւ Թալաթը, ձավիտը, և Պապան Զատէ Իսմայիլ Հաքքըն: Միւս կողմէ, Միութեան ազանդաւորները, պատեհ վայրկեանը կարծեցին, իրենց թշնամիներուն նոր ազգարարութիւն մը ընելու համար, և 1911 մայիս 27ին, ազգարարութիւնը հրապարակագիրը Զէքի պէյ, բարեւարկող գնդապետ Սատրքի, մարդասպաններու գնդակներուն տակ ինկաւ:

Վերջ դնելու համար ազատ-որմնադրականութեան ամբարշտութեան ամբաստանութիւններուն, կառավարութիւնը վարպետութիւն կարծեց կազմակերպելու, 1911 Յունիսին Սուլթան Մէհմէտ Ե. ի մէկ ճամբորդութիւնը՝ Գոսովայի դաշտին մէջ: Այն կրօնական արարողութիւնը որ անդր-Իսլամական ոճով մը տեղի ունեցաւ Մուրատի

գերեզմանին մօտ, չյաջողեցաւ, ո՛չ Երիտասարդ-Թուրքերու փարախին մէջ բերելու Ալպանացիները—հակառակ այն բռնադատեալ զիջումներուն զորս կառավարութիւնը նոր ըրած էր ասոնց հանդէպ — ո՛չ ալ դօմիթէի պարագլուխներուն ճակտին շուրջ բոլորելու այնքան բաղձացուած փառապսակը հաւատքի պաշտպաններուն, Միութենականներուն և իրենց հակառակորդներուն միջև, ընդդիմամարտութիւնը միշտ աւելի կը մեծնար և աւելի կը զայրագնէր: Օրին մէջ կը զգացուէր նշանները երկու սարսափներուն, որոնք զարանակալ իրարու կը սպասէին — կարմիր սարսափը և սպիտակ սարսափը —:

§ 10 — Թուրք և Իտալական պատերազմը աւելց չաքքը փաշայի դահլիճը, բայց վերջ չդրաւ Երիտասարդ-Թուրք Բէժիմին: Ծերունին Սայիտ փաշա հաւանեցաւ եպարքոսութիւնը ստանձնել, միութենական դահլիճի մը մէջ: Պատերազմը ոչ մէկ դադար բերաւ կուսակցութիւններու պայքարին մէջ, որոնք միջև այն ատեն եղածին պէս, շարունակեցին զիրար պատահել:

1911 տարւոյ վերջերը, Երիտասարդ-Թուրք կառավարութիւնը, բաց աստի պայքար մը բացաւ ընդդէմ Խորհրդարանին, որ լքելով իր առաջին նստաշրջանի լուրջ աշխատանքը, հետզհետէ սայթաքած էր քաղաքական վիճարանութեանց և անձնական մեքենայութիւններու ազդկարար և սնամէջ կալուածի մը մէջ: Իրաւ է որ Երիտասարդ-Թուրք կառավարութիւնը, այդ որոշումը տուաւ մանաւանդ այն մտահոգութեան տիրակալութեան ներքև զոր, Խորհրդարանին մէջ ընդդիմադիրներու յառաջատուական զօրացումը իրեն կը պատճառէր: Այն վտանգը զոր այս ընդդիմութիւնը կը ներկայացնէր, այնքան աւելի ծանրակշիռ էր, որքան նոր Սահմանադրութեան յօդուած 35ը եզականօրէն անձկացուցած էր, Սուլթանին Խորհրդարանը լուծելու իրաւունքը, նոյն այդ իրաւունքը ստորագասելով Ծերակոյտին հաւանութեան, ու սահմանափակելով

զայն միակ պարագայի մը համար, ուր Խորհրդարանը նախարարութեան հետ վէճէ մը, և այս վերջնոյն հրաժարականէն յետոյ, նոյնպէս վէճի մէջ պիտի գտնուէր նոր դահլիճին հետ: Այս համբաւաւոր յօդուած 35ը որուն մէջ երկու տարի առաջ Երիտասարդ-Թուրք պարագլուխները տեսած էին Օսմանեան Խորհրդարանականութեան պատուարը, հիմա իրենց ահագին արգելք մը թուեցաւ, այն ճամբուն մէջ զոր իրենց համար գծած էին: Միութենականները չվարանեցան ուրեմն դըժելու իրենց նախկին տեսութիւնները, և անհրաժեշտութիւնը յայտարարելու «Սուլթանին նուիրական իրաւանց» զօրացումին: Եւ իբր խոհական մարդիկ, փութացին իրենց նոր դատին պէտքերուն համար, օգտուել տարակարծիքնեու ծրագրէն, որոնք տակաւին նոր եւ չուղեւով ընդունած էին, և որուն մէկ յօդուածը ուղղակի նպատակ ունէր կայսերական նախարաւանց (prérogative) ընդարձակումը: Հետեւեալ երբոր մեծ եպարքոս Սայիտ փաշա Խորհրդարանին ներկայացուց կառավարութեան օրինադիւրը, որ Սուլթանին կ'ապահովէր Խորհրդարանը՝ նախարարութեան հետ առաջին վէճի հետեւանքով անմիջապէս լուծելու իրաւունքը, և միաժամանակ կամաւոր կը դարձնէր Ծերակոյտին հետ խորհրդակցութիւնը, այս Համիտեան շենքաժեռ պետական մարդը, ներքնապէս խնդալով, աշխատեցաւ ի վեր հանել թէ առաջարկուած փոփոխութիւնը, ընդդիմադիրներու ոգիին մէջ գոյութիւն ունէր:

Օրինագիծը զրկուեցաւ « հիմնական օրէնքներու խորհրդարանական յանձնաժողովին » որուն նախագահն էր Խալիլ պէյ, տեղեկաբերը Իսմայիլ Հաքքը Պապան Զատէ, որուն մեծամասնութիւնը, կառավարութեան կողմէն էր: Այս յանձնաժողովը 1911 11|24 դեկտեմբերին Խորհրդարանին ներկայացուց ամէնէն հետաքրքրական տեղեկագիրներէն մին, որ շատ կենդանի լոյսի մը տակ կը դնէր այն ժամանակամիջոցը զոր մենք կը վերլուծենք (1):

(1) Այս տեղեկագրին Թուրքերէն բնագիրը տեսնել Օսմանեան Խորհրդարանի 1327-1328 նստաշրջանի առաջին օրինագրերին Թիւ 23ի մէջ:

« 1909ի Սահմանադրութեան յօդուած 35 ի փոփոխումը — կրսէ տեղեկագիրը — յանգեցաւ կայսրութեան ուժերուն հաւասարակշռութեան կատարեալ քայքայումին, և տկարացմանը, ո՛չ միայն Սուլթանութեան այլ և բովանդակ ազգին: Երկիրը կը գտնուի հիւանդագին անորոշողութեան մը աննկարագրելի վիճակին մէջ: Սուլթանը որ պարտ էր քաղաքական հոսանքներէ վեր անկողմնակալ իրաւարարը ըլլալ, գրեթէ զրկուած է ժողովուրդին դիմելու կարելիութենէն, երբ ան վէճի կը մտնէ Խորհրդարանին հետ, և բացայայտ է թէ այս իրողութեամբ ազգային վեհապետութիւնը չընդարձակուիր այլ կը սահմանափակուի: Ուրիշ կողմէ մը նայելով, օրէնսդիր և գործադիր իշխանութեանց միջև հաւասարակշռութիւնը խաթարուած է, որովհետև կառավարութիւնը ստիպուած է տեղի տար Խորհրդարանին առջև, առաջին վէճին իսկ, մինչդեռ Խորհրդարանը պարտաւոր է միայն հրաժարած կառավարութեան թեզը որդեգրող նոր կառավարութեան մը հանդէպ խոնարհիլ: Շնորհիւ այս դրութեան, Խորհրդարանը միակ շարժիչ ուժը և ղեկավարողը դարձած է պետութեան բոլոր ուժերուն, չափազանցուած ազդեցութիւն մը ի գործ դնելով նախարարներու կեանքին և ճակատագիրներուն վրայ: Եւ սակայն այս անպատասխանատու Խորհրդարանը չէ գիտցած ազդեցութենէ զուրկ կառավարութեան որևէ արդիւնաբեր աշխատանք ներշնչել»:

Խորհրդարանական յանձնաժողովին տեղեկագիրը, կորովի կերպով դէմ կելլէ Խորհրդարանի լուծումի խնդրոյն մէջ Մերակոյտի մասնակցութեան. Մերակոյտին այս իրաւունքը տրուելով, կրսէ ան, մէկ կողմէ անպատասխանատու օտկան մը կը միացուի գործադիր իշխանութեան արարքի մը, և միւս կողմէ երևոյթը կայ պակասեցնելու կառավարութեան պատասխանատուութիւնը: Բաց աստի, իրաց այս վիճակը կը չքացնէ Խորհրդարանի կրկին ժողովներու միջև հաւասարութիւնը, Մերակոյտը չկարենալով զերձանիլ երեսփոխանական ժողովի հաւանութենէն: Տարօրինակ նուիրապետութիւն մը ստեղծուած է. ձերակոյտը կը տիրապետէ

Խորհրդարանին վրայ, և այս վերջինը նախարարութեան: Այսպէս բոլոր այս իշխանութեանց հաւասարակշռութիւնը, կը չքանայ և Սահմանադրութեան յօդուած 35ին ներկայ խմբագրութեան պահպանումը, երկրին կը սպառնայ անիշխանութեամբ: Խորհրդարանական յանձնաժողովը կը յանձնարարէ ուրեմն որդեգրումը կառավարութեան առաջարկներուն, որոնք կ'ապահովեն ազգային ճշմարիտ վեհապետութիւնը, ինչ որ պարտի ներդաշնակութեան մէջ գտնուիլ Սուլթանութեան նախիրաւունքներուն հետ:

§ 11. — Հասկնալի է ընդդիմադիրներու շարքերուն մէջ, յառաջ եկած շփոթութիւնը արդիւնք այն ճարտար հարուածին, զոր իր իսկ սեփական զէնքերով իրեն տուին: Ընդդիմադիրները սակայն, ինքզինքնին գտան վերստին և կարծեցին ամէնէն առաջ վտանգին դէմ պաշտպանուիլ, խորհրդարանական խափանարար ընթացքով: Բաց ասոր վրայ դահլիճը ինքզինքը վէճի մէջ յայտարարեց Խորհրդարանին հետ և իր հրաժարականը տուաւ: Բացայայտ էր որ Սուլթանը վէճին առարկան նկատի ունենալով, Սայիտ փաշայի կողմը պիտի բռնէր, և անոր պիտի վստահէր կազմութիւնը նոր նախարարութեան, և թէ այն ժամանակ Խորհրդարանը պիտի գտնուէր, կամ համաձայն կառավարութեան առաջարկին, Սուլթանին՝ Խորհրդարանը լուծելուն իրաւունքը ճանչնալուն, և կամ ի գործադրութեան եղող յօդուած 35 ին ուժովը, այսինքն երկրորդ դահլիճին հետ վէճի մէջ գտնուելուն պատճառաւ, անմիջապէս լուծուած ըլլալու երկընտրանքին առջև: Ընդդիմադիրները այն ատեն կորսնցուցին սկզբունքներու և իրականութեանց բովանդակ ծանօթութիւնը, և որոշեցին դիմել արտաքոյ կարգի միջոցի մը, այսինքն անձամբ Միապետին դիմել:

« Ազատական համաձայնութիւն » կուսակցութեան մէկ պատգամաւորութիւնը, նախագահութեանը Կիւմիւլճիւնայի երեսփոխան Իսմայիլ պէյի, յերաւի 1911 դեկտեմբեր 18|31ին ներկայացաւ Մեհմէտ Ե. ի և յայտարարեց անոր թէ ընդդի-

մադիր կուսակցութիւնը, երբէք հակառակ չէր Վեհապետին իրաւանց ընդարձակումին, ընդարձակում, զոր ան առաջին անգամ իր ծրագրին մէջ ներմուծած էր, բայց թէ չէր փափաքեր նպաստաւորել Սայիտ փաշայի ծրագիրները, անոր, որ ճշուժմ մը կուզէր ի գործ դնել Խորհրդարանին վրայ, և թէ կուսակցութիւնը կը խնդրէր Սուլթանէն, այս քաղաքական սարգուն չվստահիլ նոր նախարարութեան կազմութիւնը: Սուլթանը հաստատակամութեամբ պատասխանեց թէ մեծ եպարքոսին անուանումը, անվերապահ իրաւունքն էր Վեհապետին: Եւ ունկընդրութեան երեկոյնին իսկ, Սեհմէն Ե. Խորհրդարանի նախագահին միջոցաւ զեկոյց մը հրատարակեց, որ անշուշտ ներշնչուած էր միութենականներու կողմէ և որուն մէջ ըսուած էր թէ Նորին Վեհափառութիւնը, պատգամաւորութեան խօսքերովն իսկ, կրցած էր հաստատելու սկզբունքի խնդրոյն մէջ կուսակցութեանց միջև տարակարծութեանց բացակայութիւնը, և թէ ան փափաքը կը յայտնէր որ «ազատական համաձայնութիւնը» այլևս չընդդիմանայ վերաքննութեան: Ուրկէ յետոյ Սուլթանը Սայիտ փաշայի յանձնեց նախարարութիւնը վերակազմելու հօգը: Ընդդիմադիր կուսակցութիւնը ուրեմն, ո՛չ միայն վճռական պարտութիւն մը կրած էր, այլ և իր ձախաւեր և հակասահմանադրական գործքերով վիրաբեկական կուսակցութեան առիթը հայթայթեց, հաւատացընելու երկրին թէ Սուլթանը իր կողմն էր: Կամ յօդուած 35ի բարեփոխութիւնը ընդունելու և կամ թէ իր մերժումովը, իբր հետեանք երկրորդ վէճի մը, Խորհրդարանին անմիջական լուծումը յառաջ բերելու երկընտարքին առջև նեղը մնացած, ընդդիմադիր կուսակցութիւնը ընտրեց վերջին ճամբան: Ան մերժեց կառավարութեան ծրագիրը և այսպէս, նոր նախարարութեան հետ ստեղծեց վէճը, նախարարութիւն մը, որուն նախագահը իրաւ է թէ միևնոյն եպարքոսն էր: Ասոր վրայ, համաձայն Ծերակոյտի կարծիքին, Սուլթանը հրամայեց Երիտասարդ-Թուրքիոյ առաջին Խորհրդարանի լուծումը, 1912 Յունվար 5|18ին:

§ 12. — Շատ գոհ ընդդիմադիր Խորհրդարանէ մը ազատած ըլլալուն, Երիտասարդ-Թուրք կառավարութիւնը, որոշեց ամէն միջոց ձեռք տանել, նոր Խորհրդարանը իր հլու գործիքը դարձնելու համար: Ընտրութիւնները տեղի ունեցան վարչական զօրաւոր ճշուժի մը տակ, և նոր Խորհրդարանին մէջ, որ գումարուեցաւ 1912 5|18 ապրիլին, կառավարութեան կուսակիցները ընկանաբար ջախջախիչ մեծամասնութիւն ներկայացուցին: Սահմանադրութեան բարեփոխուած յօդուած 35ը քուէարկուեցաւ և զրկուեցաւ Ծերակոյտին:

Բայց օրէնսդիր մարմնոյն այս օրինակ մէկ ստրկացումը, և օրինաւոր ընդդիմութեան այս օրինակ հեղձում մը, ինչպէս միշտ և ամենուրեք, իրենց ետեէն բերին երկրին և մանաւանդ բանակին մէջ յեղափոխական շարժման վերասաստկութիւն մը: 1912 Յունիսին, ճիշդ ինչպէս 1908 Յունիսին, Մանասզրրի զօրբանակի սպաներէն մէկ քանիններ, դժգոհ տիրող ըէժիմէն, իրենց զինուորներուն հետ լեռը քաշուեցան, և առկից հրաւիրեցին կառավարութիւնը որ Սահմանադրութիւնը պահէ: Հանդէպ քաղաքային պատերազմի մը վտանգին, որուն արդիւնքը կրար իրենց համար աղետալի ըլլալ, մանաւանդ այս պահուն ուր Ալպանական բմբոստութիւնը կը վերարժարէր, Երիտասարդ-Թուրքերը վերջապէս ազդու միջոցներ հրամանագրեցին, Մանուտ Շէվքէթ փաշայի բանակին քաղաքականութեան վերջ դրնելու համար, որ մինչև այն ստեղծ կայացած էր քաղաքագէտ սպաները չըջաբերականներով ողողելու մէջ, զորս նկատողութեան չէին առնել բնաւ, և Խորհրդարանին քուէարկել տուած էր օրէնք մը, որ շատ խիստ պատիժներու ըսպառնալիքով կ'արգիլէր զինուորականներուն քաղաքական ամէն գործունէութիւն: Այս յապաղած միջոցը, որ իր ընդհանուր ձևին տակ նկատի ունէր Միութեան թշնամիները, չունեցաւ սակայն փափաքուած արդիւնքը. տէրութեան ընդդիմադիր սպաները զինուորական դաշնակցութիւն մը հիմնեցին Ազգիկ փրկիչները (խալասքեարանը միլլէթ) անունին տակ:

Ազգին փրկիցնեռուն յայտարարագիրը, առանց երբէք տարակոյսի, ի վեր կը հանէ թէ իր հեղինակները կատարելապէս կ'ըմբռնէին Կայսրութեան դժնդակ կացութիւնը: Օսմանեան հայրենիքը, կըսէ այս պաշտօնաթուղթը, զլիու պտոյտ պատճառող արագութեամբ մը, կը դիմէ դէպի խորխորատ, որուն մօտեցած էր արդէն Ապտիւլ Համիտի օրով: Սահմանադրութիւնը երկրին փրկութեան վերջին միջոցը եղած է: Այս միջոցը չէ ծառայած իր նպատակին և Եւրոպա ատկից ան հետևութիւնը հանած է թէ, Օսմանցիները անընդունակ են անկախ կեանքի մը, ըլլայ ատիկա նոյնիսկ Սահմանադրական ղեկավար մը տակ: Սահմանադրութեան հաստատումը նկատի ունենալով, Եւրոպա ժամանակաւոր կերպով հրաժարած էր Թուրքիան բաժնետու իր դիտաւորութենէն, և սպասողական դիրք մը առած: Բայց տեսնելով Երիտասարդ-Թուրքերը որոնք կը սկսին, ըստ օրինակի Համիտին կառավարել, և նոյն իսկ երբեմն փնտուել կուտան այս վերջնոյն օրերը, Եւրոպա վերստին փոխեց իր վերաբերմունքը հանդէպ Թուրքիոյ, ինչ որ, ի միջի այլոց կարելի եղաւ տեսնել Տրիպոլիոյ պատերազմին ատեն: Այս կացութեան հանդէպ դաշնակցութիւնը իր պարտականութիւնը կը կարծէ, վերստին կոչում ընելու Թուրք սպաներու հայրենասիրութեան, և ատիկա հակառակ իր բուռն փափաքին, որ անոնք քաղաքականութենէ հեռու մնան: Սահմանադրական այն իրաւունքները որոնց ստացումը նըպատակը կազմած էր 1908ի զինուորական յեղափոխութեան, պահպանուած չեն, այլ քմահաճօրէն և յանուն անձնական շահերու բռնաբարուած: Այն սպաներուն վրայ, որոնք Ապտիւլ Համիտի բռնապետութիւնը խորտակեցին, պարտականութիւն կը ծանրանայ ուրեմն, փրկելու հայրենիքը, մանաւանդ որ Օսմանեան մշակուած ընկերութեան մնացորդը, մեծ մասով պաշտօնեաներէ բաղկացած, զուրկ է այս գործին համար անհրաժեշտ բարոյական ուժէն:

Հիմնուելով վերը ըսուածներուն վրայ, դաշնակցորդներու յայտարարագիրը կը ներկայացնէ ընդհանուր քաղա-

քական բնոյթ ունեցող սա պահանջները. 1.—Ներկայ կառավարութեան տեղ ուրիշի մը գործի գլուխ դրուելը, որ արժանի ըլլայ Եւրոպայի վստահութեան. 2.—Երկրին վարչութեան մէջ անպատասխանատու տարրերու միջամտութեան վերջ դրուելը. 3.—Այն պարագային ուր ընտրութեանց ազօրինութիւնը պիտի սպացուցուէր, լուծում Խորհրդաւանին, ուրկէ վերջ նոր ընտրութիւնները առանց ոստիկանութեան ուրկէ վերջ: Ասկից զատ, Դաշնակցութիւնը կը պահանջէ բանակին համար տարամերժում ամէն քաղաքականութեան, անգամ մը որ վերոյիշեալ պահանջները ընդունուած պիտի ըլլան: Բանակին մէջ վերադարձը այն սպաներուն որոնք քաղաքային պաշտօններ ունին կամ կուսակցութեան պատուիրակներ են. ճանաչում Արդարութեան սկզբունքին, այսինքն բոլոր աստիճանի սպաներու, միևնոյն չափի պատասխանատուութիւն. անկախութիւն զինուորական ատեաններու, և յառաջացման դրութիւն, որ հիմնուած ըլլայ միայն արժանիքի վրայ և դուրս թողու ամէն անձնական ազդեցութիւններ: Դաշնակցութիւնը կը վերջացնէ իր յայտարարագիրը, հռչակելով թէ ամէն միջոցներու պիտի դիմէ հասնելու համար իր նպատակներուն, և թէ ի հարկին մէջտեղէն օրտի վերցնէ ամէն անոնք որոնք պիտի կարենային փակել իր ճամբան:

Ազգին փրկիցնեռուն շարժումը, իր կողմը շահեցաւ սպաներուն մեծ մասը: 1912 Յուլիս 6ին դաշնակցութեան մէկ պատգամաւորութիւնը իր պահանջները ներկայացուց Սուլթանին: Երիտասարդ-Թուրք կառավարութիւնը չի համարձակեցաւ կոչ ուղղել այն սպաներուն, որոնք հաւատարիմ մնացած էին իրեն, և քաղաքային պատերազմը շղթայազերծել: Ուրեմն ան իր հրաժարականը տուաւ: Սահմանադրականութիւնը այդ պահուն, այն աստիճանին հասած էր որ, նոյն իսկ յաջորդ օրը (7 Յուլիս) Սուլթանը միշտ Երիտասարդ-Թուրք ազդեցութեան տակ գործերով, բանակին ուղղուած հրաման մը հրատարակեց, որուն մէջ կը նշաւակէր Դաշնակցութեան պահանջները, միաժամանակ թէ՛ Սահմանադրութեան և թէ՛ Սուլթանութեան և Խալիֆա-

յութեան իրաւանց հակառակ. ընթացքը այն զինուորականներուն որոնք քաղաքականութեամբ կը զբաղէին և կը մերժէին հնազանդիլ իրենց մեծերուն, հրամանագրին մէջ որակուած էր իբր դաւաճանութիւն որ իր պտուղը տուած էր արդէն, այսինքն իտալական թշնամիին Տարաճախտ Ղազի երևումը, որ Կայսրութեան իսկ դուռն է: Այս որոտագոչ հրամանը սակայն, որեւէ ազդեցութիւն չունեցաւ դէպքերու վրայ: 1912 Յունիս 9ին, ծերունի Մարաճախտ Ղազի Ահմէտ Մուխթար փաշա, նոր դահլիճ մը կազմեց որուն մասնակցեցան Ընդդիմադիր կուսակցութեան ամէնէն նշանակելի անդամները, մասնաւորաբար Երիտասարդ-Թուրքերու անդրդուելի թշնամին Քեամիլ փաշա, զօրավար Նազըմ փաշա իբր պատերազմական նախարար, եւ հանրածանօթ Հայ իրաւագէտ Գարրիէլ էֆէնտի Նորատունկեան իբր Արտաքին Գործոց Նախարար:

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

(1912 Յունիս 9 և 1913 Յունվար 10)

§ 1.— Սայիտ փաշայի անկումով ստեղծուած քաղաքական կացութիւնը բնականոն վիճակ մը ունէր: Կառավարութիւնը իր կողմէ կազմուած Խորհրդարանին մէջ մեծամասնութիւնը ունենալով հանդերձ, քաջուած էր, և նոր (ազատական) նախարարութիւնը զինուորական դաշնակցութեան կամքովը իշխանութեան գլուխ անցած, գտնուեցաւ Երիտասարդ-Թուրք Խորհրդարանի մը առջեւ: Ուժը դահլիճին կողմը գտնուելով, բաւական նուազ շինիչ տեսարանը պարզուեցաւ, ուր այս Խորհրդարանը գործադիր իշխանութեան հետ ամէն վէճերէ կը զգուշանար, խուսափե-

լու համար տարբալծումէ: Իրաւ ալ Խորհրդարանը խուսափեցաւ այդ բանէն, բայց միայն փակելու համար իր նստաշրջանը. Արդարև Ղազի Ահմէտ Մուխթար փաշայի դահլիճը պայքարի ընտրութեան միջոցներուն մէջ աւելի մանրադատ չէր, քան իր հակառակորդները, և Մուխթանին հաւանութիւնը ստացաւ փակելու համար Խորհրդարանը, այն առարկութեամբ թէ, ան նիստի հրաւիրուած էր միայն Սահմանադրութեան յօդուած 35ը քուէարկելու համար: Սակայն, այն գահաձառը որով Մուխթանը Ապրիլ 5ին Խորհրդարանը բացած էր, երբէք Խորհրդարանին գործը յօդուած 35 ի վերաքննութեանը մէջ չէր սահմանափակած, քանի որ յանձնարարած էր փութացնել պիւտձէի քննութիւնը: Ինչ որ ալ եղած ըլլայ, Խորհրդարանը ձավիտ պէյի հրաշունչ մէկ ճառէն յետոյ և նախ քան փակման հրամանագրին իրեն կարդացուիլը, ժամանակ ունեցաւ Մուխթար փաշայի նախարարութեան հանդէպ, անվստահութեան քուէ մը տալու, և միևնչեւ իր նախագահին կողմէ հրաւիրուիլը նիստերը դադարեցնելու 22 յունիս 1912ին: Կառավարութիւնը մէկ քանի ժամ վերջը կարգաց փակման գիրը: Եւ այսպէս կարելի եղաւ թուրք Խորհրդարանականութեան մէկ նոր շքնաղ երևոյթին հանդէպ զուարճանալ, այսինքն, նախարարութեան մը և փակուած Խորհրդարանի մը միջև, վէճի մը պարագային հանդէպ:

§ 2.— Նոր նախարարութիւնը չյաջողեցաւ երկրին խաղաղութիւն բերել: Սրէկուան տէրերը անցան դժգոհներուն կողմը, ուրկէ հեռացած էին ընդդիմադիրները: Դահլիճը սպաներուն երդում ընել տուաւ հրաժարիլ ամէն քաղաքական գործունէութենէ, նոյն երդումը պահանջեց բոլոր քաղաքային պաշտօնեաներէն և ջնջեց պաշարման զուլթեանը, ճնշած էր մայրաքաղաքին, և գաւառային մէկ զութեանը, ճնշած էր մայրաքաղաքին, և գաւառային մէկ քանի քաղաքներու վրայ: Բայց նոր կառավարողներուն և Երիտասարդ-Թուրքերու միջև փոխադարձ ատելութիւնը,

չափազանց խորունկ էր, կարենալ մեղմելու համար պայքարին սաստկութիւնը: Բաց աստի, կառավարութիւնը առաջին օրէն իսկ ծանր սխալ մը գործած էր: Ընդհանուր ներուժ յայտարարելով, նպաստաւորած էր Ապաիւլ Համիտի կուսակիցները, ինչ որ արժէք տուաւ այն ամբաստանութեան թէ, կառավարութիւնը զազտնապէս համակիր է յետաշրջութեան: Երիտասարդ-Թուրքերը իրենց կողմէ անձնատուր եղան անսանձ բրորականտի մը, ինչ որ, հազիւ մէկ ամիս վերջը, «Ազատական» նախարարութիւնը մղեց Կոստանդնուպոլսոյ մէջ պաշարման վիճակը և պատերազմական ատեանները վերհաստատելու, մինչդեռ գաւառներու մէջ վարչութիւնը մեծ մասով (Երիտասարդացած), Խորհրդարանի ընտրութիւնները կը պատրաստէր այն տեսակ միջոցներով, որոնք գրեթէ վար չէին մնար Միութիւն և Յառաջագիժութիւն կուսակցութեան ունեցածներէն: Միևնոյն ատեն այլածիւնները, հետզհետէ աւելի կը խլրտէին: Ալպանացի ըմբոստները ներկայացուցին պահանջներու շարք մը, վերաբերմամբ լեզուի, դպրոցի և զինուորական ծառայութեան կալուածներուն մէջ առանձնաջնորդումներ տրուելուն: Անիշխանութիւնը կատարեալ էր Հայաստանի մէջ, և Մակեդոնիոյ ողբալի կացութիւնը, ի վերջոյ յանգեց և Թուրքիոյ՝ Սերպիոյ, Պուլկարիոյ և Մոնթէնէկրոյի հետ ազետալի պատերազմին, այս վերջինները ըլլալով բնական պաշտպանները այդ նահանգին դժբախտ ազգաբնակչութեան:

§ 3. — Պալքանեան պատերազմը արտաքին դադար մը բերաւ Թուրք սպաներու մարմնոյն մէջ, բայց Երիտասարդ-Թուրք քաղաքագէտները, երբէք չդադրեցուցին իրենց բրորականտը և ջանացին շահագործել Թուրք պարտութիւնները, ի շահ իրենց կուսակցութեան: Ի զուր ֆեամիլ փաշա, որ 1912 հոկտեմբեր 17ին Մուխթար փաշային տեղը իբր Եպարքոս դործի գլուխ անցած էր, ազդու միջոցներ ձեռք առաւ, և մինչեւ իսկ ձերբակալել տուաւ Երիտասարդ

Թուրք պետեր և պարագլուխներ: Դժբախտութիւնները Օսմանեան բանակին, որ առաջնորդուած էր Երիտասարդ-Թուրքերուն թշնամի Նազըմ փաշայի կողմէ, ի նպաստ այս վերջիններուն չըջում մը յառաջ բերին զինուորական շրջանակներու մէջ: Էնվէր պէյ Տրիպոլիսէն փութով գալուն հետ միասին, իր կուսակցութեան տրամադրութեան ներքեւ դրաւ ազգային հերոսի այն նախազդեցութիւնը, զոր ինքը Իտալիոյ հետ պատերազմի միջոցին, զիտցած էր ստեղծել: Վերջապէս առիթ մը ներկայացաւ Երիտասարդ-Թուրքերուն, իշխանութեան գլուխ վերադառնալուն հայրենասիրական նշանակութիւն մը տալու համար: 1913 յունվար 4ին, վեց պետութեանց ղեկավանները Բ. Դրան հաւաքական ծանուցագիր մը ներկայացուցին, որով կը ձնչէին Թուրքիոյ վրայ, հաւանեցնելու համար Ադրիանուպոլսոյ Պուլկարիոյ թողուելուն, և յունվար 9ին Թուրք բարձրաստիճան աստիճանաւորներու ժողով մը, Մեծ Եպարքոսին կողմէ հրաւիրած, արտայայտուեցաւ ի նպաստ խաղաղութեան: Այս հաւաքման յաջորդ օրը (10 յունվար 1913), Էնվէր և Թալաթ պէյերը, ի գլուխ 200 Երիտասարդ-Թուրքերու պառիկ խումբի մը, խուժեցին Բ. Դրան շէնքէն ներս, ուր նախարարները նիստ գումարած էին: Նազըմ փաշայի թիկնապանը Թէֆիք Դըպըրըլը, եւ յետոյ նոյն ինքն պատերազմական նախարարը, որոնք յարձակողներուն դէմ գացած էին, ինկան անոնց հարուածներուն տակ: Սպաննիշները յետոյ խուժեցին ժողովասարահէն ներս եւ ստիպեցին ծերունին ֆեամել փաշան, այդ տեղն իսկ իր հրաժարականը ստորագրէ: Ատկից աւելի բանի պէտք չկար տապալելու համար ազատական կառավարութիւնը: Իր անդամները փախան: Իրիկունը Մահմուտ Շէֆքէթ փաշա Մեծ Եպարքոս հռչակուած էր: Մեհմէտ Ե. և Կոստանդնուպոլսոյ պատուական ժողովուրդը ձղեցին որ ըլլայ:

§ 4.— «Ազատական» Բէթիմը վեց ամիս միայն ապրած էր ուրեմն: Այսու հանդէրձ այս կարճ ժամանակամիջոցը,

թոյլ տուած էր Միուծիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան թշնամիներուն, աշխարհի առջև պարզելու աւելի աչքի զարնող անբաւականութիւն մը, քան Երիտասարդ-Թուրք անբաւականութիւնը: Մենք արդէն ըսինք թէ ազատական հաւանաւայնութեան եւ Ժողովուրդի կուսակցութեան պաշտօնական յայտագիրները գրեթէ ոչինչով չէին տարբեր միութիւնական յայտագրէն: Բայց ոչ աւելի քան իրենց հակառակորդները, (ազատականները) չէին յարած այդ սկզբունքներուն: Երիտասարդ-Թուրքերու դէմ ատելութիւնը և իշխանութեան համար ցանկութիւնը, կ'առաջնորդէր զիրենք ամէն բանէ առաջ. ահաւաստիկ ինչո՞ւ յետաջրջականներու մեծ թիւ մը կը գտնուէր իրենց շարքերուն մէջ: Բաց աստի եթէ ազատականները ունէին Երիտասարդ-Թուրքերուն թերութիւնները, բայց մասնաւոր կերպով աչքի չէին զարներ, ո՛չ իրենց անվիճելի կորովով, ո՛չ ալ այն կարգապահութեամբ, որոնք կը յատկանշէին այս վերջինները, և իսկական քաղաքական մարդիկը շատ աւելի կը պակսէր իրենց, քան իրենց հակառակորդներուն: 1908 ին, Սահմանադրութեան գործադրութեան սրբալու առեւնը, միջինէն որքան ալ քիչ վեր, եղած բոլոր քաղաքագետները մտած էին Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան մէջ, որ էր և մնաց միակ ճշմարիտ կուսակցութիւնը երկրին մէջ: «Ազատական» կոչուած խմբակցութիւնները, չունէին միակ պետական մարդ մը, որ տէր ըլլար իրականութեանց հասկացողութեան: Սապահետին իշխանը չէր գիտցած ըստ բաւականին կորով մը ի սպաս դնել, իր ընդարձակ հմտութեան և իր շատ լայն զազափարներուն: Գնդապետ Սատըք պէյի խորհրդապաշտութիւնը (mystisime), ինքնին մթին, իր նպատակին գիտակից պետ մը չէր, որ երեւան կը բերէր: «Ազատականները» պարտաւորուեցան ուրեմն խմբուիլ Հին Բէմի մի պաշտօնատարներու յուրջ, որպիսիներն են Խազի Ահմէտ Մուսթար փաշա, Քեամել փաշա, Բէշիտ պէյ, Դարբիէլ Էֆէնտի Նորատունկեան, և կարևոր է ի վեր հանել թէ, անոնք չ'ուզէին հետեւեցան այս սովորա-

մոններուն ցոյց տուած ուղղութեան, փոխանակ անոնց վրայ տիրելու, ինչպէս այդ բանը ըրին Երիտասարդ-Թուրքերը, իրենց Մեծ Եպարքոսներուն Հիւսէին Հիլմի, Հաքքը և Սայիտ փաշաներու հանդէպ: «Ազատական» շրջանի նախարարներուն մէջ, ամէնէն աւելի աչքի զարնողը և ամէնէն ազդեցիկը Քեամել փաշան էր: Բայց ան ապահովապէս այն բիւզանդական Թուրքը չէր, որ համիտեան պալատի մեքենայութեանց մէջ ծերացած, պիտի կարենար կենդանարար հոսանք մը յառաջ բերել Օսմանեան հանրային կեանքին մէջ: Իր վերջին Մեծ Եպարքոսութեանը ուրիշ բան չըրաւ, բայց եթէ կրկնեց և երբեմն ալ ծանրացուց Երիտասարդ-Թուրքերու սխալները, և երկիրը, իր՝ իշխանութեան գլուխ անցընելէն ամենադոյզն իրական օգուտ մը չտեսաւ:

Ուրեմն պէտք չէ չափէն աւելի զարմանալ թէ, էնվէր և Թալաթ, 200 հրոսներու գլուխը անցած, կրցած ըլլան վերստին, և այնքան շուտով, իշխանութիւնը կորզել իրենց թշնամիներուն ձեռքէն: 1909 ի յետաջրջական շարժումի միակ բացառութէնէն դուրս, որ նիւթուած էր Ապտիւլ Համիտի կողմէ, այն բոլոր պետական հարուածները, որոնք Թուրքիոյ մէջ 1908—1913 տեղի ունեցան, ցոյց կուտային բանակի մեծամասնութեան ոգին, ոգի մը որուն նուազագոյն զանազանութիւնները և ելեէջները միշտ խնամտ կերպով ուսումնասիրուած և կշռադատուած էին կուսակցութիւններու կողմէ: Ասոր համար է, որ յեղափոխութիւնները կ'անցնէին առանց մեծ արիւնհեղութեան: Երբ Հայրենիքի Փրկիչները բեմին վրայ երեցան, Երիտասարդ-Թուրքերը զգացին թէ զինուորներու մեծամասնութիւնը այլևս իրենց կողմը չէր. ուրեմն խելացութիւն նկատեցին, ատենի մը համար չերևիլ և վերստին սկսան բանակին վրայ աշխատելու: Եւ որովհետև իրենց շարժումը յաջողութեամբ պսակուեցաւ, միայն բուռ մը մարդիկ, և մէկ քանի մարդասպանութիւններ բաւական եղան իրենց, վերստին Բ. Դրան տիրանալու համար: Գալով մայրաքաղա-

քին և գաւառներու ազգաբնակչութեան, 1913 Յունվար 10 ի պետական հարուածը, զինքը այնքան քիչ յուզեց, որքան 1912 Յունիս Գինը, որ կազմակերպուած էր Հայրենիքի Փրկիչներուն կողմէ:

ՉՈՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

(1913 Յունվար 10 Էն 1914 Յունիս 29)

§ 1. — Իրենց թշնամիներուն ժամանակաւոր յաղթանակը Երիտասարդ-Թուրքերուն չէր ապացուցած, իրենց քաղաքականութեան արմատական փոփոխութեան մէկ անհրաժեշտութիւնը: Ընդհակառակը այդ յաղթանակը մղեց Միութիւնականները ա՛յն որոշման թէ, պէտք էր կանխապատրաստուած ըլլալ ընդդէմ նմանօրինակ արկածախնդրութեան մը կրկնութեան, շնորհիւ գաղտնի ոստիկանութեան լաւագոյն կազմակերպութեան մը, և իրենց Բէժմին հակառակ տարրերուն հանդէպ տրակոնեան միջոցներու: Երիտասարդ-Թուրք տիրապետութեան չորրորդ շրջանը, սկսելով Նազըմ փաշայի սպանութենէն, մինչև Կոստենի եւ Պրեսկառի Տարտանելի առջև երեւումը, կը թուի ուրեմն բաւին բովանդակ իմաստովը, իբր Երիտասարդ Թուրք սարսափի շրջանը: Այս տասնեւութը ամիսներու պատմութիւնը, պատմութիւնն է յարատեւ և անողոք պայքարի մը, ընդ մէջ իշխանութեան գլուխը վերահաստատած սակաւագետութեան, և իրենց վրայ յարձակելու պատրաստուող թշնամիներուն միջև: Մինչդեռ Թուրք ժողովուրդին ահագին մեծամասնութիւնը, կը պահէր միշտ իր գերագոյն անտարբերութիւնը:

Մենք պարտինք բաւականանալ յիշատակելով այս տեղ այս պայքարին գլխաւոր պահէրը:

Նազըմ փաշայի սպանութիւնը, բանակին մէջ նոր պառակտում մը յառաջ բերաւ, ուր հանգուցեալ զօրավարը բազմաթիւ կուսակիցներ ունէր: 1913 մայիս 30ին, Լոնտոնի մէջ խաղաղութեան նախազիծերու ստորագրումէն յետոյ, աւելցաւ սպաներու դժգոհութիւնը, երբ կարելի եղաւ համոզուիլ թէ, Երիտասարդ-Թուրք պետական հարուածը Աղբիանուպոլիսը չէր փրկած Թուրքիոյ համար: Ինչպէս միշտ ստորին աստիճանի կրօնաւորները — սօֆիստները և հոճաները — Երիտասարդ-Թուրքերուն թշնամիներուն կողմը անցան: Բարիզի «ազատական» զօմիթէն անուցուած պայքար մը կը մղէր կըսէին, Շէրիֆ փաշայի ոսկիով: Վերջապէս 1913 Յունիս 2ին Նազըմ փաշային վրէժը լուծուեցաւ. Մեծ Եպարքոս Մահմուտ Շէֆքէթ փաշա ինկաւ մարդասպաններու հարուածին տակ, երբ իր ինքնաշարժով Պատերազմական Նախարարութենէն Բ. Դուռ կ'երթար:

Մահմուտ Շէֆքէթ փաշայի սպանութիւնը, բացաւ Երիտասարդ-Թուրք սարսափի ճշմարիտ տիրապետութիւն մը: Զանգուածոյ ձեռքակալութիւնները և տարազրուութիւնները, կախաղանները, օրակարգին վրայ վերադարձան: Ասոր հետ մէկտեղ, իշխանութիւնը կը կեդրոնանար միշտ աւելի նուազող թիւով անձերու ձեռքերուն մէջ: Ասոնց մէջ առաջին կարգի վրայ կուգային ազատութեան հերոսը մէջ առաջին կարգի վրայ կուգային ազատութեան հերոսը Էնվէր պէյ, Ներքին Գործոց նախարար Թալաթ պէյ, և ծովային նախարար ձէմալ փաշա: Որոշ աստիճանի ազդեցութիւն կը վայելէին նաև Երեսփոխանական Ժողովի նախագահ Խալիլ պէյ, Ելեւմտական նախարար ձավիտ պէյ, զօմիթէի ընդհանուր քարտուղարները Ֆէթհի պէյ, եւ յետոյ Միտհատ Շիւքրի և մէկ քանի ուրիշներ: Մեծ Եպարքոսութիւնը, այս խմբակին կողմէ վստահուեցաւ, եզրպտացի իշխան Սայիտ Հալիմ փաշայի, շքեղութեան ցոյցերու աշխարհէն մարդ մը, և շատ սնափառ, բայց որուն նկարագիրը և տաղանդը միշտ չէին հաւասարեր իր փառամտու-

թեան, և որ իր բարձրացումը կը պարտէր մեծ մասով այն թախանձանքին, որով արդէն յեղափոխութենէն առաջ, Միւսթիւն և Յառաջդիմութիւն գոմիթէն անոր հարստութենէն մեծապէս օգտուած էր: Մնաց որ, ներկայ պահոն, գոմիթէն այնքան քիչ հաշիւի կ'առնէր առ ի խայծ եղող այս մեծ Եպարքոսը, որովհետեւ ան Խորհրդարանին եղած աստիճանովը հըռ գործիք մը դարձած էր մէկ քանի արկածախնդիրներու ձեռքին մէջ:

Էնվէր պէյի կողմէ Ադրբայնուպոլսոյ խաղաղական վերագրաւումը, զոր Պուլկարները 1913 Յուլիսին պարպարած էին, Սերպերու հետ իրենց պատերազմին հետեւանքով, յանգեցաւ գլխովին զինովցնելու Երիտասարդ-Թուրք սակաւապետները, որոնց բռնապետութիւնը այլևս որևէ զսպում չձանչցաւ: Էնվէր պէյ միայն 32 տարեկան, ստանձնեց Նազըմ փաշայի յաջորդութիւնը, զոր ինքը սպաննած էր, և Էնվէր - Թալաթ - Ճէմալ եռապետութիւնը կորովով շարունակեց երկիրը իր քաղաքական թշնամիներէն մաքրել: 1914 փետրվարին, շուրջ 1300 զօրավարներ և սպաներ կը հաշուէին, որոնք իբր կասկածելի, պաշտօնանկ եղան: Վարչական բոլոր պաշտօնները, որքան ալ քիչ կարևոր եղած ըլլային, վստահուեցան Երիտասարդ-Թուրքերու: Խորհրդարանին ընտրութիւնները տեղի տուին ամէնէն ընդվզեցնող զեղծումներուն. գրեթէ միայն կառավարութեան կուսակիցներն էին որոնք ընտրական ցանկերու մէջ անցան: Պաշտօնանկ զօրավարները, սպաները և պաշտօնատարները, բնականաբար կը կազմէին յեղափոխական գոմիթէներ, բայց չնորհիւ գաղտնի ոստիկանութեան շրճէմալ փաշայի կողմէ, այնպիսի ճանաչողութեամբ մը կազմուած էր, որուն վրայ ապահովաբար այդ ժամանակի խաղաղ հանդիսատեսներէն մէկը, պիտի նախանձէր—նախկին Սուլթան Ապտիւլ Համիտ—, բոլոր այս դաւադրութիւնները կը քօղամերկուէին և վերջ կը գտնէին աւելի կամ նուազ անզուտ ճնշումներով: Այս շրջանի վերջերը ընդդիմադիրները ստիպուած էին արտասահմանի մէջ հաստատուիլ, այսինքն Բարիզի, Սթէնքի, Սելանիկի և Գահիրէի մէջ:

§ 2.— Մարդ պիտի կրնար հաւատալ թէ Պալքանեան պատերազմի զարհուրելի փորձին հետեւանքով, որ յանգած էր կայսրութեան քաղմաթիւ հարուստ նահանգներուն անդամահատութեան, Երիտասարդ-Թուրքերը պիտի հասկնային վերջապէս վարչութեան արմատական մէկ բարենորոգման անհրաժեշտութիւնը, և թէ երկրին ներքը, իրենց իշխանութեան դէմ այնքան յարձակումներէ յետոյ, պիտի գիտնային առաջքը առնել անոնց կրկնութեան, տալով իրենց քաղաքականութեան աւելի մարդկայնական և աւելի հաւասարակշիռ ուղղութիւն մը: Այս ուղղութեամբ ոչինչ եղաւ սակայն: Այս մեծ տղաքը այնպէս մեծամտած էին Ադրբայնուպոլսոյ վերագրաւումով, որ մոռցան Մակեդոնիոյ կորուստը: Եւ անկողմնակալ պատմագիրը պարտի ընդունիլ թէ Երիտասարդ-Թուրքերը չզիտցան անցեալի դասերէն օգուտ մը հանել:

Այսու հանդերձ, երկրին ելեմտական քայքայումը ստիպեց զանոնք մէկ քանի միջոցներ ձեռք առնել, բարձրացնելու համար իրենց վարկը արտասահմանի մէջ: Կառավարութիւնը, Սահմանադրութեան յօդուած 36 ին ուժովը հրատարակեց չորս առժամեայ օրէնքներ, պատրաստուած ծավիտ պէյի կողմէ, և ձգտելով թուրք անշարժ ստացուածքը ազատազրկու այն դարաւոր խոչնդոտներէն, որոնցմով չըջապատած էր Շէրին: Այս օրէնքները, առաջին անգամ ըլլալով, կը ներմուծէին անշարժ ստացուածքներու սահմանաւորումը և անոնց ձգբրիտ գնահատութիւնը (կալուածագրութիւն). այս օրէնքները կ'ընդարձակէին միաժամանակ վազրֆ ստացուածքներու ժառանգական իրաւունքը (1), իրա-

(1) Վազրֆները անիփսանցելի ստացուածքներ են, Սուլթաններու կամ մտնուորներու կողմէ մզկիթներու կամ բարեպաշտական հիմնարկութեանց ձօնուած, որոնք ուրեմն ատոնց սեփականատէրն են: Այս ստացուածքներուն վարչութիւնը կը գտնուի վազրֆներու նախարարութեան հսկողութեան ներքև: Իրենց ձեռքին մէջ ունեցողները կը վայելն զանոնք որոշ տարբի մը փոխարէն: Ատոնց տիրութիւնը կրնայ փոխանցուիլ, տրուելով, կամ ab intestat յաջորդութեամբ, մինչև սահմանաւորեալ աստիճան մը:

ւունք մը որ միայն մինչև եօթերորդ աստիճանի ազգա-
կրօններու պատկանած էր. բարոյական անձնաւորութիւն-
ները արտօնուած էին անշարժ ստացուածքներ ունենալու.
և ամէնուն մէջէն իբր ամէնէն կարևոր բարենորոգումը,
ներմուծուած էր անշարժ ստացուածքներու գրաւի դրու-
թիւնը: Մէկ քանի ուրիշ օրէնքներ հաստատուեցան, նպա-
տակ ունենալով բարձրացնել երկրին նիւթական բարեկե-
ցութիւնը. մէկ քանի օտար մասնադէտներ նորէն կառա-
վարութեան ծառայութեանը կոչուեցան: Բայց ասիկա իրա-
պէս ամբողջն է, ինչ որ կարելի է այս ժամանակամիջոցին
համար Երիտասարդ-Թուրք վարչութեան պահանջքի կողմը
անցընել: Միև բոլոր տեսակէտներով, Երիտասարդ-
Թուրքերու ներքին քաղաքականութիւնը պէտք է յատկանշուի
իբր վերադարձ մը դէպի Ապտիւլ Համիտի մեթոսները:

Այսպէս է որ 1913 Յունիսին, Թուրքերու կողմէ վե-
րագրուուած Թրակիոյ լաժնին օրթոտոքս ազգաբնակչու-
թիւնը կամ Գարգուեցաւ և կամ բռնադատուեցաւ ամէնէն
տմարդի վարժունքներու երեսէն իր հայրենիքէն հեռանալու:
Ամէնէն աւելի Յոյները տուժեցին: Շուտով Փոքր Ասիոյ
մէջ ալ սկսան Հեղինակաւ սարտին դէմ հալածանքները,
չատ յատկօրէն քօղամերկելով Երիտասարդ-Թուրք կա-
ռավարութեան դիտաւորութիւնը, որ էր Բրիտանիաներուն
զանգուածով գաղթելը յառաջ բերել, որպէսզի անոնց հողե-
րուն վրայ կարենան հաստատել Մակեդոնիայէն փախած
Թուրքերը: Հէլլէններու այս հալածանքները, 1914 յուլիսին
մեծ պետութեանց կողմէ բողոքներու տեղի տուին: Բ. Դու-
ռը շատ հաճոյակատարօրէն առաջարկեց, վեց պետութիւն-
ներու ներկայացուցիչներէն կազմուած յանձնախումբ մը
ընկերացընել Թալաթ պէյի քննական պտոյտին, զոր ներ-
քին գործոց նախարարը Փոքր Ասիոյ մէջ պիտի կատարէր,
«նպատակ ունենալով կարգը վերահաստատել»: Այս առա-
ջարկը որ կատարուած էր, Եւրոպան Երիտասարդ-Թուրք
քաղաքականութեան մասին խաբելու համար, ընդունուե-
ցաւ: Բայց յանձնախումբը չկրցաւ հաստատել թէ Յոյն դըժ-

բախտ ազգաբնակչութեան թշուառութիւնը հետեւանքն էր
Միութիւն և Յառաջդիմութիւն գօմիթէին և նոյն ինքն
կառավարութեան գործակալներուն գրգռութեանը:

Հայաստանը ա'լ աւելի ողբալի կացութեան մը մէջ
զտնուեցաւ, մինչև այն օրը ուր Ռուսիա բռնադատեց Բ.
Դուռը, ստորագրելու 1914 Յունվար 24 ի պայմանագրու-
թիւնը, որուն ուժովը, այս նահանգին կառավարութեան հա-
կակշիւը յանձնուեցաւ երկու օտար ընդհանուր քննիչներու.
կարգ մը առանձնաշնորհներ, վարչական, դատական, լեզ-
ուական և զինուորական ծառայութեան յատուկ կալուած-
ներու մէջ, շնորհուեցան տեղւոյն ազգաբնակչութեան:
Բայց անմիջապէս որ պատերազմը ծագեցաւ Գերմանիոյ և
Համաձայնութեան միջև, Բ. Դուռը փութաց ջնջել այս
բարենորոգումները և ճամբել ընդհանուր քննիչները:

Արաբներու հանդէպ Երիտասարդ-Թուրք քաղաքակա-
նութիւնը տողորուած էր աններողութեան և անկանխա-
տեսութեան նոյն ոգիով: 1913 Յունվար 13 ին, Պէյրութի
մէջ շարժում մը երևան եկաւ ի նպաստ արաբական նահան-
գային ինքնավարութեան մը: Երիտասարդ-Թուրքերը ամէ-
նէն առաջ Բարենորոգումներու Գօմիթէն լուծեցին, բայց
չուտով, զարհուրած տիրող շարժումէն, Բարիզի մէջ Միու-
թիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան ընդհանուր
քարտուղար Միտհատ Շիւքրի պէյի միջնորդութեամբ,
զաղտնի պայմանագրութիւն մը կնքեցին Արաբներուն հետ,
ասով անոնց մեծ զիջողութիւններ ընելով (1913 Յունիս):
Բայց Ազրիանուպոլսոյ վերագրուումը, այս խնդրոյն մէջ
ալ Երիտասարդ-Թուրքերուն ամբարտաւանութիւնը այն
տեսակ կէտի մը հասցուց որ, շուտով ուրացան այս պայ-
մանագրութիւնը, և անոր տեղ ուրիշ մը դրին, որ 1913 օ-
գոստոսին Կոստանդնուպոլսոյ մէջ կնքուեցաւ, որով մեծ
մասով կատարուած զիջողութիւնները ետ առնուեցան: Այ-
սու հանդերձ, այս վերջին պայմագրութիւնը կ'երաշխաւորէր
տակաւին, Արաբներուն իրենց լեզուին գործածութիւնը,
արաբական վիճակներու մէջ եղած նախնական և երկրոր-

դական ուսուցումին համար, և այս նահանգներուն մէջ անուանումը միայն այն պաշտօնեաներուն, որոնք երկրին լեզուն գիտեն. սակից զատ, նախարարութեան մէջ երեք աթոռ և որոշ թուով աթոռներ ալ Մերակոյտին և Երեսփոխանական ժողովին մէջ, ապահովուած էր իրենց համար: Բայց այս պայմանագրութիւնն ալ ունեցաւ առաջինին բախտը: Կառավարութիւնը, Արար լեզուի գործածութեան, զինուորական ծառայութեան և վազըֆներու վերաբերեալ մէկ քանի հատուածներ միայն հրատարակեց: Աւելորդ է ըսել թէ այս վարմունքը շահագրգռողներու մէջ, յառաջ բերաւ ամէնէն բուռն գայրոյթը:

Վերջապէս, բոլոր թուրք կառավարութիւններու սիրելի զաւակները, այն գայլերը որոնց բերանը անոնք սովորութիւն ունէին Հայոց միւսը նետելու, այսինքն. ֆիւրտերը, վայրկեանը եկած կարծեցիկ աւազակութեանն ապստամբութեան անցնելու համար: Կառավարութիւնը պարտաւորուեցաւ զինուորական արշաւանքներ կազմակերպել, կարգ մը ցեղախումբեր հնազանդութեան պարտաւորելու և ի միջի այլոց, անոնց ձեռքէն Պիթլիս քաղաքը առնելու համար:

Մէկ խօսքով, անիշխանութիւնը կը տիրէր ամբողջ Կայսրութեան մէջ:

Շահեկան է ի վեր հա ելը թէ, անմիջապէս որ այս կամ այն նահանգին համար բարենորոգումներու ուրուականը դուրսէն, Երիտասարդ-Թուրք կառավարութեան աչքերուն առջև կը շարժէին, այս վերջինը իբր հաւատարիմ հետևորդ Ապտիւլ Համիտի, երևան կը հանէր ընդհանուր բարենորոգմանց ծրագիր մը ամբողջ Կայսրութեան համար, ծրագիր որ կըսէր թէ, աւելորդ կը դարձնէր մասնաւոր բարենորոգումները: Այսպէս, 1913 մարտ 15ին, վիլայէթներու վարչութեան վրայ նոր օրէնք մը հրատարակուեցաւ, որ տեղւոյն ազգաբնակչութեան, միայն շատ անբաւական բաժին մը կը թողուր այդ վարչութեան մէջ: Բայց անմիջապէս որ Բոնուր տեղեկացաւ թէ Խուսական դեսպանատունը կը պատրաստուէր Եէնի-քէօյի մէջ վեց պետութիւններու յանձնա-

ժողովին, Հայաստանի բարենորոգմանց ծրագիր մը ներկայացնելու, երեք օրուան մէջ ամբողջ Կայսրութեան համար բարենորոգումներու թրքական ծրագիր մը պատրաստել տուաւ, ծրագիր որ իր անկապակցութեամբ և պարզմտութեամբ երբեմն շփոթութեան կը մատնէր նոյն իսկ Եէնի-քէօյի վերոյիշեալ յանձնաժողովէն իրեն կողմը սիրաշահուած պաշտպան մը, այսինքն զերման դեսպանատան ներկայացուցիչը:

Անիշխանութիւնը որ կը տիրակալէր իրենց երկրին, չարգիլեց սակայն Երիտասարդ-Թուրքերը որ ինքզինքնուն համիւլամութեան և համաթրքութեան պերճանքը թոյլ տան: Ադրիանուպոլսոյ անակնկալ վերագրաւումէն ի վեր, Երիտասարդ-Թուրքերուն ունեցած մտքի զիճակը, հակառակ Եւրոպայի պաշտպանութեան, կարելի չպիտի ըլլար յատկանշել, բայց եթէ միայն իբր քաղաքական հոգեախտ մը: Ասոնք մոռցած էին Մակեդոնիոյ, Ալպանիոյ, Թրակիոյ մէկ մասին կորուստը, միայն այս պղտիկ յաջողութիւնը միտք բերելու համար, որ արդիւնքն էր միմիայն իրենց թշնամիներուն միջև յառաջ եկած անհամաձայնութեան: Իսլամ մոլեռանդութիւնը և թուրք ազգայնամոլութիւնը, իրենց աչքերնուն վրայ ինկան իբրև կրկնակ կուրցնող քող մը: Կոստանդնուպոլսոյ մէջ տեսնուեցաւ կազմութիւնը Իսլամական Միուրթիւն անունով ընկերութեան մը և ծնունդը Հակիրայիև Կրքուրեաև Հակիրայեաև Բենիտուրեաև. Մէտինէի մէջ համալսարանի մը հաստատման ծրագրով կը զբաղէին. զաղտնի գործակալներ զրկուած էին Հնդկաստան, Եգիպտոս և Խուսիա: Միւս կողմէ համաթրքութեան կուսակիցները, միայն Պոլսոյ մէջ երեք ակումբներ հիմնեցին և գործոն բրորականտ մը մղեցին ի նպաստ բոլոր թրքական ցեղերու միութեան:

§ 3. — Այսպէս ուրեմն Էնվերի, Թալաթի, Ճէմալի եռպետութիւնը, Ապտիւլ Համիտի տիրապետութեան մէկ նմանագործութիւնը դարձած էր: Հակառակութիւն ամէն

յառաջդիմութեան հանդէպ, բացառութիւն ըլլալով անխուսափելի բարենորոգումներ, մանաւանդ տնտեսական և ելևմտական կալուածին մէջ: Բռնապետութիւնը և սարսափը իբր կառավարութեան միակ սկզբունքները, համիւլամութիւնը իբր նեցուկ արտասահմանի քաղաքականութեան, առանձնաշնորհումներուն տրուելը ոչ-թուրք նահանգներուն, միայն Եւրոպայի Հնչումին տակ և հաստատ կերպով միտքը դրած ըլլալով, չյարգելու տրուած խօստումները, վերջապէս հալածանքը և ջարդը Քրիստոնեաներուն, մինչև որ պետութիւնները միջամտեն. ահաւասիկ որոշիչ գիծերը թէ «Կարմիր Սուլթանին» ըէժիմին և թէ «Կարմիր Նոպետութեան ըէժիմին»: Եւ այն վայրկեանին ուր Մեծ Եպարքոս Սայիտ Հալիմ փաշա, 1914 Յունվար 24ին Ռուսիոյ կցորդին Պ. Կօլկէվիչի հետ ստորագրեց այն պայմանագրութիւնը որ թուրքիան կը պարտաւորէր հանդէպ Ռուսիոյ պետութեանց Հայաստանի բարենորոգումներու մէկ զեկոյցը ուղղելու, Ապտիւլ Համիտ Վոսփորի վրայ, Պէյլէրպէյի իր գեղեցիկ պալատէն այս նկարը դիտելով իրաւունք պիտի ունենար գոչելու՝ «մեծ է Ալլահը. ապահովաբար պէտք չկար կառավարութիւն փոխելու»:

Եւ այս անկերպարան, կպչուն և տարբաղադրութեան մատնուած Թալաթե Համիտեան պետութեան զանգուածին մէջ է որ, եկան միւրճիլ 1914 Յունլիս 29ի պատմական առտուն, չարաշուք ցուակները գերման օրսանաւերուն, կէօպէնին և Պրէսլաուին:

Բ. — ԵՐԻՏԱՍԱՐԳ-ԹՈՒՐՔԵՐՈՒ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ

ՔԱՂՂՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

§ 1. — Եւրոպական բոլոր քաղաքականութիւններէն միայն ֆրանսականը, թրքական կեանքին վրայ որոշ ազդեցութիւն մը ի գործ դրած է: Ֆրանսական դպրոցներու այն մեծ ցանցը, ըլլան անոնք կրօնական կամ աշխարհական,

որ երկար ատենէ ի վեր թուրք հողը կը ծածկէ. ֆրանսական կարևոր գրամագլուխները որոնք թուրքիոյ երկաթուղիի, ճարտարարուեստական և առևտրական ձեռնարկներուն մէջ բռնուած են, վերջապէս ֆրանսեկթրքական աւանդական քաղաքական բարեկամութիւնը, որ Խրիմի պատերազմին ատենը, մինչև զէնքերու եղբայրակցութեան յանգած էր — այս բոլոր պարագաները ամէնէն քիչ ուսում առած թուրքերուն ալ ակնարկները դարցուցած էին դէպի Ֆրանսա և ասոնք մղուած էին ֆրանսերէն լեզուն և գրականութիւնը ուսումնասիրելու: Ֆրանսական քաղաքակրթութիւնը առանձին կը պայքարէր թուրքերու մտքին մէջ՝ ընդդէմ Շէրիի մթին ազդեցութեան:

Բացայայտ է որ, ըստ ամենայնի ազատական թուրքերը ինքզինքնին Ֆրանսայի կողմը կը զգային: Մեր Երիտասարդ-թուրք շարժումը սկսաւ երևան գալ, թուրք գաղթումը դէպի այս երկիրը ուղղուեցաւ: Բարիզի մէջ է որ հրատարակուեցաւ Մեշյիքթըքը, Ահմէտ Բիգայի տնօրէնութեան ներքեւ. Ֆրանսայի մէջ է որ տարիներով տեղի ունեցած են Երիտասարդ-թուրքերու գաղտնի ժողովները. Ֆրանսացի մեծ գրագէտներու դորժերն են որոնք թէև Ապտիւլ Համիտի կողմէ արգիլուած, սակայն ամէն ճամբաներով թուրքիա մանելով արթնցուցին Արևելքիին յոյլ միտքը:

Անգլիոյ անունն ալ, ամէն ժամանակներու պէս, հաւասար կերպով մեծապէս ի պատուի էր ազատական թուրքերու մօտ՝ որոնք այս երկրին քաղաքական հաստատութեանց հանդէպ մեծ յարգանք ցոյց կուտային:

Այս պայմաններուն մէջ, բնական էր որ Սուլթան Ապտիւլ Համիտի գերմանասէր քաղաքականութիւնը ընդունելութիւն չգտնէր թուրք ընկերութեան լուսամիտ մասին կողմէ, որ Վիլհելմ Բ.ի «բարեկամութենէն», Օսմանեան Կայսրութեան համար ոչ մէկ բարիք կը յուսար: Հետևապէս, գերման «մշակոյթը», Համիտի տիրապետութեան ատեն մեծ յառաջդիմութիւններ չըրաւ թուրքիոյ մէջ: Գերման լեզուն և ոգին, Գերմանիա զրկուած սպաննու մտքին մէջ

բանի կերպով դրօշմուած էր: Բայց քաղաքայինները կատարելապէս դուրս կը մնային գերման ազդեցութենէն, և նոյն իսկ դժուար էր անոնցմէ մէկուն հանդիպիլ որ գերմաներէն խօսէր: Գերմանացիները սակայն Թուրքիոյ, մանաւանդ Պաղեստինի մէջ բաւական մեծ թուով դպրոցներ բացած էին, բայց այս դպրոցները յաճախող Թուրքերուն թիւը շատ քիչ էր: Պէտք է աւելցնել որ գերման նկարագրին իմաստակութիւնը և մանաւանդ կոպտութիւնը հակակրելի են Թուրքերուն համար, և ծանօթ է որ գերման ուսուցիչները իրենց Օսմանցի ընկերակիցներէն և ստորակարգ եաջներէն ի սրտէ ատուած են:

Ուրեմն, Ապաիւլ Համիտի տիրապետութեան օրով, կարելի չէ թուրք կեանքին մէջ գերման «մշակոյթի» մը թափանցումի մասին խօսիլ: Գալով թրքական հողերու վրայ Գերմանացիներու կողմէ կազմուելիք գաղութներուն, Գերմանացիներուն տրուած Պաղտատի երկաթուղիի գծի առանձնաշնորհումին և ուրիշ արդիւնաւոր ձեռնարկներու, մէկ խօսքով Գերմանիոյ տնտեսապէս Թուրքիա թափանցումին, ասոնք ամէնքը միայն հատուցում մըն էին Սուլթանին կողմէ կայսեր տրուած, ի փոխարէն անոր քաղաքական օժանդակութեան: Այս վերջինին հետ տեսակցելէ յետոյ, որ չէր արհամարհած անձամբ իր յարգանքները ներկայացնելու անոր, Հայերու մեծ մարդասպանը, շատ աղէկ գիտէր թէ կրնար վստահիլ Վիլհելմի բացարձակ օժանդակութեանը վրայ, իր բռնապետական քաղաքականութեանը մէջ, բայց գիտէր նոյնպէս թէ պարտաւոր էր ի փոխարէն ենթարկուիլ իր զինակցին բոլոր կամքերուն որոնք տնտեսական խնդիրներու կը պատկանէին: Այսպէս ժամանակակից աշխարհի երկու մեծագոյն բռնապետներուն անձնական զինակցութիւնը տեղի ունեցաւ, յառաւելութիւն գերման ժողովուրդին, բայց ի վնաս Օսմանեան ազգին:

Այս պայմաններուն մէջ, անօգուտ պիտի ըլլար պնդել այն զգացումներուն վրայ, որոնք կ'ոգեւորէին Նրիտանոսարք Թուրքերը, հանդէպ Գերմանացիներուն, երբ առաջինները

յեղափոխութիւնը պատրաստելու շրջանին մէջ էին: Եւ այս զգացումները 1908 Յուլիսին Սահմանադրութեան գործադրութեան դրուելէն անմիջապէս վերջը երևան եկան:

§ 2. — Հրամարումը Մեծ Եպարքոս Ֆէրիտ փաշայի, փորձուած կուսակիցը Գերմանիոյ և Աւստրիոյ-Հունգարիոյ, առաջին հարուածն էր Թուրքիոյ մէջ ընդդէմ գերման քաղաքականութեան: Այս հիացումը չքացուց տեսողան ըստր երազները, ի մասին Աւստրո-Գերմանո-Թուրք պաշտօնական զինակցութեան մը, որուն առաջին հանգրուանը, համաձայն կարգ մը լուրջ աղբիւրներու, արդէն իրագործուելու վրայ էր: Համաձայն այս աղբիւրներուն, Աւստրահունգարիա, Միւրսթէքի մեր բարի զինակիցը, 1908ին արդէն Թուրքիոյ հետ զաղտնի համաձայնութիւն մը կնքած պիտի ըլլար, որով կը ստիպուէր իրաց կացութիւնը պահպանել Մակեդոնիոյ մէջ. և երեք տարի վերջը ստարել Սուլթանին՝ այս նահանգին մէջ ունեցած բոլոր վեհապետական իրաւունքներուն հաստատմանը համար: Աւստրահունգարիա, բաց աստի յանձնառու կ'ըլլար ստիպելու Սերպիան և Մոնդէնէկրոն, որպէսզի չէզոքութիւն պահեն, Թուրքիոյ և Պուլկարիոյ միջև վէճի մը պարագային: Թուրքիա ալ իր կողմէ յանձնառու կ'ըլլար չի թոյլատրելու որ Նովի Պազարի սանձաքի մէջ, սերպիական բրօքականտ տեղի ունենայ, և բաց աստի միայն Աւստրիական և Հունգարական հպատակներուն վերապահել Սելանիկի և Սկիւպի նահանգներու մէջ ամէն տեսակ արտօնութիւններ:

Այս պայմանադրութիւնը, որուն գոյութեանը հաւատալու ամէնէն լուրջ պատճառները ունինք, ստորագրուած էր, բայց ոչ տակաւին վաւերացուած, երբ յեղափոխութիւնը պայթեցաւ: Դահլիճը, նախագահութեամբ համոզուած անգլիասէր Քեամիլ փաշայի, բնականաբար զգուշացաւ այդ պայմանադրութեան վաւերացումը Սուլթանին ներկայացնելէ: Այսպէս Աւստրահունգարիա և իր համը գերակիցը

Գերմանիա, կրեցին առաջին նուստացումը որ, գաղտնի ըլլալու համար, իրենց Նոր Բէժիմի կողմէ ոչ մէկ լաւ բան գուշակել կուտար: Սակայն շուտով հանրային ցոյցերը չթերացան Թուրքիոյ արտաքին քաղաքականութեան շրջանին բովանդակ ուզուած փայլը տալու: Սըր ձէրըլտ Լուսթէր, Մեծն Բրիտանիոյ նոր զեապանը, իրեն՝ Երիտասարդ-Թուրքերու կողմէ զինքը կոստանդնուպոլիս բերող կառախումբէն ելքին յաղթական կերպով եղած ընդունելութիւնը, ի վեր հանեց այն ճառին մէջ զոր խօսեցաւ Սուլթանին իր յանձնարարագրերը ներկայացնելու առիթով և ծանրացաւ այն բոլորովին մասնաւոր համակրութիւններուն վրայ, զորս Անգլիա կը սնուցանէր Նոր Թուրքիոյ համար: Աւելի ջերմ համակրութեանց փոխանակութիւն մը տեղի ունեցաւ նաև Երիտասարդ-Թուրքերուն և Ֆրանսական ընկերութեան ու կառավարութեան միջև: Եւ բաց աստի, ամէնէն անակնկալ բախտերէն մէկը ներկայացաւ Երիտասարդ-Թուրքերուն, Հին Թուրքիոյ դարաւոր թշնամիին Թուսական կայսրութեան հետ մերձեցում մը ունենալու ձևին տակ:

§ 3.— Այս մերձեցումը միայն անոր համար տեղի չունեցաւ, որովհետև Թուսիա բարեկամն էր Ֆրանսայի և Անգլիոյ: Երիտասարդ-Թուրքերը մեծապէս տպաւորուեցան Իզվոլսքիի այն շրջաբերականէն, որ Նոր-Թուրքիոյ կ'երաշխաւորէր Թուսիոյ բարեացակամութիւնը, նոյնիսկ օժանդակութիւնը, այն մասնաւոր պայմանով, որով ան պիտի զործազրէր խոստացուած բարենորոգումները, և նոր թուական մը պիտի բանար կայսրութեան քրիստոնիա ազգաբնակչութեան համար: Մեր արտաքին գործոց նախարարին 1908 զեկտեմբեր 12 ին Տումայի մէջ խօսած ճառը, Թուրքիոյ մէջ ոչ նուազ համակրական արձագանգ մը գտաւ (1): Յիրաւի, Թուս և Թրքական մերձեցման գաղա-

(1) Գ. Իզվոլսքի այդ ճառին մէջ կ'ըսէ մասնաւորաբար. « Այս երեք պետութիւնները (Պուլկարիա, Սերպիա, Մոնղէնէկրո) պէտք է որ նամուրեն,

փարը չսահմանափակուեցաւ կառավարական շրջանակներու մէջ: Մեծապէս շահագրգռեց երկու երկիրներու ընկերութիւնը և Թուսական ու Թրքական մամուլին յօդուածներու ամբողջ շարքի մը մէջ արտացոլաց: Նախ Իզսաւթերթը եղաւ որ այս նիւթի մասին Նովոյի Վրեմիայի հետ կարծիքներու փոխանակութիւն մը կատարեց, կարգ մը վարանումներէ յետոյ, իրեն հետեցան իր ներքին քաղաքականութեան երկու հակառակորդները, Թանիև և Շիրայի իւնիք, Միւլթիւն և Յառաջդիմութիւն գումիթէի օւկանները: Այս Թուրք թերթերը կը ճգնէին ապացուցանելու, Թուսիոյ և Թուրքիոյ համար, որոնք երկուքն ալ նորոգումի շրջանի մէջ էին, անհրաժեշտութիւնը մոռնալու հին վէճերը և բարի դրացնութեան մը նոր թուականին սկիզբ դնելու: Այս օւկանները որեւէ դժուարութիւն չէին տեսներ, ընդունելու համար Քրիստոնեաներու և Խուլաններու հաւասարութիւնը, որ Թուսիոյ կողմէ ջատագովուած էր, և որ իբր սկզբունք մաս կը կազմէր Երիտասարդ-Թուրք ծրագրին: Օսմանեան մամուլը միաժամանակ նպաստաւոր ընդունելութիւն կընէր Թուս մամուլի կոչին, միասին պայքարելու համար ընդդէմ Գերմանիոյ և Աւստրիական գաղտնի, և նոյնիսկ իր համակրութիւնները կ'արտայայտէր ստեղծումին համար Պալքանեան պրոֆի մը, որուն մաս պիտի կազմէր Թուրքիա:

Մենք շահեկան կը կարծենք այդ ժամանակի Թուրք մամուլէն մէկ քանի քաղուածքներ տալու այս տեղ:

ԻԳՏԱՄ 22 Սեպտեմբեր 1908.— Նովոյէ Վրեմիա մեր սեփական դիտողութիւնները հաստատելով ճանդերձ, մատնանիշ կընէ թէ Մէն Բէթերպուրկի բարեացակամ վերաբերմունքը, երևցած է արարքներով, այսինքն նոյն իսկ Մակեդոնիոյ բարենորոգումներուն վերաբերող առաջարկներուն լքումով, և

իրենց միջև բարոյական և քաղաքական միութեան անհրաժեշտութեան մը: Մեր նպատակը պէտք է ըլլայ այս պետութիւնները իրարու մօտեցնել և միացնել զանոնք Թուրքիոյ, անոնց տղգային և տնտեսական անկախութեան հասարակաց պաշտպանութեանը ի կանխանորոգիւնը»

ոստիկան-զինուորուժեան պատկանող Ռուս սպաներուն ետ կանչելովը, Բայց յետոյ թերթը դիտել կուտայ թէ, Թուրքիա օրէնքի առջև հաւասարութիւն յայտարարած է Սլաւներուն և Իսլամներուն դրով Ռուսիա կատարելագոյն գոճ պիտի ըլլայ եթէ այս խօստուռն ալ իրականանայ:

«Մեզի գալով, մենք ոչ միայն լիագոյն կը գնահատենք այս խօսքերը, այլ և մեծ կարեւորութիւն մը կուտանք անոնց, որոնց վրայ կը հրաւիրենք ուշադրութիւնը մեր բոլոր հայրենակիցներուն: Մէկէ աւելի անգամներ ըսած ենք այդ բանը, և դժբախտաբար պէտքը կը զգանք կրկնելու նոյնը:

«Եւրոպայի պատմութեան մէջ եզակիան եղող այս կացութիւն, զլուխը ըլլալով Ռուսիան, մեզի գործելու այնքան մեծ ազատութիւն մը կը թողու, և կը նշանակէ էական պայմանի մը պահպանումը, այն պայմանին զոր մենք պիտի իրագործենք շատ մտաւոր ապագայի մը մէջ, որ է ազատութիւն, հաւասարութիւն և եղբայրութիւն, զորս խոստացած ենք Օսմանեան բոլոր հպատակներուն, աւանց ցեղի և կրօնի խտրութեան. պէտք չէ որ բաւականանանք զանոնք թուրքի վրայ արձանագրելով, որպէսզի յետոյ եղծնք, ինչ որ մինչև այսօր եղած է: Այլագոյն արեւելի խնդիրը վերստին պիտի ծնի նորէն, Ռուսիա և Եւրոպա պիտի սկսին միջամուխ ըլլալ մեր ներքին և արտաքին գործերուն և անհանգիստ ընել մեզ: Ինչո՞ւ համար ծածկել ճշմարտութիւնը. Ինչո՞ւ համար չտեսնել մեր ներկայ կացութեան առաւելութիւնները, և աչքերնիս զոցել իր վտանգներուն հանդէպ»:

ԻԻՏԱՄ 25 Սեպտեմբեր 1908.— «Մեծագոյն ուրախութեամբ է որ կը հրատարակենք ներկայ կացութեան վրայ, Ռուս մամուլին խորհրդածութիւնները: Մեր խօսքերը հաստատութիւն մը գտած են: Ըստ օրինակին Անգլիոյ, Ռուսիա ևս չզնահատէր իրաւունքի այն բռնաբարութիւնները, որոնք ի գործ դրուած են Աւստրիոյ և Իտալիոյ կողմէ. Ռուսիա, քաղաքական անհրաժեշտութեան կամ հանրային կարծիքի ճնշումի տեսակէտներով չի չըմբռնուցնէր զանոնք: Մեզի համար առիկա երջանիկ լուր մըն է որ օգնութեան կուգայ. խնդիրը միջազգային համաժողովով մը լուծելու գաղափարն է, գաղափար զոր մենք առջի օրէն չատագրուած ենք:

«Սր ըստ օրէ, աւելի բացայայտ կը դառնայ որ մեր Ռուս բարեկամները, Աւստրիացիներուն և Գերմաններուն ունեցածէն հազար անգամ աւելի մեծ բարեկամութեամբ մը և համակրութեամբ մը, կը փորձեն Օսմանեան Մահմադականութիւնը: Ասկից կը հետեի որ — ինչ որ մինչև աստիճան մը արդէն երևան կուգայ մեր և Նովոյէ Վլադիմիրի միջև կարծիքներու փոխանակութեան — Ռուս քաղաքականութեան մէջ երջանիկ փոփոխութիւն մը յառաջ եկած է հանդէպ Թուրքիոյ, և թէ մենք ատկից պիտի օգտուինք մեր գործելագործութեան չափովը:»

ՇՈՒՐԱՅԸ ԻԻՄՄԷԹ 27 Հոկտեմբեր 1908.— «Ռուսիոյ և Թուրքիոյ միջև քաղաքական համաձայնութեան մը գաղափարը, ծնունդ առած է, Ռուս մա-

մուլին և հանրային կարծիքին մէջ: Այս գաղափարը նաև երևցած է արմատական և ազատական շրջանակներու և օսկաններու մէջ: Բայց քիչ առ քիչ տարածուած է ան և ընդունուած միև կուսակցութիւններուն կողմէ: Այսօր այս գաղափարը, նրբերանգներու տարբերութեամբ, ընդունուած է ամէնուն կողմէ, սակեւով սահմանադրականներէն. Ռուսքիա Փիէտոմոսի, մինչև կէս-պաշտենասկեւով սահմանադրականներէն. Ռուսքիա կ'ապացուցանէ թէ ամէնէն ազատական և ամէնէն պահպանողական Ռուսերը, նոյն գաղափարները ունին Թուրքիոյ հետ համայնութեան մը մասին: Ռուսերու կողմէ նմանօրինակ առաջարկ մը շատ պիտի մտածայնութեան մը մասին: Թուրքիոյ կարծիքը, որ զիտէ թէ միայն զօրաւոր պետութիւններէն բարեկամութիւնը կը փնտուռի Եւ եթէ Բեթեսպուրկի դանիշը համաձայնութիւն մը կ'առաջարկէր, ամրապնդելու համար երկու երկիրներու միջև անկեղծ յարաբերութիւնները, հուսատարի է որ այդ տեսակ առաջարկ մը ըզլան բոլոր ուրախութեամբ պիտի ընդունուէր Բ. Դրան կողմէ: Մեր կարծիքով կրկնելով քաղաքական համաձայնութեան մը ներկայ յարաբերութիւնները չեն վաներ քաղաքական համաձայնութեան մը կարելիութիւնը...» Բորթ Արթիւրէն մինչև Յուլիան, Բեթեսպուրկի արտաքին քաղաքականութիւնը արդարև եղած է խաղաղական: Այս մասին ապացոյցներն Անգլիոյ հետ համաձայնութեան քաղաքականութիւնը վերաբերմամբ Հնդկէն Անգլիոյ հետ համաձայնութեան քաղաքականութիւնը և Պարսկաստանի մէջ ազդեցութեան կատարել, Աֆխանական սահմանազուլսը և Պարսկաստանի խորհուրդները, գտնիները, մէկ քանի որ առաջ Սերպիոյ տրուած իմաստուն խորհուրդները, վերջագոյն այն իրողութիւնն իսկ որ Ռուս մամուլը և հանրային կարծիքը կը վիճին մեզի հետ համաձայնութեան մը կարելիութեան մասին, և այդ տեսակ համաձայնութիւն մը նպատաւոր կերպով կը դիմաւորեն: Դրացի պետութեան մը հետ, որ այնքան դրական կերպով մը, իր խաղաղական դիտաւորութիւնները կը յայտնէ, կարելի էր համաձայնութիւն մը կնքել, Թուրքիոյ արեւելեան տարածքներուն, Բուսթիլի բարենորոգումներուն, գաբիթիւլասիօններուն և ներքիններուն արդի կացութեան երաշխաւորութեանց մասին: Թուրք կատալութեան ճշմարիտ քաղաքականութիւնը կը կայանայ, խաղաղական միջոցներով ազգին մշակոյթի յառաջդիմութիւնը և իրաւանց պաշտպանութիւնը ապահովելուն մէջ: Կոստանդնուպոլսոյ ներկայ կառավարութիւնը, պատրաստ է բարեկամութեան և համաձայնութեան ձեռք երկիցընելու ամէն անոր, որ պիտի օգնէ իրեն այդ նպատակին հասնելու համար: Եւ Թուրքերը պատրաստ են անկեղծ և ճշմարիտ սիրով մը պատասխանելու ամէն բարի դիտաւորութեան, որուն փորձը տրուած պիտի ըլլայ իրենց հանդէպ»

ԹԱԼԻՆ 24 Նոյեմբեր 1908.— «... Ռուս քաղաքական շրջանակներու մէջ կը խորհին թէ ժամանակը եկած է Պալքաններու մէջ Աւստրիական քաղաքականութեան դէմ թուրք մը կանգնելու միջոցներ գտնել, նոյնպէս և համազգեմանութեան որ այս քաղաքականութեան ետին կը պահուրտի: Այդ շըրմագեմանութեան մէջ կը խորհին թէ ժամանակը եկած է բաժնուելու ազգերէն և ջանակներուն մէջ կը խորհին թէ ժամանակը եկած է բաժնուելու ազգերէն և երկու երկիրներուն (Ռուսիա և Թուրքիա) շահերուն համապատասխան ճամբայ մը ընտրելու: Եթէ Ռուս դիւանագէտները յաջողին երկու պետութեանց

բաղաբականութիւնը, իրենց յոյսերուն և իրենց խոհանարանն համապատասխան կերպով ներդաշնակութեան մէջ դնել, ասով ինքքիննուն մեծ յաջողութիւն մը պիտի ապահովեն ապագայի մէջ, և Եւրոպական հասարակչութիւնը լուրջ վտանգէ մը պիտի փրկեն»

ՇՈՒՐԱՅԸ ԻՒՄՄԷԹ 21 Նոյեմբեր 1908.— «Նովոյէ Վրէմիս կը տեսնէ որ Թուրքիա վերանորոգման աշխատանքի մէջ է: Ան կըսէ թէ, Թուրքիոյ և Պալքանեան Սլաւներու միջև յարաբերութիւնները, արմատական կերպով մը պիտի բարուրուին, և թէ շահերու նոյնութեան հետեւանքով, ամէնքը պիտի կրնան միութիւն մը կազմել: Պատիկ պետութիւնները միշտ «մեծ գաղափարներ ունին, որոնք վստասակար են իրենց և մտահոգիչ մեծ պետութիւններուն: Եթէ Պալքանեան պետութիւնները ուզեն հրաժարիլ այս «մեծ գաղափարներէն», Թուրքիա պատրաստ է զանոնք իր շուրջը խմբելու և անոնց զինակիցը դառնալու:

«Ինչ որ Ռուսիոյ հետ բարեկամական յարաբերութեան և զինակցութեան կը պատկանի, հարկ է ըսել թէ Թուրքիա, որուն վարչութիւնը և քաղաքականութիւնը ձևափոխութեան ճամբուն մէջ են, առաւել քան երբէք խաղաղութեան պէտք ունի: Հարկ է բարեկամական յարաբերութիւններ հաստատել բոլոր պետութիւններուն հետ, և մանաւանդ Ռուս գրացիին հետ, հետեւ բար Նովայէ Վրէմիայի հետեւալ խօսքերը, ըստ մեր համոզման, կը համապատասխանեն երկու երկիրներուն շահերուն: «Ինչպէս որ Ռուսիա իր դարաւոր յանձնարիքն՝ Անգլիոյ հետ բարեկամական համաձայնութիւն մը կնքած է, նոյնպէս պիտի կրնայ զինակցութիւն մը կնքել Թուրքիոյ հետ, որ նոյն կացութեան մէջ կը գտնուիս Ռուսիա մեզի պէս պէտք ունի խաղաղութեան: Երկու պետութեանց միջև զինակցութիւնը կը պարտադրէ ինքզինքը հետեւեալ պատճառներով. երկու կողմերն ալ պէտք ունին խաղաղութեան, Ռուսիա և Թուրքիա դրացի են, Ռուսիա իսլամ հպատակներ ունի և մենք Սլաւ հպատակներ: «Ժամանակով Անգլիա, Ֆրանսա և Թուրքիա միասին կը պատերազմէին Ռուսիոյ դէմ: Այսօր Ռուսիա բարեկամական համաձայնութիւն մը կնքած է Անգլիոյ հետ, և զինակցութիւն մը Ֆրանսայի: Ինչպէս որ Խրիսթի պատերազմին ատեն մենք կռուեցանք այս պետութեանց կողքին. ընդդէմ Ռուսիոյ, պարտիքը հաւատարմապէս այսօր անոնց հետ ըլլալ Ռուսիոյ զինակիցները:

«Գերման գիտուն մը ըսած է. «Թէպ յառաջ երթալու համար պէտք է տունալ անցեալը»: Ազգերը և մանաւանդ անոնց զլխաւորները պարտուոր են մտնալ ատեւութիւնը, որը, հակառակութիւնը և վարչութիւնը, կարենալ խաղաղութիւն ունենալու համար: Եթէ Բեթերսպոլիէն մեզի համաձայնութիւն մը կամ զինակցութիւն մը կ'առաջարկուի, երկու պետութեանց շահերուն և արժանապատուութեան համապատասխան ձևի մը տակ, մենք պիտի ընդունինք և պիտի զննատենք այդ օրինակ առաջարկութիւն մը, ուրախութեամբ և բովանդակ անկեղծութեամբ»:

§ 4.— Ապտիւլ Համիտէն խլած ազատութեան հետ իրենց մեղարարութեան միջոցին Երիտասարդ-Թուրքերու կողմէ Երրեակ Համաձայնութեան հանդէպ, որդեգրուած վերաբերմունքը, անշուշտ միայն գաղափարային կեանքի շառժառիթներով չի բացատրուիր: Մէկ կողմէ Երիտասարդ-Թուրքերը կը տեսնէին որ Աւստրիա-Հունգարիա, Գերմանիոյ հետ համախոհ, կ'օգտուէր Թուրք յեղափոխութեան, Պոսնա-Հերսէզը իրեն կցելու համար, և եթէ չէր գրգռեր, բայց կը հովանաւորէր Պուլկարիոյ անկախութեան յայտարարութիւնը: Միւս կողմէ Ռուսիա առաջին և փայլուն ապացոյց մը կուտար Երիտասարդ-Թուրքիոյ հանդէպ իր բարի տրամադրութիւններուն, առաջը առնելով այն վէճին, որ ծագելու վրայ էր Թուրքիոյ և Պուլկարիոյ միջև, այս երկու պետութիւններու միջև Թուրք նախկին վեհապետութեան օրերէն յառաջ եկած ելեմտական հաշիւներու կարգադրութեան առիթով: Այս նպատակով Ռուսիա յօժարեցաւ որպէսզի Պուլկարիան Թուրքիոյ տեղը ինքը զառնայ իր պարտականը, պատերազմի տուգանքի այն տարեվճարներուն համար զոր Բ. Դուռը կը վճարէր իրեն 1878էն ի վեր: Այս իրողութեամբ, Պուլկարիա ազատեցաւ Թուրքիոյ հանդէպ ամէն պարտքէ: Այս գործողութիւնը որ Ռուսիոյ համար առանց դրամական կարևոր զոհողութիւններու տեղի չունեցաւ, սքանչելի արդիւնք յառաջ բերաւ թէ Պուլկարիոյ և թէ Թուրքիոյ մէջ:

Այդ օրերուն ստուգիւ կարելի էր մտածել թէ Թուրքիոյ մէջ Աւստրիա-Հունգարիան ազդեցութիւնը ինկած էր, այլևս երբէք չվերականգնելու համար: Զայրոյթի սարսուռ մը թոթվեց Թուրք ժողովուրդը, վիրաւորուած էր ազգային արժանապատուութեան զգացումներուն մէջ, ճիշդ այն պահուն երբ ան իր վերանորոգումը կը փորձէր: Միութիւն և Յառաջդիմութիւն կուսակցութեան կողմէ կազմուած Աւստրիական ապրանքներու պոյքոթը, նշանաւոր խանդավառութեամբ և խստութեամբ ի գործ դրուեցաւ ամբողջ կայսրութեան մէջ, նախայարձակին առևտուրին անագին

վնասներ պատճառելով: Աւստրեհունգարիա բազմաթիւ ժողովրդական միթիւնկներու մէջ անիծուած ու անարգուած էր, մինչդեռ Համաձայնական դեպպանատուններու առջև կը բազմապատկուէին համակրական ցոյցերը և Ֆրանսական, Անգլիական, Ռուսական քաղաքական մարդիկը (որոնցմէ Ա.Փ.Կուչքով, Տուժմայի նախագահը) որոնք այցելաբար Կոստանդնուպոլիս կը գտնուէին, Երիտասարդ-Թուրք պետերու կողմէ, առարկան կը դառնային խանդավառ և հանդիսական ընդունելութիւններու:

Կարծի է հաստատել թէ Երիտասարդ-Թուրք քաղաքականութեան այս նոր ուղղութիւնը պահուեցաւ Երիտասարդ-Թուրք Բէժիմի ամբողջ առաջին շրջանի տեղութեանը: Անգլիասէր Մեծ Եպարքոս Քեամիլ փաշայի հրատարականը (31 Յունվար 1909), թէև միայն հետևանքը այն անվտանգութեան զօր իր ներքին քաղաքականութիւնը Երիտասարդ-Թուրքերուն կը ներշնչէր, սակայն Անգլիոյ մէջ որոշ աստիճանի ցրտութիւն մը յառաջ բերած էր, և Երրեակ Համաձայնութեան և Թուրքիոյ միջև բարեկամութեան մէջ ալ առաջին խրամատ մը: Միւս կողմէ 26 փետրվար 1909ին, Աւստրեհունգարիոյ հետ Պոսնայի մասին կարգադրութիւնը, խոհեմ մերձեցում մը յառաջ բերաւ Բ. Դրան և այս վերջին պետութեան միջև, ենթադրեալ Սերպ վտանգին հանդէպ: Հակառակ ասոր, Երիտասարդ-Թուրք Բէժիմի առաջին շրջանի վերջերը, այսինքն 31 մարտ 13 ապրիլ 1909ի պետական հարուածի շախտեակին, Երրեակ Զինակցութեան դիրքը Կոստանդնուպոլսոյ մէջ կը շարունակէր անկայուն մնալ, և Գերմանիա մատնաւորաբար, երբէք չէր վերաշահած յեղափոխութեան հետևանքով կորսնցուցած դիրքերը: Հետևաբար յետաշրջական պետական հարուածը Կոստանդնուպոլսոյ Գերման դեպպանատան և Գերմաններուն կողմէ ընդունուեցաւ այնպիսի ուրախութեամբ մը, զոր անոնք նոյնիսկ ջանք չէին ընել ծածկելու:

§ 5. — Սակայն կացութիւնը փոխուեցաւ ի նպաստ

Գերմանիոյ, ոչ թէ յետաշրջութեան վաղանցուկ յաղթանակովը, այլ, Ապտիւլ Համիտի գահընկեցութեան պահուն: Մակեդոնական գրաւման բանակին գլուխը կը գտնուէր Մանուտ Շէֆքէթ փաշա, որ Գերմաններուն համոզուած և փորձուած բարեկամն էր: Այս տեսակ զինուորական տիրապետի մը ներկայութեան, ամբողջ Գերմանիոյ մէջ, թէ պաշտօնական և թէ անպաշտօն, միակ ազդակ մը լսուեցաւ որ կը պահանջէր ուրանալ հին Սուլթանը և իրենց խանդավառութիւնը յայտարարել Երիտասարդ-Թուրքիոյ համար: Եւ այս աղաղակը բնականաբար կրկնապէս ուժով դարձաւ, երբ Թուրք քաղաքային կառավարութիւնն ալ դրուեցաւ գերմանասէրի մը գլխաւորութեան տակ, այսինքն Մեծ Եպարքոս Հաքքը փաշայի, որ անձնական բարեկամն էր Պառոն Մարշալ Ֆօն Պիպերըշթայնի:

Այս արտաքին պատճառներէն զատ, ներքին շատ խորունկ պատճառներու ամբողջ շարք մը, Երիտասարդ-Թուրք Բէժիմի երկրորդ շրջանի միջոցին, յառաջ բերաւ, Թուրքիոյ նոր մէկ շրջումը Երրեակ Զինակցութեան կողմէն:

Այս պատճառներէն մէկը կը գտնուէր Կրեսալիան աղետալի խնդրոյն մէջ: Սահմանադրական շրջանի սկզբնաւորութեան, Կրէտէի մէջ այլևս Թուրք զօրագունդեր չկային, ասոնց տեղ դրուած էին չորս պաշտպան պետութեաններու (Ռուսիա, Ֆրանսա, Անգլիա, Իտալիա) զօրամասեր, և Թուրք վեհապետութիւնը զուտ երեակայական բան մըն էր միայն: Օսմանեան հանրային կարծիքը սակայն ծայրայեղ նախանձով մը կապուած էր այս երեակայութեան, և աւելի զգայուն էր Սուլթանին տեսական իրաւանց ամենադոյզն զանցառումին հանդէպ՝ Կրէտէի վրայ, քան Պուլկարիան և Պոսնան Կայսրութեան միացնող կապերուն ամբողջական խզումին: Պաշտպան պետութիւնները ուրեմն պարտ էին միջին ճամբայ մը բռնել Կրետացիներուն՝ ամբողջական կերպով Յունաստանի կցուելու ցանկութիւններուն և Երիտասարդ-Թուրքերուն ծայրայեղ արժանապատուութեան միջև:

Այս միջոցին, Գերմանիա և Աւստրիական իմպերիան, որոնք երկար ատենէ ի վեր Կրետական խնդրին շուրջ մեծ պետութեանց համաձայնութեան չէին մասնակցեր, չէզոք հանդիսատեսները կը մնային կացութեան, որ հետզհետէ աւելի փափուկ կը դառնար: Պոսնայի տաճնապին ատեն, կրետական ազգային ժողովին քրիստոնեայ անդամները Յունաստանի թագաւորին հաւատարմութեան երդում ըրին: Կղզիէն՝ պաշտպան պետութեանց իրենց զօրաբաժինները քաշելը դժնդակ կերպով ազդեց Երիտասարդ-Թուրք շրջանակներու վրայ: Կրէտէի ազգային ժողովին կողմէ Յունաստանի թագաւորին հաւատարմութեան երկրորդ երդումը, այն իրողութիւնը որ այս ժողովին թուրք անդամներէն և քատրներէն ալ պահանջուեցաւ երդում ընել, Կրետացիներու կողմէ Յունաստանի Երեսփոխանական ժողովին համար անդամներու ընտրութիւնը, բոլոր ասոնք, խորապէս զայրացուցին Երիտասարդ-Թուրքերը, որուն հետեանքը եղաւ բոլոր յունական ապրանքներու դէմ պոյքթըր, ամբողջ Կայսրութեան մէջ: Միաժամանակ, թուրք մամուլին մէջ միշտ աւելի բուռն ընդդիմութիւն մը յառաջ կուգար ընդդէմ պաշտպան պետութեան, և մասնաւորապէս Անգլիոյ, հակառակ աւոր որ այս պետութիւնները մերժած ըլլային իրենց հաւանութիւնը Կրետացիներու կողմէ եղած բոլոր պահանջումներուն, և նոյնիսկ ծովու վրայ, Աթէնք զրկուած Երեսփոխանները ձերբակալած ըլլային: Թուրքերը կղզիին վրայ իրենց վեհապետական իրաւունքին պաշտօնապէս ճանչցուիլը պահանջեցին, և այս կէտին մէջ գոհացում չգտնելով, պաշտպան պետութեանց դէմ քինախնդրութեամբ լեցուեցան: Մինչ այս, Գերմանիա և Աւստրիա ուրախ այդ գործին մէջ խառնուած չըլլալուն, կը ջանային իրենց այս վերաբերմունքը արժեցնել յայտ թուրք կարծիքին:

Այս երկու Կայսրութիւնները, Մակեդոնական և Պալատանեան խնդիրներուն մէջ կը զբաւէին ոչ նուազ առաւելութիւններով դիրքեր, խնդիրներ որոնք Թուրքիոյ համար անհունապէս աւելի կարևոր էին քան կրէտական հարցը:

Գիտակից իր պատմական առաքելութեան, Թուրքիա պարտէր Թուրքիոյ համար իր բարեկամական զգացումները սահմանել թուրք քաղաքականութեան՝ հանդէպ Մակեդոնիոյ Սլաւներուն և Պալատաներու Սլաւ պետութեանց ցոյց տուած բարեացակամութեան աստիճանին վրայ: Ընդհակառակը, Գերմանիա և Աւստրիա, ազատ նմանօրինակ աւանդութեանց կապերէն, կրնային ի հարկին, իրենց համար ապահովել Բ. Դրան բարեկամութիւնը. Մակեդոնիոյ մէջ թուրք բռնապետութիւնը անտեսելու ուղղութիւն մը ցոյց տալով, այսինքն նոյն իսկ Թուրքիոյ հետ համագործակից ներկայանալով ընդդէմ Մակեդոնացիներու բնական պաշտպաններուն, Սերպիոյ և Պուլկարիոյ: Այս օրինակ կացութիւն մը, եզականօրէն կը դիւրացնէր Աւստրիական դիւանագիտութեան մեքենայութիւնները ընդդէմ Թուրքիոյ:

Թուրքական գաղափարը Պալատանեան պլօքի մը, որուն թուրքիա մաս պիտի կազմէր, սահմանադրական շրջանի սկիզբը, ընդունուած էր թուրք մամուլի կողմէ համակրութեամբ, որուն կը խառնուէր սակայն որոշ չափով անվստաստութիւն: Այն ճամբորդութիւնը զոր Ֆէրիտիանտ թագաւորը 1910 փետրվարին դէպի Բեդրոկրատ կատարեց, և այն սիրալիր ընդունելութիւնը, զոր այն տեղ գտաւ, մեծապէս տաքնապեցուցին թուրք բոլեթիկոսները, բնականաբար աւստրիական և գերմանական կառավարութիւնները փութացին ծանրացնել այս մտահոգութիւնը, Պերլինի մէջ վարչապետ Պէթման Հոլվէկի՝ կոմս Էրէնթալի հետ ունեցած տեսակցութեանը վրայ զեկոյց մը հրատարակելով, որուն մէջ ասոնք ի վեր կը հանէին իրենց համակրութիւնը մտաւոր Արևելքի մէջ իրաց կացութեան պահպանմանը, եւ Թուրքիոյ մէջ ներքին ընդհանրացումներու հաստատուն հիմերու վրայ դրուելուն համար, իբր թէ մկկը կամ միւսը վտանգի տակ գտնուէին: Կոստանդնուպոլսոյ մէջ Թուրք դիւանագիտութիւնը, ատենի մը համար, յաջողեցաւ ցրելու թուրք անվրասթիւնը, ատենի մը համար, յաջողեցաւ ցրելու թուրք անվրասթիւնը, որ բացարձակ կերպով զուրկ էր հիմէ: Սակայն քիչ վերջը Միլովանովիչ և Տանկիլ նախարարներուն,

և յետոյ Բիէն և Ֆէրտինանտ Թագաւորներուն (մարտ 1910) կատարած ճամբորդութիւնները, ոչ մէկ դրական արդիւնք յառաջ բերին: Սարսափը կը շարունակէր տիրել Մակեդոնիոյ մէջ, Թուրքերու կողմէ Սլաւներու դէմ ի գործ դրուած վայրագութեանց ազդեցութեան ներքեւ, ոռոսական, ֆրանսական և անգլիական մամուլը քիչ առ քիչ կը լքէր իր բարեացակամ վերաբերմունքը հանդէպ Երիտասարդ-Թուրքիոյ: Երբեակ Համաձայնութեան երկիրներուն հանրային կարծիքի այս շրջումը, Թուրքիան կը դնէր ուրեմն սա երկընտրանքին առջև. Թուրքիա պարտ էր կամ հրաժարիլ իր անաբեկիչ քաղաքականութենէն, կամ Պերլինէն և Վիէննայէն ապահովութիւն ստանալ իր ներքին գործերուն մէջ, նոր միջամտութեան մը վտանդին դէմ:

Այս վերջին կողմին է որ կայանք տուին Երիտասարդ-Թուրքերը: Անոնք նախընտրեցին անցնիլ այն կողմը, ուր իրենց հակասլաւ քաղաքականութիւնը կը հանդիպէր փոխանակ քննադատութեան, համակրութեան և զնահատումի:

Աւստրիացիներման քաղաքականութիւնը, բաց աստի, չէր բաւականանար Եւրոպայի մէջ Երիտասարդ-Թուրքերու պինդ գլուխ քաղաքականութիւնը քաջալերելով: Եւ Սսիոյ մէջ ալ հաւասարապէս կը մղէր զանոնք արկածներու ճամբուն մէջ, զգուշացնելով զիրե ք երևակայական վտանգներէ, որոնք կը սպառնային իրենց, այսինքն Ռուսիան Հայաստանի մէջ, Անգլիան Արաբիոյ մէջ և երկուքը մէկ Պարսկաստանի մէջ:

Մանաւանդ, Թուրք եւ Պարսիկ սահմանագրուխներու վեճն ի որ մեծ կարևորութիւն ստացաւ խնդրոյ առարկայ շրջանի միջոցին: Արդէն երկար ատենէ ի վեր, Թուրքիա բաժնուած էր Պարսկաստանէն, ոչ թէ սահմանագլուխի գիծով մը, այլ գոտիով մը որ նկատուած էր վիճելի կամ չէզոք, և ուր հաստատուած էին զանազան ցեղախումբեր: 1905ին, Թուրքերը օգտուելով Ռուս և ճաբոնական պատե-

րագմէն, Պարսիկ անվիճելի հողի վրայ շարժումի մը սկսան, 1910ին, արդէն Պարսկաստանէն նկատելի մաս մը գրաւեցին, չէզոք գոտիին արևելքը (շուրջ 12000 քա. քիլօմէթր): Ամենադոյզն կասկած չկայ թէ Թուրքերուն այս շարժումը նպատակ ունէր Ռուսիոյ դէմ ազգամագիտական խարխիս մը ձեռք անցընել: Պարսկաստանի մէջ ոտնձգութիւնները Թուրքիոյ կ'երաշխաւորէին, ո'չ միայն յարմար ճամբաներուն տիրութիւնը, Միջագետքէն դէպի հիւսիս իրենց զօրագունդերուն փոխադրութեանը համար, այլև ինչ քաղաքին մերձեցումը, ինչ որ Երևանի համար վտանգ մը կը ներկայացնէր: Եւ մինչդեռ Ռուսիա Ատրպատականի մէջ երևցաւ, Պարսիկ սահմանագլուխի քաղաքներու Թրքական գրաւումը Դավրէժի մէջ, մեր զօրամասին ապահովութեանը դէմ սպառնալիք մը դարձաւ: Ուրեմն բացայայտ է թէ Թուրք-պարսկական սահմանագլուխներու վէճը անազին կարևորութիւն մը ունէր թէ Ռուսիոյ և թէ Անգլիոյ համար: 1905էն սկսելով, Ռուսիոյ և Մեծն Բրիտանիոյ դեսպանները չղաղբեցան բողոքելէ Բ. Դրան, ընդդէմ Թուրք ոտնձգութեանց: Անգլիաուս համաձայնութեան կնքուելէն յետոյ, հաւաքական բողոքները շատ ստիպողական նկարագիր մը առին, առանց սակայն մեծ արդիւնքներու յանգելու: Ռուս զօրամասի մը ինչ առաքումը սակայն, Թուրքերու յառաջխաղացումը կասեցուց:

Այսպէս ուրեմն, Թուրք-Պարսիկ վէճը 1910—1911ին, Թուրքեռուս և Թուրքեանգլիական յարաբերութեանց ամէնէն նուրբ կէտերէն մէկը կը կազմէր: Մէկ կողմէ Գերմանիա զաղտնապէս կը քաջալերէր դէպի Ատրպատական Թրքական խուժումը. միւս կողմէ Ռուսիա և Անգլիա կորովի կերպով կ'ընդդիմանային այս արշաւանքին, և այս կորովի կերպով կ'ընդդիմանային այս արշաւանքին, և այս Երիտասարդ-Թուրք առաջնորդներու մօտ կը յարուցանէին մեծ գրգռութիւն մը, զոր չէին յաջողեր նոյն իսկ ծածկելու:

§ 7.— Որքան ալ Գերմանիոյ և Աւստրիոյ մեքենայու-

Թիւններուն յաջողութիւնը նշանակալից եղաւ, սակայն այս երկու պետութիւնները չյաջողեցան Թուրքիան բացէ ի բաց իրենց կողմը անցընել, ո՛չ Հիւսէյն Հիւժի փաշայի և ո՛չ ալ Հաքքը փաշայի եպարքոսութեան օրով, այսինքն մինչև Իտալիոյ հետ պատերազմը: Ստոյգ է որ Հաքքը և Մահմուտ Շէֆքէթ փաշաները համոզուած կուսակիցներն էին Թուրքիոյ՝ ամենասերտ կերպով Գերմանիոյ և Աւստրիոյ հետ միութեան, զօրավար Ֆոն Տէր Կոլց այդ պահուն պաշտօն ունէր զբաղելու վերակազմութեամբը Թուրք բանակին, որուն Գերմանասէր ձգտումները միշտ անելի կը շեշտուէին. վերջապէս Հաքքը փաշա 1910 օգոստոսին, տեսակցութիւններ ունեցաւ Մարիէնպատի մէջ, Կոմս էրէնթալի հետ և դիւրին եղաւ դատելու պարունակութիւնը այս խօսակցութիւններուն, երեսփոխան Պէրնուայթէրի խօսած ճառով, զոր այս վերջինը արտասանեց Աւստրիական խորհրդարանին մէջ ի մասին Աւստրիոյ, Գերմանիոյ և Թուրքիոյ միջև մօտաւոր համաձայնութեան մը, որուն նախատակն էր ստեղծել «ամբացեալ խաղաղական դիրք մը Վոսփորէն մինչև Պալթիկ»: Սակայն, չնայելով ասոր, խնդրոյ առարկայ այդ ժամանակին, պաշտօնական զինակցութիւն մը չկնքուեցաւ երեք պետութիւններու միջև, և ասիկա անոր համար որ Միութիւն և Յառաջդիմութիւն գօմիթէին քաղաքային անդամները չէին ուզեր վերջնապէս խզուիլ Երրեակ Համաձայնութեան հետ:

Այս հոսանքը, նպաստաւորուած Կուսակցութեան ազդեցիկ անդամներէն, որպիսիներն են, Թալաթ, Ճավիտ, Հիւսէյն Ճահիտ և Խալիլ, բաւական զօրաւոր էր այդ միջոցին. շատ մը արարքներ կ'ապացուցանեն այս իրողութիւնը: Այսպէս տակաւին 1909 դեկտեմբերին Գերմանացիները Թուրք Խորհրդարանին մէջ կազմակերպեցին շատ նենգաժետ մեքենայութիւն մը ընդդէմ Հիւժի փաշայի, որովհետև այս վերջինը ընդունած էր անգլիացի Լինչի ծրագիրը ի մասին Տիգրիսի և Եփրատի վրայ նաւարկութեան Օսմանեան նոր ընկերութեան մը կազմուելուն. սակայն Թանիկը,

Միութիւն և Յառաջդիմութիւն Կուսակցութեան օուկանը, դիմակազերծ ըրաւ զերման մեքենայութիւնը, որ վերջ գտաւ կատարեալ ձախողանքով մը: Նոյն Երիտասարդ-Թուրք շրջանակները գոհունակութեամբ ողջունեցին, իբր անկումէն յետոյ, Պրանսայի, Անգլիոյ և մանաւանդ Ռուսիոյ մէջ կառավարութեանց և մամուլին կողմէ Հիւժի փաշային եղած ընդունելութիւնը: Բեդրոկրատի մէջ, Նովոյէ Վրեմիան ի պատիւ Հիւժի փաշայի խնջոյք մը կազմակերպեց: Պատշաճ է նաև ի վեր հանել թէ Սոֆիայի սլաւական համալսարանի ռուս անդամները, ի միջի այլոց Տումայի նախագահը Ա. Ժ. Կուչքօֆ, որոնք 1910 Յուլիսին Կոստանդնուպոլսէն կ'անցնէին, ընդունուեցան սիրալիբ կերպով բազմաթիւ Երիտասարդ-Թուրք քաղաքագէտներու կողմէ: Ասոր հակառակ Հաքքը փաշայի, Կոմս էրէնթալի հետ ունեցած տեսակցութիւնը, Թանիկի ներշնչեց շատ աննպաստ յօդուած մը Աւստրիոյ և Գերմանիոյ քաղաքականութեան դէմ, յօդուած որ կատարի պատասխան մը յառաջ բերաւ Կոստանդնուպոլսոյ Գերման դեսպանատան օրկանին, Օսմանիշէր Լոյճի կողմէ:

Թալաթ-Ճավիտ խմբակցութեան այս վերաբերմունքը, Հաքքը փաշայի նախարարութեան առաջին ամիսներու ընթացքին, մասամբ կը հիմնուէր այն փրկարար երկիւղին վրայ, զոր Համաձայնութեան զինուորական ուժերը կը ներշնչէին, և մասամբ ալ այն անհրաժեշտութեան վրայ որուն մէջ կը գտնուէր Թուրքիա, շարունակական կերպով ֆրանսական սեղանաւորական հրապարակին դիմում ընելու համար:

§ 8. — Իրաւ է որ, այս վերջին տեսակէտով, Երիտասարդ-Թուրքերը շուտով մեծ հիասթափում մը ունեցան: Սահմանադրական Բէթիմը չէր բարւոքած Թուրք ելեմուտքը: 1909ի պիւտճէին բացը կը բարձրանար 5,460,583 օսկիի, և 1910 տարւոյ կառավարական օրինագիծը այդ բացը կը նախատեսէր իբր 6,800,000 օսկի: Երեսփոխանա-

կան ժողովը այս բացը մինչև 10,500,000 ոսկիի բարձրացուց, մէկ քանի հասոյթներ պակսեցնելով և արտաքոյ կարգի ծախքերը աւելցնելով, մանաւանդ բանակին համար: Ուրեմն շատ բնական էր որ ֆրանսական կառավարութիւնը թրքական նոր փոխառութիւնը, Բարիզի սակարանին մէջ ընդունելէ առաջ, 1910ին Բ. Դրան ներկայացնէր կարգ մը պայմաններ, որոնք հաւասար ըլլային Օսմանեան ելեմուտքին վրայ որոշ աստիճանի հակակշիռ մը հաստատուելուն: Այո պահանջը սակայն, արդիւնքը ունեցաւ բոլոր Երիտասարդ-Թուրք շրջանակները զայրացնելու, և մերժուեցաւ: Նոյն ինքն ֆրանսասէր Թանկը սկսաւ կատաղօրէն յարձակիլ ֆրանսայի « շահախնդիր քաղաքականութեան » վրայ: Շատ ճարտարօրէն, Գերմանիա և Աւստրիա, հակառակ իրենց ելեմուտական տկարութեան, հոգեբանական այս պահուն, օգնութեան եկան Թուրքիոյ, և 7,000,000 ոսկիի թուրք փոխառութիւնը կնքուեցաւ խմբակցութենէ մը որուն պարտէին մասնակցիլ գերմանական և աւստրիական երեսուն երկու գրամատուններ, առանց որեւէ հակակշիռ հաստատելու թրքական ելեմուտքին վրայ:

Այս ծառայութիւնը, ձգնաժամային պահու մը մատուցուած, անմիջապէս աւելցուց Գերմանիոյ ժողովրդականութիւնը Երիտասարդ-Թուրքերուն մէջ, և անոր, նոր կուսակիցներ բերաւ: Սակայն այս ճարտար միջամտութեան շնորհիւ յառաջ եկած արդիւնքը նուազեցաւ քիչ մը, Բոցսաւի սեսակցութեանը: Յայտնի է որ այդ տեսակցութեան մէջ Գերմանիա համաձայնեցաւ Ռուսիոյ հետ, ի միջի այլոց, պարսիկ երկաթուղիներուն Պաղտատի գիծին հետ կցումին վրայ, սակացոյցերու տեսակէտով, առանց որեւէ նկատառում ունենալու թրքական վեհապետութեան իրաւանցը համար: Միւս կողմէ, այն յամառութիւնը որով Աւստրիա Միթրովիցայէն Իտալիա երկաթուղիի խնդիրը կը հետապնդէր, ինչպէս և այն պաշտպանութիւնը զոր այս պետութիւնը ապրտամբած Ալպանացիներուն ցոյց կուտար, Թուրքերուն մըտահոգութիւն կը պատճառէին: Վերջապէս տեսանելի այն

նիւթական դժուարութիւնը զոր Երրեակ Զինակցութիւնը զգացած էր Թուրքիոյ ընծայելիք օժանդակութեանցը մէջ, այս վերջնոյն ապացուցած էր անխուսափելի անհրաժեշտութիւնը, ուշ կամ կանուխ վերստին ֆրանսական ելեմուտական հրապարակին դիմում կատարելու: Այս բոլոր պատճառներով է որ 1910 տարուոյ վերջերը տեսնուեցաւ յաղթանակելը քաղաքականութեան մը, որ կ'ուզէր նժարը հաւասար պահել, մէկ կողմէ Հաքքը փաշայի և Մահմուտ Շէվքէթի գերմանասիրութեան միջև, և Թալաթ-Ճավիտ խմբակցութեան դէպի Երրեակ Համաձայնութիւնը ձգողութիւնը միւս կողմէ: 1910 դեկտեմբերի սկիզբը Հաքքը փաշա պարտաւորուեցաւ Խորհրդարանին մէջ յայտարարել թէ « դրամի խնդիրը » ֆրանքեթրքական պատմական հին բարեկամութիւնը չէր կրցած ազարտել, և թէ ընդհանուր առմամբ Թուրքիա կ'ուզէր բարեկամական յարաբերութիւններ պահել բոլոր մեծ պետութիւններուն հետ: Բիֆաթ փաշա, 1911 ապրիլին նմանօրինակ յայտարարութիւն մը ըրաւ:

Մենք չենք ուզեր այս յայտարարութիւններուն արժէքը չափազանցել: Մեր կարծիքով անոնք միայն կ'ապացուցանէին թէ Թուրքիա տակաւին որոշում չէր տուած պաշտօնապէս Երրեակ Զինակցութեան մէջ մտնելու: Ուրեմն եթէ ներելի է Հիւսէին Հիլմի փաշայի երկրորդ նախարարութենէն (1909 ապրիլ) մինչև իտալական պատերազմը (1911 սեպտեմբեր) տարածուող շրջանը, իբր սպասողական չեզոքութեան ժամանակամիջոց մը բնորոշելու, պէտք է աւելցնել թէ, առաջնորդող Թուրքերու այս չէզոքութիւնը, ի բաց առեալ մէկ քանի պղտիկ ընդմիջումներ, օրէ օր աւելի բարեացակամ կը դառնար Գերմանիոյ համար:

§ 9. — Թուրքեկտալական պատերազմը, Գերմանիան շատ երկդիմի գիրքի մը մէջ դրաւ ընդմէջ բարեկամ Թուրքիոյ և զինակից Իտալիոյ: Գերման դիւանագիտութիւնը այնպէս դատեց որ բաւականաչափ կերպով լրացուցած էր իր պարտադրութիւնները, հանդէպ իր զինակցին, թոյլ տալով անոր որ յարձակի իր բարեկամին վրայ: Ուրեմն

Գերմանիա կարծեց որ պարտ էր աշխատել, կարենալ պահելու համար իր Թուրք բարեկամին բարեացակամ շնորհները, անոր իր բարի խորհրդներուն հարկը վճարելով և նոյնիսկ անոր մատուցանելով մէկ քանի փոխարինութիւններ ի վնաս Իտալական զինակցին: Այսպէս գերման գեապանատունը ստանձնեց Թուրքիոյ մէջ գտնուող Իտալական հպատակներու պաշտպանութիւնը, բայց միաժամանակ հաւանեցաւ նաև, պատերազմի տևողութեան համար, անոնց՝ դարելիւ լասիոնի իրաւունքի յատուկ բոլոր առանձնաշնորհումներուն ջնջումին, այս վերաբերմունքը հակառակն էր Գերմանիոյ 1877-1878ի պատերազմի միջոցին, Խուս շահերու պաշտպանութեամբ որդեգրած են:

Պերլինի դիւանագիտութիւնը սակայն ձիրքը չունեցաւ հաճելի ըլլալու Թուրքերուն, և շուտով մեծ անկում մը տեսնուեցաւ գերման ազդեցութեան: Քաղաքականութիւնը Հաքքը փաշայի նախարարութեան, որ ստիպուեցաւ թողուլ եպարքոսութիւնը, նշաւակ եղաւ բուն քննադատութիւններու: Նոր Սատրազամը Սայիտ փաշա «կղզիացումի քաղաքականութեան» դէմ արտայայտուեցաւ և Երիտասարդ-Թուրք մամուլը, պատերազմի առաջին ամսուան ընթացքին դէպի Երրեակ Համաձայնութեան շարժում մը ուրուագծեց, և մասնաւորաբար ինքզինքը տուաւ Խուսիոյ հետ համաձայնութեան մը կարելիութեանը վրայ վիճաբանութիւններու դէպի Սահմանադրութեան առաջին օրերու ձգտումները: Այս վերադարձը սակայն, չափազանց ջերմ ընդունելութիւն մը չգտաւ Խուս հանրային կարծիքին մէջ, որ իր հաւատքը կորսնցուցած էր Թուրքիոյ վերանորոգումի մասին: Բաց աստի, Թուրք Իտալական պատերազմը շատ դժնդակօրէն Խուսական ընկերութեան զգացուցած էր Սև Մովու մէջ ունեցած մեր կացութեան բովանդակ ապականոնութիւնը և մեր առևտուրին Թուրքիոյ բարի կամեցողութենէն ունեցած վիրաւորիչ կախումը: Նեղուցները փակուած մնացին պատերազմին սկիզբը մէկ քանի օրեր, և Իտալացիներու կողմէ Տարտանէլի ուղիքով մէկ յետոյ, ամբողջ մէկ ամիս

(5 ապրիլ—5 մայիս), ինչ որ անհուն կորուստներ պատճառեց ցորենի մեր վաճառականութեան: Կատարեալ արդարութեամբ կարելի չէ վէճի տակ դնել Թուրքիոյ իրաւունքը, սկանելուն համար նեղուցը, որպէսզի թշնամիին առջև փակէ մուտքը դէպի Կայսրութեան մայրաքաղաքը: Բայց այս պարագան ուրիշ բան չէր ընէր, բայց եթէ աւելի կը շեշտէր նեղուցներու խնդրոյն մէջ ուսուական և թրքական շահերուն ներհակութիւնը: Երիտասարդ-Թուրք շատ ծանօթ հրապարակագիր Հիւսէին Ճահիտ, իրաւ է որ քաջութիւնը բռնեցաւ հաշտարարութիւն մը փորձելու Թանկիին մէջ, յայտարարելով թէ Խուսիա պարտ էր իրաւունք ունենալ նոյնիսկ իր պատերազմական նաւերը անցընելու, պայմանաւ որ քսան և չորս ժամուան մէջ մէկ հատէ աւելի չանցնէր: Բայց նոյն իսկ այս զիջողութիւնը համակրութիւն չգտաւ Երիտասարդ-Թուրք շրջանակներու մէջ, և Հիւսէին Ճահիտ բուն կերպով պարսաւի ենթարկուած իր հայրենակիցներուն կողմէ, մեծ դժուարութեամբ կրցաւ Միութիւն և Յաւատք. Կուսակցութենէն վտարուելէ գերմանիլ:

13 Ապրիլ 1912ին, Տուժայի մէջ արտասանած ճառովը Խուսիոյ արտաքին գործոց նախարարը խօսած է Ալպանիոյ, Մակեդոնիոյ և Կրէտէի մէջ տիրող շփոթութեանց մասին, և իրաւամբ ըսած է թէ «Պալքաններու մէջ կացութիւնը չէր կրնար իբր գոհացուցիչ նկատուիլ»: Միաժամանակ ան ցոյց տուած է թէ լաւագոյն և թերևս միակ միջոցը զոր Թուրքիա իր տրամադրութեան ներքև ունէր, ապահովելու համար խաղաղութիւնը իր երկրին մէջ, ատիկա պէտք է ըլլար «զբաղիլ ուշադրութեամբ և արդարութեամբ իր Քրիստոնիա ազգաբնակչութեան զանազան ձևերու քաղաքակրթական և անտեսական պէտքերովը»:

Խուս նախարարին այս խօսքերը ծայր աստիճան դժգոհութիւն յառաջ բերին Թուրք մամուլին մէջ, որ ասոր մէջ տեսաւ օտարին՝ Կայսրութեան ներքին գործերուն մէջ խառնուելուն մէկ վերադարձը: Սակայն Պ. Սաղօնֆ ուրիշ բան չէր ըրած, բայց եթէ ի վեր հանած այն sine qua non

այլեւս յաղթողներու հանդէպ ասպետական զգացումներ ցոյց չէր տար: Այսու հանդերձ, երկու ազգերուն համար քիչ հաճելի այս պահը, անցաւ երեւակայուածէն աւելի շուտ: Թուրքերը որոնք արդէն Ասիա մեկնելու համար իրենց նախապատրաստութիւնները կ'ընէին, վերհաստատուեցան Չաթալճայի դիրքերուն վրայ, եւ նոյն հետայն հաստատամտօրէն նետուեցան Գերմանիոյ զիրկը: Եւ այս վերջինը, սեղմեց զայն իր դրկին մէջ:

Թուրք հոգիին դէպի Գերմանիա այս նոր հակումը, ըստ մեզ պէտք չէ վերադրուի Կոստանդնուպոլսոյ մէջ գերման քաղաքականութեան ճարտարութեանը, որուն դերը մեծցած է չափէն անդին, այլ իրողութեանց անողոք տրամաբանութեան մը: Երբեակ Համաձայնութեան պետութեանց եւ մանաւանդ Ռուսիոյ համակրութիւնները, ամբողջովին Պալքանեան զինակիցներու կողմն էին: Այն պարագան որ Թուրքիոյ մէջ իշխանութիւնը, պատերազմի առաջին ամիսներուն (հոկտեմբեր 1912 — յունուար 1913) կը պատկանէր Երիտասարդ-Թուրքերու թշնամիներուն, ապահովապէս չէր կրնար որեւէ կարեւորութիւն մը ունենալ. որովհետեւ թոյլանդակ նոր Բէթիմը քաղաքակիրթ աշխարհին համար ապացուցած էր իր կատարեալ անբաւականութիւնը եւ միաժամանակ բացարձակ անհրաժեշտութիւնը Քրիստոնեաներու վրայ Թուրք տիրապետութեան վերջ մը դրուելու մասին, գոնէ Եւրոպական մասին մէջ: Ահա թէ ինչու երբեակ Համաձայնութեան պետութիւնները եւ մասնաւորաբար Ռուսիա, չի կրցան Զինակիցներուն իրենց արդիւնաւոր աջակցութիւնը մերժելու, նոյն իսկ Ադրիանուպոլիսը Պուլկարիոյ ձգելու գործին մէջ, ինչ որ ամէնէն տաժանագինն էր Օսմանեան արժանապատուութեան համար: 1912 զեկտեմբեր Ցին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարը կը հեռագրէր Կոստանդնուպոլսոյ ղեսպանին. «կ'ենթադրենք որ Տումայի մէջ տեղի ունեցող վերջին վիճաբանութիւնները եւ Կայսրութեան Խորհուրդին կողմէ քուէարկուած օրակարգը, Թուրքերուն պէտք չէ որեւէ տարակոյս ձգեն Ռուս

ընկերութեան մտքի համերաշխ վիճակին վրայ:» 1913 յունուար Յին Պրն. Սաղանօֆ հեռագրեց Լոնտոնի ղեսպանին «միաժամանակ մեր պարտականութիւնը կը նկատենք Թուրքիոյ ուշադրութիւնը հրաւիրել բարդութեան կարելիութեանը վրայ, իր յամառութեանը պարագային, եւ անոր յստակօրէն հասկցնել թէ ոչինչ ունի յուսալիք, որովհետեւ նոյն իսկ Թուրք մասնակի յաջողութեան մը պարագային, մենք չենք կրնար անտարբեր մնալ հանդէպ պուլկար պարտութեան մը:» Իրաւ է թէ 1913 յունուար 4ի հաւաքական ծանուցագիրը, որ Թուրքիոյ խորհուրդ կուտար Ադրիական ծանուցագիրը, ներկայացուցուեցաւ Բ. Դրան, վեց մեծ նուպոլիսը թողուլ, ներկայացուցուեցաւ Բ. Դրան, վեց մեծ պետութիւններու ներկայացուցիչներուն կողմէ: Բայց, Գերմանիոյ ղեսպանատունը, որ կը ջանար Թուրքերուն հաւատացնել թէ ինքը այս ծանուցագիրը մեղմացուցած էր, զաղտնապէս Բ. Դուռը ընդդիմութեան կը մղէր:

Յունուար 10ի պետական հարուածը եւ Երիտասարդ-Թուրքերու իշխանութեան զլուխ վերադարձը, իրաւամբ աւելցուցին Գերմանիոյ ազդեցութիւնը: Այս միջոցին, Թուրքերու ատելութիւնը մասնաւորապէս Ֆրանսայի դէմ ուղղուած էր, որ Բ. Դուռը աւելի կարճ պայմանաժամ մը մէջ խաղաղութեան կնքումին ստիպելու համար, կը հակառակէր Ֆրանսական դրամատուններու կողմէ Թուրքիոյ բաւարար ամէն փոխատուութեան: Գերման ղեսպանը, իր կողմէ կը հրաւիրէր իր դրացիին եւ իր զինակիցներուն իր կողմէ կը հրաւիրէր իր ատելութիւն, որ իր բաժրագոյն դէմ այս ատելութիւնը, ատելութիւն, որ իր բաժրագոյն կէտին կը հասնէր, երբ Ադրիանուպոլսոյ անհուսալ Ռուսիա, 1913 իրենց խանդավառութիւնը երեւան բերին, վերջապէս, 1913 յունուարին, երբ Պալքանեան երկրորդ պատերազմը, Պուլկարները հարկադրեց Ադրիանուպոլիսը պարպելու, եւ Թուրքերու, հակառակ Լոնտոնի հաշտութեան նախագիծին, սկսան անցնիլ Էնոս-Միտիա գիծը, բնաւ կասկած չկայ որ Գերմանիա ձեռքի տակէ քաջակրեց զանոնք:

§ 11. — Սակայն Պուլկարիոյ հետ անջատ հաշտութեան

մը կնքումէն յետոյ, Բ. Դուռը կրկին փրանսայի նիւթական օժանդակութիւնը փնտոտելու հարկին տակ գտնուեցաւ: Այս պետութիւնը ըլլալով միակը որ կարենար զինքը իր ելեւմտական յուսահատ կացութենէն դուրս հանել: Բանակցութիւնները այս անգամ փրանքեւթրքական նախագիծ պայմանադրութեան մը յանգեցան, որ կը պատկանէր երկաթուղիներու ելեւմուտքին. երկու պետութիւններուն համար ալ նպաստաւոր պայմանադրութեամբ մը (սեպտեմբեր 1913): Բայց այս պայմանադրութիւնը չկրցաւ փոխել այն ուղղութիւնը զոր Թուրք քաղաքականութիւնը առած էր: Ճշմարիտ է թէ ելեւմտական նախարարը, անկեղծութեան նուպայի մը մէջ, յանդգնեցաւ Սրաւպուլի խմբագրին յայտարարել, «միայն դէպի փրանսա ուղղուելով է որ կրնանք մեր ճամբան գտնել:» բայց Գերմանիոյ դեսպանը Պառոն Վանկէնհայմ, այս անխորհրդած իօսքին համար անմիջապէս գանդատեցաւ Մեծ Եպարքոսին եւ Գօմիթէն պարսաւեց անխորհուրդ նախարարը:

Նոյն 1913 տարւոյ ընթացքին, միջամտեց Հայկական հարցին մէջ: Այն գործը, զոր տեւտոնեան դիւանագիտութիւնը այնքան յօժարակամօրէն կը ստանձնէր, պաշտպանելու համար Թուրքերը ընդդէմ վտանգաւոր ինքնավարութիւններուն, քիչ մը նեղը մնացած կը գտնուէր, հայ ազգաբնակչութեան համակրութիւնները շահելու փափաքին երեսէն. որովհետեւ հայ ազգաբնակչութիւնը գերման գաղթականութեան հաստատումին սահմանուած Թուրքիոյ ասիական գաւառներուն մէջ, շատ կարեւոր տնտեսական գործոն մը կը կազմէր: Գերմանիա միտքը դրաւ ուրեմն կրկին խաղ մը խաղալ: Ինչպէս գիտենք, Ռուսիան էր որ Հայաստանի մէջ բարենորոգումներու նախաձեռնութիւնը առաւ, առաջարկելով Մեծ Պետութիւններուն, որ կոստանդնուպոլսոյ իրենց դեսպաններուն պաշտօն տան, այս նպատակով ծրագիր մը պատրաստելու համար: Գերմանիա, դեսպանատուններու ներկայացուցիչներէն կազմուած եւ Եէնի գիւղի մէջ գումարուած համաժողովին մասնակցեցաւ, բայց

ձեռքէն եկածին չափ աշխատեցաւ արգիլելու Ռուսական բարենորոգումներու ծրագրին ընդունուելը, ուր կ'առաջարկուէր, ինքնավար Հայկական նահանգի մը ստեղծումը, ըստ օրինակին Լիբանանի կամ Արեւելեան Բուսնիի: Բ. Դրան դիմելէ առաջ, բոլոր պետութեանց միջեւ նախապէս համաձայնութեան մը գալու անհրաժեշտութիւնը նկատի ունենալով, Ռուսիա պարտաւորուեցաւ բաւական կարեւոր զիջողութիւններ ընել Գերմանիոյ, մեծապէս զեղջելով բարենորոգումներու սահմանները: Համաձայնեցան ծրագրի մը վրայ, որուն համեմատ Հայաստան պիտի բաժնուէր երկու մասերու, դրուելով երկու օտար ընդհանուր քննիչներու հակակշռին տակ: Ասկից վերջ, Ռուսիոյ եւ Գերմանիոյ դեսպանները, երկու ընդդիմադիր խմբակցութիւններու ներկայացուցիչները, սկսան միասին գործունէութեան մը Բ. Դրան մօտ, որ որոշուած ծրագիրը ընդունի:

Բայց քիչ վերջը, Գերմանիոյ դեսպանատան Թուրք կառավարութեան հանդէպ դիմումները դադրեցան: Ասոր պատճառը այն էր որ գերման կառավարութեան ջանքերը իր կողմը շահելու ոչ միայն Թուրք դահիճները, այն է Հայ զոհերը, ձախողած էին: Գերման դիւանագիտութեան բաւական միամիտ հաշիւը կանխաւ նկատողութեան կ'առնէր Բ. Դրան երախտագիտութիւնը ի փոխարէն իրեն վստահուած բարենորոգումներուն մէջ կատարած խեղաթիւրիւմներուն, եւ շնորհապարտութիւնը Հայերուն ի փոխարէն բարենորոգումներու համար ցոյց տուած օժանդակութիւններուն: Թէեւ անոնք ըլլային խեղաթիւրուած: Իրականութեան մէջ, գերման քաղաքականութիւնը Թուրքիոյ Հայերուն ամէնէն բուռն զայրոյթը յառաջ բերած էր: Հոչակաւոր գերման Հայասէր Պ. Լէքսիուս անգամ, մեծ աճապարանքով Պերլինէն կանչուած, ի զուր խոստացաւ Հայերուն գերման կառավարութեան ծախքով Թուրքիոյ մէջ հայկական վարժարաններու բացումը. չկրցաւ այս ազգաբնակչութեան ծոցին մէջ հանրային կարծիքի շրջում մը յառաջ բերել: Մենք կը կարծենք զիտնալ թէ Պ. Լէքսիուս

հաւասարապէս զինքը մտիկ ընդդէմըն աչքին կը փայլեցնէր թրքական զօրագունդերուն հրամանատարութեան մօտաւորապէս գերմանացումի հեռապատկերը: Յարգելի Տօքթորին մտածումին մէջ այս վերջին բարենորոգումը, ինքը առանձին պիտի երաշխաւորէր Հայերու կեանքին և ստացուածքներուն անբռնաբարելիութիւնը: (Այսօրինչ կը խորհի ան այդ մասին):

Իր նախահրաւէրներուն անյաջողութիւնը տեսնելով, Գերմանիա բանակցութեանց վերջին, յայտնապէս Հայերուն հակառակ ընթացք մը որդեգրեց: Հետեւաբար բանակցութեանց միջոցին պատրաստուած բարենորոգումներու ծրագիրը պետութեանց ուղղելու ստիպողութիւնը, ընդունուեցաւ Թուրքիոյ կողմէ 1914 Յունուար 26ին, միայն հանդէպ Ռուսիոյ: Յունուար 26ի պայմանագրութիւնը ուրեմն իր մէջ ունեցաւ Բ. Դրան կողմէ պաշտօնական երախտագիտութիւն ի նպաստ Հայերու ռուսական պաշտպանութեան համար, ցոյց տալով վերադարձ մը Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածին և Սան-Սթէֆանոյի դաշնագրին 16րդ յօդուածին: Ատկից քիչ առաջ, 1913 Նոյեմբեր 4|17ին ժրաջան բանակցութիւններէ վերջ, Կոստանդնուպոլսոյ մէջ ստորագրուեցաւ Թուրք-Պարսիկ սահմանագլուխի նախագիծը, որ համաձայն Ռուսեանգլիական տեսակէտին, կ'ընդունէր այն սահմանագլուխը որ 1905էն առաջ իրապէս գոյութիւն ունէր, չըջան մը երբ սկսան Թուրք ոտնձգութիւնները: Ասոնք երկու մեծ յաղթանակներ էին Ռուսիոյ և Համաձայնութեան կողմէ տարուած, հակառակ Կոստանդնուպոլսոյ մէջ գոյութիւն ունեցող զօրաւոր գերման ազդեցութեան: Գերմանիա ձայն չհանեց, որովհետեւ տակաւին պէտք եղածին չափ պատրաստ չէր պատերազմի, և մանաւանդ որովհետեւ Թուրքերը տակաւին ա՛լ աւելի քիչ պատրաստ էին: Բայց Գերմանիա ատկից նոր խանդ մը ստացաւ, փութացնելու համար իր կանխապատրաստութիւնը:

§ 12. — 1913 Նոյեմբերին, զօրավար Լիման Յօն Զանտէրսի զինուորական միսիօնը, ամրապէս հաստատուեցաւ Վոսփորի փերուն վրայ, և հակառակ անոր որ Երբեակ

Համաձայնութեան բողոքներուն հանդէպ զօրավարը Կոստանդնուպոլսոյ զօրաբանակին իր չափազանց գրգռիչ պաշտօնէն պէտք էր հանուած ըլլար, ան ճշմարիտ պետը մնաց բանակին և իր ազդեցութիւնը անեցաւ մանաւանդ ծայրայեղ գերմանասէր էնվէր փաշայի պաերազմական նախարար անուանուելէն յետոյ: Զանտէրսի միսիօնը արտաքին անսխալ նշանն էր, Երիտասարդ-Թուրքերու կողմէ տրուած վերջնական որոշումին, մանաւանդ զինուորական չըջանակներուն, որ էր Գերմանիոյ կողմը անցնել, ապագայ տիեզերական վէճի ատեն: Իրենց փորձերը, ասկից առաջ եղածին պէս, բոլոր պետութիւններու համար բարեկամութիւն կեդպէս, բոլոր պետութիւններու համար բարեկամութիւն կեդարձան և թափանցիկ ծաղրածութիւններ: Կեղծաւորութիւնը գրեթէ մինչև անարգանքի աստիճանին տանելով, Թուրք պարագլուխները կը հիմնէին Թուրքեռուս, Թուրք և Ֆրանսական, Թուրքեռուսական և տակաւին ուրիշ մերձեցումի գովիքներ, և ատով կը յայտարարէին այն սէրը, որով կը տոչորէին այն ազգերուն համար՝ որոնք կը կարծէին թէ կարող էին այս կոպիտ կեղծաւորութիւններէն տարուել: Մինչդեռ Կոստանդնուպոլսոյ մէջ, այս մեղրոտ խօսքերը իրենց չըթունքներէն կ'իյնային, անոնք գաւառի մէջ կ'աշխատէին քրիստոնեայ հպատակներէն մաքրել երկիրը՝ իբր ենթադրեալ դաւաճաններ մօտաւոր պատերազմի ատեն, և Գերմաններէն առաջնորդուած, ի գլուխ կը հանէին պաշտօնեան Աւաղարներուն վրիժառութեան կանխապատրաստութիւնը, և ի՞նչ վրիժառութիւն. Պերլինի մէջ իրենց աչքին առջև չհայելացուցի՞ն Եգիպտոսի նուաճումը, Թուրք բանակին յաղթական մուտքը Թիֆլիզ և Կովկասի կցումը:

§ 13. — Սակայն երբ Ռուսիոյ և Գերմանիոյ միջև պատերազմը ծագեցաւ, պահպանումի բնազդը Երիտասարդ-Թուրքերուն ներշնչեց տեսակ մը խոհեմութիւն: Անոնք որոշեցին քաշուելու՝ իրենց նախասիրած կեղծ չէղջութեան դիրքին մէջ, սպասելով գերման վճռական յաղթանակներու և պարաստուելու—մտնելու համար պայքարին մէջ, իրենց

չահերուն ամէնէն նպաստաւոր վայրկեանին: Այս խոնձր ընթացքը, բնաւ տարակոյս չկայ որ, տուն տուած էր իրենց Օսմանեան ելեմուտքին ողբալի կացութիւնը: Արդէն 1914 Յունւարին, Անգլիացի ելեմտագէտ մը, շատ իրազեկ թրքական գործերուն, հաստատած էր գոյութիւնը ելեմտական տագնապի մը, որ ճակատագրականօրէն յառաջ պիտի բերէր վարչական տագնապը: 1914ի պիւտոճէին ենթադրեալ բացը, այս ելեմտագէտին կողմէ հաշուուած էր 12,000,000 օսմ. ոսկի: Կառավարութիւնը, կ'ըսէ ան, կը փորձէ Ապտիւլ Համիտի վատթարագոյն ժամանակներու մէջ եղածին պէս, խուսափիլ սնանկութենէ, իր սպաները և իր պաշտօնեաները դատապարտելով սովի, որոնք այն ժամանակ եղածին պէս, ամբողջ ամիսներ ամսական չեն գանձեր: Մինչև այս տեղ, Թուրքիա շնորհիւ ծանր փոխառութիւններու և տուրքերու տեսական յաւելումի մը, յաջողեցաւ օրը օրին ապրիլ և վճարել իր պարտքերուն տոկոսները: Բայց հիմա, կ'եզրակացնէ Անգլիացի ելեմտագէտը, կ'երեւայ թէ ծայրագոյն սահմանը հասած է, և կառավարական մեքենային ամբողջական կասումը կարելի է:

1914 տարւոյ սկիզբը, ելեմտական նախարարը ձափիտ պէյ, ի գործ դրաւ իր բոլոր ջանքերը, որպէս զի մեծ պետութիւնները որոշեն Թուրքիոյ հետ պայմանագրութիւններ կնքել, նման անոր որուն Թրանսա հաւանութիւն տուած էր, և որ թոյլ պիտի տար Թուրքիոյ իր մաքսատուրքերը մինչև հարիւրին 15ի բարձրացնելու և մենաշնորհներ հաստատելու, բայց չի յաջողեցաւ: Ասոր հակառակ, ձափիտ պէյ Թրանսայի մէջ փոխառութիւն մը կնքել տուաւ, որուն մէկ մասը նոյն իսկ Թուրքիոյ կողմէ գանձուեցաւ պատերազմէն առաջ: Թրքական ելեմուտքը սակայն շատ չի բարւոքեցաւ առկից, 1914 Սեպտեմբերի վերջը, այսինքն Թուրքիոյ պատերազմի մտնելէն ճիշդ առաջ, վերոյիշեալ Անգլիացի ելեմտագէտը, կը հաստատէր թէ, հակառակ Թրանսայի մէջ կնքուած փոխառութեան, երկրին բոլոր աղբիւղները ցամաքած էին: Երկրագործութիւնը կատարեալ անկումի մէջ էր,

աղբարնակչութիւնը ընկճուած է տուրքերու տակ, Հանրային Պարտուց վարչութեան Օգոստոս ամսուան հասոյթները 350,000 օսմ. ոսկի պակաս եղած էին, իսկ մաքսի հասոյթները 300,000 օսմ. ոսկի պակաս: Պետական գանձը չէր կրնար երաշխաւորել վարչութեան օւկաններուն կանոնաւոր աշխատանքը: Պետական գանձին նմանօրինակ կացութեան առջև, կարելի չէր կասկածիլ Թուրքերու մեծամասնութեան այն անկեղծ փափաքին վրայ, որ էր ատենի մը համար դուրս մտալ տիեզերական վէճէն... միայն թէ խորհուրդ Թուրքին կամք Գերմանին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻՆ

Ա. — ԵՐԻՏՐԱՍԱՐԳ-ԹՈՒՐԿԵՐՈՒ ԵՆՐՔԻՆ ԲԱՂՂԲԱԿՄԵՆՈՒԹԻՒՆԸ

§ 1. — Առաջին շրջանի միոցին (Յուլիս 1908-ապրիլ 1909), Երիտասարդ-Թուրքերը թրքական աստուածպետութեան բռնակալութեան դիմաց կը դնէին իտէալը Օսմանեան և ազատ պետութեան մը: Այս իտէալը կը բովանդակէր միայն ճանաչողութիւնը իւրաքանչիւր քաղաքացիի իրաւունքներուն իբր Օսմանցի, և ոչ թէ երաշխաւորութիւնը կայսրութեան զանազան ազգութեանց իրաւունքներուն: Առաջին ժամէն իսկ, թշնամի ապակեդրոնացումին, որ ըստ իրենց պարտ էր ճակատագրականօրէն ետեւէն բերել պետութեան մարտ և անջատումը, Երիտասարդ-Թուրքերը 1909 մարտ 31ին, Հին Րէժիմի կուսակիցներուն և ոչ-Թուրք տարրերու նիզակակցութեան հարուածներուն տակ ընկճուեցան. զինակցութեան մը որ ճարտարօրէն կազմուած էր Սուլթան Ապտիւլ Համիտի իրազեկ ձեռքերովը:

§ 2. — Իշխանութեան գլուխ վերադառնալով, Երիտասարդ-Թուրքերը իրենց իշխանութեան կիրարկումի երկրորդ շրջանին (ապրիլ 1909-Յուլիս 1912) չկրցան օգտուիլ մարտ 31ի աղէտին սովրեցուցածներէն: Բացարձակ տէր կացու-

թեան, անոնք կրնային ետ մնացած երկրին պարտադրել ամէն բարենորոգումներ, որոնց պէտք ունէր ան: Բայց փոխանակ Օսմանցիականութիւնը ապակեզրոնացումով կատարելագործելու, որ միակը թերևս պիտի կրնար երկիրը փրկել, անոնք քիչ առ քիչ լքեցին նոյնիսկ իրենց առաջին օրերու մեծ սկզբունքները — կրօնական թոյլտուութիւն, Օսմանցիականութիւն և ազատականութիւն — անոնք նախ հաշտութիւն կնքեցին անհաշտ իսլամութեան հետ և նոր արմատական սահմանադրութիւնը դրին իսլամ նուիրական օրէնքի պաշտպանութեան տակ: Միաժամանակ անոնք համիսլամականներ դարձան, քան նոյն ինքն Ապտիւլ-Համիտ: Օսմանցիականութիւնը տեղի տուաւ թթու ազդայնականութեան մը առջև, որ երևան եկաւ ոչ-թուրք տարրերու հալածանքներով և արիւնալի ճնշումներով: Նոյնիսկ թուրք ընդդիմութեան դէմ պայքարը հետզհետէ աւելի բռնապետական ձևեր առաւ, չըսելու համար սարսափ սփռող: Եւ այս շրջանի վերջերը, Սահմանադրութիւնը վերաքննուեցաւ Խորհրդարանին հակառակ եւ Սուլթանին նպաստաւոր ուղղութեամբ մը, այն Սուլթանին որ գերին էր Երիտասարդ-թուրքերուն: Երկիրը ժագոպէնեան ակումբի մը ձեռքին մէջ էր, որ կը բազկանար թուրքերէ եւ համիսլամականներէ: Օսմանեան բանակը նորէն միջամտեց, իշխանութեան գլուխ բերելով ընդդիմադիրները:


§ 3. — Այս ընդդիմադիրները, որոնք ինքզինքնուն ազատական անունը կուտային, իրականութեան մէջ ուրիշ բանով ոգեւորուած չէին, բայց եթէ յիշելու վրիժառուութեան գձուձ տրամադրութեամբ մը, եւ ոչ թէ վեհանձն շուշուփով մը, որ աւելի կրնար փրկել իրենց հայրենիքը: Երիտասարդ-թուրքերուն պէս, ասոնք ալ շուշուփին ճշմարիտ պետական մարդիկ, եւ ասկից զատ զուրկ էին նաեւ Երիտասարդ-թուրքերուն վայրագ կորովէն: Այն վեց ամիսներու միջոցին, որ ասոնք իշխանութեան գլուխ մնացին (Յուլիս 1912 Յունուար 1913) ընդդիմադիրները չկրցան դարման մը տանիլ իրենց թշնամիներուն կողմէ ստեղծուած իրաց

վիճակին, եւ անկարող գտնուեցան Պալքանեան պատերազմով յառաջ եկած տագնապին առջեւ: Հետեւաբար բանակը ճշմարիտ կանոնաւորողը իշխանութեան կիրարկումին, նորէն Երիտասարդ-թուրքերու կողմը դարձաւ:

§ 4. — Երիտասարդ-թուրք Րէժիմի չորրորդ շրջանը, պատերազմէն առաջ 1912-1914, կարելի չէր ուրիշ անունով մը բնորոշել, բայց եթէ Սարսափի անունով: Սարսափ հանդէպ թուրք ընդդիմադիրներուն, սարսափ հանդէպ ոչ-իսլամ եւ ոչ-թուրք ժողովուրդներուն: Աչքի առջեւ ունենալով երկրին տնտեսական արագ անկումը, գրտնուելով պետութեան անխուսափելի սնանկութեան հարուածին տակ, իրենց անձկամիտ եւ մոլեռանդ քաղաքականութեամբ ստեղծուած ճշմարիտ անիշխանութեան մէջտեղը մաքառելով: Երիտասարդ-թուրքերը կը մխրճուէին յոյն ճամբուն մէջ, իբր համայնուած այն երկու նպատակներէն որոնք հիմայ կը թուէին կազմել իրենց ամբողջ ծրագրերը, այսինքն համիսլամութիւն եւ համաթրքութիւն:

Բ. — ԵՐԻՏԱՍԱՐԴ-ԹՈՒՐԿԵՐՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Այն անկեղծ բարեկամութիւնը որուն ապացոյցը տուաւ Համաձայնութիւնը, յեղափոխութեան առաջին օրերէն իսկ հանդէպ նոր թուրքիոյ, այս վերջնոյն կողմէ միայն շատ քիչ ատենուան համար գնահատուեցաւ: Ասոր պատճառը այն էր որ նոր Րէժիմին համար համակրութիւնները չէին կրնար մղել Ռուսիան, Անգլիան և Ֆրանսան, որ Երիտասարդ-թուրք քաղաքականութեան ուժ տան, երբ այս վերջինը հաստատ կերպով մը մտաւ ասպարէզ, Համիտի ուղղութեան մէջ, որուն դէմ այս երեք պետութիւնները մաքառած էին: Ոչ-թուրք ժողովուրդներու դէմ հալածանքը, Համաձայնութեան կողմէ յառաջ երթող տուած էին կարմիր ընդդիմութիւնը, ինչ որ անոնք ցոյց տուած էին կարմիր Սուլթանի ժամանակ: Ասոր հակառակ Գերմանիա և Աւստրիա ոչ միայն դէմ չէին ելլեր Երիտասարդ-թուրքերու արիւնալի քաղաքականութեան, այլ եւ կը զրգուէին եւ կը քաջալերէին անոնց ամէնէն սանձարձակ



փառամտութիւնները Արտասահմանի մէջ: Գերմանիա Թուրքերը կը մղէր դէպի Պարսկաստան, դէպի Եգիպտոս, դէպի Կովկաս: Երիտասարդ-Թուրք քաղաքագէտները չէին նշմարել թէ իրենք պարզապէս կը ծառայէին համազերմաններու նպատակներուն, անոնք չէին զգար թէ գերման կապանքը հետզհետէ աւելի կը կապէր իրենց անդամները: Նոյնիսկ Պալքանեան պատերազմը, արդիւնք իրենց կարծատես քաղաքականութեան, չբացաւ իրենց աչքերը, այլ ընդհակառակը զանոնք վերջապէս նետեց Գերմանիոյ թեւերուն մէջ, անոնք թշուառ խաղալիքները եղան նենգաւոր եւ աննկատ քաղաքականութեան մը որ շուտով յանգեցաւ տիրելու իրենց ժողովներուն վրայ, ինչպէս գերման սպայակոյտը գերման բանակին վրայ: Երիտասարդ-Թուրքերուն բովանդակ արտաքին քաղաքականութիւնը, սկսելով իրենց իշխանութեան գլուխ բարձրանալէն մինչեւ պատերազմը, պէտք է բնորոշուի, զոնէ իր արդիւնքներուն համեմատ, իբր հակազգայնական: Որովհետեւ եթէ այս քաղաքագէտները ուզեցին համիսլամութիւն կամ համաթրքութիւն ընել, ի վիստ Համաձայնութեան պետութիւններուն, ուրիշ բան ըրած չեղան, բայց եթէ յանձնեցու ինչ որ կը մնայ այսօր իրենց երկրէն, համազերմանութեան ճանկերուն:

Գ. — ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿՍՑՈՒԹԻՒՆ

Երիտասարդ-Թուրքերը թերացան Օսմանեան Կայսրութիւնը վերածնելու իրենց առաքելութեան մէջ, որովհետեւ ազատութիւնը մատնեցին բռնապետութեան համար, վերադարձ մը ըրին դէպի անհաշտ համիսլամութիւնը, եւ բռնաբարեցին ազգութեանց նուիրական իրաւունքները:

Շողոքորթելով, քաջալերելով, զարգացնելով այդ վնասարեւր ձգտումները Երիտասարդ-Թուրքերուն, անմիջապէս որ անոնք երեւան եկան, Գերմանիա զանոնք ճարտարօրէն չահագործած է յօգուտ իրեն, եւ այնպիսի յաջողութեամբ մը որ, այն օրը ուր ան մեծ պատերազմը շղթայազերծեց, (օգոստ. 1914) Երիտասարդ-Թուրքիա զանուեցաւ Գերմանիոյ խոնարհ հարկատուի դիրքին մէջ:

ՎԵՐՋ Ա. ՄԱՍԻՆ

Հայաստանի Ազգային գրադարան



NL0425939

18350